



This is a digital copy of a book that was preserved for generations on library shelves before it was carefully scanned by Google as part of a project to make the world's books discoverable online.

It has survived long enough for the copyright to expire and the book to enter the public domain. A public domain book is one that was never subject to copyright or whose legal copyright term has expired. Whether a book is in the public domain may vary country to country. Public domain books are our gateways to the past, representing a wealth of history, culture and knowledge that's often difficult to discover.

Marks, notations and other marginalia present in the original volume will appear in this file - a reminder of this book's long journey from the publisher to a library and finally to you.

Usage guidelines

Google is proud to partner with libraries to digitize public domain materials and make them widely accessible. Public domain books belong to the public and we are merely their custodians. Nevertheless, this work is expensive, so in order to keep providing this resource, we have taken steps to prevent abuse by commercial parties, including placing technical restrictions on automated querying.

We also ask that you:

- + *Make non-commercial use of the files* We designed Google Book Search for use by individuals, and we request that you use these files for personal, non-commercial purposes.
- + *Refrain from automated querying* Do not send automated queries of any sort to Google's system: If you are conducting research on machine translation, optical character recognition or other areas where access to a large amount of text is helpful, please contact us. We encourage the use of public domain materials for these purposes and may be able to help.
- + *Maintain attribution* The Google "watermark" you see on each file is essential for informing people about this project and helping them find additional materials through Google Book Search. Please do not remove it.
- + *Keep it legal* Whatever your use, remember that you are responsible for ensuring that what you are doing is legal. Do not assume that just because we believe a book is in the public domain for users in the United States, that the work is also in the public domain for users in other countries. Whether a book is still in copyright varies from country to country, and we can't offer guidance on whether any specific use of any specific book is allowed. Please do not assume that a book's appearance in Google Book Search means it can be used in any manner anywhere in the world. Copyright infringement liability can be quite severe.

About Google Book Search


Google's mission is to organize the world's information and to make it universally accessible and useful. Google Book Search helps readers discover the world's books while helping authors and publishers reach new audiences. You can search through the full text of this book on the web at <http://books.google.com/>

GRAD
EREN
1018
BUHR

B 1,206,896



1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
32
33
34
35
36
37
38
39
40
41
42
43
44
45
46
47
48
49
50
51
52
53
54
55
56
57
58
59
60
61
62
63
64
65
66
67
68
69
70
71
72
73
74
75
76
77
78
79
80
81
82
83
84
85
86
87
88
89
90
91
92
93
94
95
96
97
98
99
100
101
102
103
104
105
106
107
108
109
110
111
112
113
114
115
116
117
118
119
120
121
122
123
124
125
126
127
128
129
130
131
132
133
134
135
136
137
138
139
140
141
142
143
144
145
146
147
148
149
150
151
152
153
154
155
156
157
158
159
160
161
162
163
164
165
166
167
168
169
170
171
172
173
174
175
176
177
178
179
180
181
182
183
184
185
186
187
188
189
190
191
192
193
194
195
196
197
198
199
200
201
202
203
204
205
206
207
208
209
210
211
212
213
214
215
216
217
218
219
220
221
222
223
224
225
226
227
228
229
230
231
232
233
234
235
236
237
238
239
240
241
242
243
244
245
246
247
248
249
250
251
252
253
254
255
256
257
258
259
259
260
261
262
263
264
265
266
267
268
269
270
271
272
273
274
275
276
277
278
279
280
281
282
283
284
285
286
287
288
289
289
290
291
292
293
294
295
296
297
298
299
299
300
301
302
303
304
305
306
307
308
309
309
310
311
312
313
314
315
316
317
318
319
319
320
321
322
323
324
325
326
327
328
329
329
330
331
332
333
334
335
336
337
338
339
339
340
341
342
343
344
345
346
347
348
349
349
350
351
352
353
354
355
356
357
358
359
359
360
361
362
363
364
365
366
367
368
369
369
370
371
372
373
374
375
376
377
378
379
379
380
381
382
383
384
385
386
387
388
389
389
390
391
392
393
394
395
396
397
398
399
399
400
401
402
403
404
405
406
407
408
409
409
410
411
412
413
414
415
416
417
418
419
419
420
421
422
423
424
425
426
427
428
429
429
430
431
432
433
434
435
436
437
438
439
439
440
441
442
443
444
445
446
447
448
449
449
450
451
452
453
454
455
456
457
458
459
459
460
461
462
463
464
465
466
467
468
469
469
470
471
472
473
474
475
476
477
478
479
479
480
481
482
483
484
485
486
487
488
489
489
490
491
492
493
494
495
496
497
498
499
499
500
501
502
503
504
505
506
507
508
509
509
510
511
512
513
514
515
516
517
518
519
519
520
521
522
523
524
525
526
527
528
529
529
530
531
532
533
534
535
536
537
538
539
539
540
541
542
543
544
545
546
547
548
549
549
550
551
552
553
554
555
556
557
558
559
559
560
561
562
563
564
565
566
567
568
569
569
570
571
572
573
574
575
576
577
578
579
579
580
581
582
583
584
585
586
587
588
589
589
590
591
592
593
594
595
596
597
598
599
599
600
601
602
603
604
605
606
607
608
609
609
610
611
612
613
614
615
616
617
618
619
619
620
621
622
623
624
625
626
627
628
629
629
630
631
632
633
634
635
636
637
638
639
639
640
641
642
643
644
645
646
647
648
649
649
650
651
652
653
654
655
656
657
658
659
659
660
661
662
663
664
665
666
667
668
669
669
670
671
672
673
674
675
676
677
678
679
679
680
681
682
683
684
685
686
687
688
689
689
690
691
692
693
694
695
696
697
698
699
699
700
701
702
703
704
705
706
707
708
709
709
710
711
712
713
714
715
716
717
718
719
719
720
721
722
723
724
725
726
727
728
729
729
730
731
732
733
734
735
736
737
738
739
739
740
741
742
743
744
745
746
747
748
749
749
750
751
752
753
754
755
756
757
758
759
759
760
761
762
763
764
765
766
767
768
769
769
770
771
772
773
774
775
776
777
778
779
779
780
781
782
783
784
785
786
787
788
789
789
790
791
792
793
794
795
796
797
798
799
799
800
801
802
803
804
805
806
807
808
809
809
810
811
812
813
814
815
816
817
818
819
819
820
821
822
823
824
825
826
827
828
829
829
830
831
832
833
834
835
836
837
838
839
839
840
841
842
843
844
845
846
847
848
849
849
850
851
852
853
854
855
856
857
858
859
859
860
861
862
863
864
865
866
867
868
869
869
870
871
872
873
874
875
876
877
878
879
879
880
881
882
883
884
885
886
887
888
889
889
890
891
892
893
894
895
896
897
898
899
899
900
901
902
903
904
905
906
907
908
909
909
910
911
912
913
914
915
916
917
918
919
919
920
921
922
923
924
925
926
927
928
929
929
930
931
932
933
934
935
936
937
938
939
939
940
941
942
943
944
945
946
947
948
949
949
950
951
952
953
954
955
956
957
958
959
959
960
961
962
963
964
965
966
967
968
969
969
970
971
972
973
974
975
976
977
978
979
979
980
981
982
983
984
985
986
987
988
989
989
990
991
992
993
994
995
996
997
998
999
999
1000



ՖՐԵՇԵԼԻ ՄԵԹՈՍԸ

ԱՐԴՅՈՒՆՎԱՐԱԿԱՆ ԿԱՌԱՐ




ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԳԱՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀՀ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ







ԹՂԹԱՎԱՃԱՌԱՏՈՒՆ

ՏՊԱՐԱՆ ԵՒ ԿԱԶՄԱՏՈՒՆ

Ա. Եւ Հ. ՑԷՐ-ՆԵՐՍԻԿՍԵՆ

Առլիթան-Համամ

Կ. ՊՈԼԻՍ

Palayevan, Karapet
Talysh, M. M. T. S. 1908

ՍԵՊԱԿԱՆՈՒԹԻՒՆ ԳԱԼՅԱՅԵԱՆ ԱԶԳ. ՕՐԻՈՐԴԱՅ ՈՐԲԱՆՑԻՆ
ԽԱՍԳԻՒՂԻ

ՓՐԵՈՊԵԼԻ ՄԵԹՈՏԸ

ՄԱՆԿԱՆՑ ՎԱՐԺՈՒՀԻՆԵՐՈՒՆ ՀԱՄԱՐ


Գրեց, կ. վ. ՊԱԼՅԱՊԱՆ

Պ. Ա. Ի Ե Ր Ա Ց Ե Ա Ն

ԱԶԳ. ԿԵԴՐ. ՎԱՐՉՈՒԹԵԱՆ ՈՒԽՈՒՄՆԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԵՆ



ՑՊԱԳՐՈՒԹԻՒՆ
Վ. Ե. Z. ՏԷՐ-ՆԵՐՍԵԽԵՄ
Կ. ՊՈԼԻՍ
1908



مارف عمومیه نظارت جلیله سنك فی ٦ ايلول ٢٢٣ تاریخی و ٢٦٢ نوسروی
درختنامه سبله طبع اوتشدر

Grand
EREN
1918
21.11.99

Ի ՅԱԻԵՐԺ ՅԻՇԱՏԱԿ
ԱՂԱԻՆԻ ՏԻԿՆՈԶ
ՍՈԱՏԱԶԵՐՆ ԵՐԱԽՏԱԽՈՐԻՆ

ԵՒ


ԸՆՏՐԵԼԻՈՅՆ Ի ՊԱՇՏՕՆ ԽՆԱՄԱԿԱԼՈՒԹԵԱՆ
ԳԱԼՏԱՎԵԱՆ ԱՉԴԱՑԻՆ ՈՐԲԱՆՈՑԻՆ ՕՐԻՈՐԴԱՑ
ՏԱյ ընծայել ի լոյս զզիրս Եղբայր Նորին
ՎԱՄԵՄԱՓԱՅՅԻ ՆՇԱՆ ԼՖԵՆՏԻ ՔԱԶԱԶԵԱՆ

ԿԱՐԳԵԱԼ ԶԱՐԴԻՒՆՍՆ ՅՈԳՈՒՏ

ՈՐԲԱՆՈՑԻՆ

ՈՐ Ի ՀԱՄՔԵՑ Կ. ՊՈԼՏՈՅ

1907



ՊԱՏՐԻԱՐքԱՆ ՀԱՅՈՑ

Կ. Պոլիս, 30 Մայիս 1907

ՊԻՍՈՒՄՆԱԿԱՆ ԽՈԲՀՈՒԹ

ԱԶԳ. ԿԵԴՐ. ՎԱՐՉՈՒԹԵԱՆ

ԹԻՒ 14

ՎԱԻԵՐԱԳԻՐ

Ուսումնական Խորհրդոյ Ազգ. Կեդր. Վարչութեան


Ազգ. Ուսումնական Խորհրդս քննութեան առաւ ուսուցիչ Կարապետ էֆ. Պալապանեանի կողմէ պատրաստուած «Ֆրեակելի մերոսը» անուն ձեռագիրն, եւ ստուգելով թէ լաւ աշխատասիրութիւն մ'է, որ կրնայ մանկապարտէզի վարժուհիներն առաջնորդել կազմակերպելու մանկապարտէզները բուն իսկ Ֆրեակելի դիտած նպատակին եւ ուղղութեան համաձայն, վաւերեց զայն, եւ կ'արտօնէ անոր գործածութիւնն աղդ. վարժարանաց մէջ իրեւ առաջնորդ Մանկապարտէզի Վարժուհիներու։

Ի դիմաց Ուսումնական Խորհրդոյ

Ատենադպիր

Վ. Ատենապետի

ՊԵՏՐՈՍ ԿԱՐԱՊԵՏԵԱՆ ՍՏ. ԿՈՒՐՏԻԿԵԱՆ



ՖՐԵՕՊԵԼԻ ԴՐՈՒԹԻՒՆԸ

Ա Տ Գ Ա Շ Ա Խ Ա Ծ

Մեր աղդին մէջ մատաղ տղոց դաստիարակութեան դեռ ևո տրուած չէ՝ այն կարեւորութիւնն, որու իրաւամբ արժանի է։ Հին ժամանակներէ ՚ի վեր ծնողաց հոգածութեան զլիսաւոր առարկան եղած է տղոց ֆիզիքականն — անոնց հագու ստը, կապուստը, սրնանդն և երքեմն մարմնական մարդանքներն։ Հայ ծնողներ դեռ չեն գիտեր թէ ի՞նչ դեր կը խաղալ վարժութիւնը տղոց իմացական ու բարոյական դաստիարակութեան մէջ։ Վերջին երեսուն տարիներուն մէջ հոգեբանական դիատութիւնն անդիմելի փաստերով հաստատեց վարժութեանց կարեւորութիւնն ու մեծ արժէքն։ Ինչպէս արտաքին զգայարանքներն, որնք հոգիին գւներն են և իմացական ու բարոյական դաստիարակութեան կարեւոր գործիները, նոյնպէս ֆիզիքական բոլոր կարողութիւններն և յատիւութիւնները մարզանքի կարօւ են։

Ֆրեօպէլի դրութիւնը կուգայ լրուկի լրացնել այդ պաշտօնի։ Մեր դաստիարակներէն մեծ մասը սիսալմամբ կը կարծէ թէ՝ մանկապարտէզներու նոր դրութեան ստեղծողը Ֆրեօպէլն է, թէ՝ անեղաւ առաջին անգամ նախադպրոցական շրջանի դաստիարակութեան գաղափարը տարածողը։ Երբէք ք։ Նախնի գարերու մէջ անգամ կար ու համոզումը թէ՝ մանկան ֆիզիքական կարողութիւնները ծնած օրէն և իմացական կարողութիւնները՝ գիտակցութիւնը արթնցածին պէս պէտք է դաստիարակել։

Նմանապէս Ֆրեօպէլը չ'էր առաջին անդամ քարողողը թէ՝ մատաղ տղոց անհրաժեշտ է իրենց հասակին ու կարողութեանց համապատասխան գործունէութիւն մը, ապա թէ ո՛չ կը ձանձրանան, վնասակար ու կորստարեր թերութեանց նշաւակ կ'ըլլան, կը ծուլանան, կը բթանան բարոյագէս ու մտաւորապէս ։

Պլատոն և Արիստոտէլ իրենց ժամանակին ջատագով կանգնած են մանր տղոց զու արթ խաղերուն։ Պլատոնի համար խաղը այն-

քան կարեւոր բան մըն էր, որ կառավարութեան առաջարկեց մանր աղոց խաղի համար յատուկ տեղեր բանալ :

Ամենէն աւելի խաղերուն մէջն է որ երեւան կուգան տղայոց բնաւորութեան որոշ զիծերն, որով դաստիարակներն առիթ կունենան ուղղել անոնց գէշ հակումներն և գարգացնել օգտակար սովորութիւններ :

Խնչակս կը տեսնուի խաղերու կարեւորութիւնը ճանչցուած էր նոյնիսկ Քրիստոսէ առաջ, իսկ անկէ ասղին, այդ նիւթին վրայ գրած են բոլոր նշանաւոր մանկավարժները :

Ենիան Ամոս Կոմենսիսի (Կոմենսքի) գաղափարով դաստիարակութիւնը պարտի սկսիլ տղայոց զիտակցութիւնը արթնցած օրէն և այդ դաստիարակութեան մղիչ ուժը պիտի ըլլան խաղերն, որոնց մէ տղաք կրնան քաղել անթուելի օգուաններ :

Լօֆ աւելի որոշ կը խօսի : Մեծ իմաստասէրը հակառակ է պերճ ու զարգարուն խաղալիքներու, որմնք տղայոց փոփոխամտութեան փառափրութեան, մնապարծութեան և զանազան եսմբելի հակումներուն մնունդ կուտան : Իր կարծիքով միայն այն խաղալիքները կրնան օգտակար ըլլալ, զորս տղան ինքը կ'ստեղծէ, կը հնարէ ու հաճոյք կ'զգայ :

Բէռոլոցցի ունէր իր Մանկական Դասարանը, ուր թէւ նոր մէթոտը ամբողջութեամբ չ'էր գործադրուէր, սակայն մնծ յաջողութեամբ կը կատարուէին կարգ մը մեքենական խաղեր — հիւսուածք, թղթի ծալք, կաղապարում եւացլն . խնչակս և խմբերդն ու մարմնամարզութիւնը : Մինչև Ֆրեոպէլի օրերը թէւ միայն զարդացած անձերէ կը լսուին նոր մէթոտի գաղափարները, բայց ատիկայ չի նշանակեր թէ հասարակ ժողովուրդը զգացած չ'էր անոնց կարեւորութիւնը : Կարգ մը մեքենական խաղեր ու ընտանեկան զբաղումներ կ'ապացուցաննեն որ ծնողները շատունց ըմբռնած էին թէ մատաղ տղոց համար անհրաժեշտ է զուարթ գործունէութիւն մը, և թէ այդ գործունէութիւնը բոլորովին կ'տարբերի չափահաններու աշխատութենէն :

Թէւ Մանկական Պարտէզին հիմը կազմող գաղափարները բոլորովին նոր չ'էին, թէւ այն տեղ ի գործ զրուած խաղերն ու զբաղումները Ֆրեոպէլի զիւտերը չ'էին, սակայն իրաւամբ կրնանք կո՛չել ղանի հիմադիրը Մանկական Պարտէզին, հիմնադիրը՝ նոր

դրութեան, որ եկաւ աչքառու փոփոխութիւններ ներմուծել մանկավարժութեան մէջ :

Այս դրութիւնը թէև կրնայ ունենալ իր թերի կողմերը, սակայն ունի նաև լուրջ և օդտակար սկզբունքներ՝ գեռատի տղայոց դաստիարակութեան համար :

Թէև անկէ առաջ յայտնուած էին օդտակար գաղափարներ, թէև ժողովուրդը բնագործն մշակած էր կարգ մը խաղեր, սակայն յայտնուած գաղափարները դրութեան մը վերածել անոնց մէջ կարգ մը, հաստատել, մէկ խօսքով «Եղիսի լոյս» արտասանելը Ֆրեզիկի անկապտելի փառքն է :

Նոր դրութեան հիմնական սկզբունքներն են .

Ա. Մարդս բնականեն հնարող ու գործունեայ կը ծնի եւ որպէսզի Արաշուրենեն իրեն տրուած այդ պատօնը լրացնէ, պէտք է դասիարակել զանի այդ տաւդին մէջ: Գործունեուրեան տենչը տղոց մէջ երեւան կուգայ առաջին օրերուն: Դասիարակներու սրբազն պարտն է նկատողուրեան առնել մանկանց բնաւորուրեան այդ ցայտուն գիծը եւ մատակարել նիւր մը՝ որ համապատասխան ըլլայ անոնց բարոյական ու մաւոր կարողուրիւններուն:

Բ. Տղայոց գործունեուրիւնն ամենեն աւելի կը նեմարուի խաղին մէջ, հետեւաբար խաղը պիտի ըլլայ դասիարակուրեան զիխաւոր տարրը: Նախադպրոցական տրանսին մէջ տղայոց բոլոր զբաղումները խաղի բնոյր ունենալու են եւ այնպէս մը պիտի գործադրուին որ անոնց կեանեին մէջ մուտքութիւն ուրախութիւն, երջանկուրիւն, ու լոյս. գօրացնեն անոնց Ֆիզիկականն ու բարոյականն:

Գ. Զբաղումներն ու խաղերը պէտք է կատարել ազատ բնուրեան պարեզզին մէջ, ուր տղայք կրնան մթերել տպաւորուրեանց առաջ պաւար մը, եւ զօրամալ Ֆիզիկապէս:

Ֆրեզիկ ամենէն աւելի կարեւորութիւն կուտայ իր հաստատութեան մէջ պարտէզին, այդ իսկ պատճառով նոր մէթոսի դրաբուցները Մանկական Պարեզզներ կոչուեցան :

Դ. Ամեն մարդ բնուրենեն օժտուած է հնարելու կարողուրեամբ, նպատակայարմար դասիարակուրեան պատօնն է առաջ մղել այդ ձիրքը եւ չ'ըողուլ որ բքանայ:

Ա. Տղայոց գործունեութիւնը կը յայտնուի երկու ձեւի տակ.

1. Նստական զբաղմանց մեջ:

2. Շարժուն խաղերուն մեջ:

Այս պատճառաւ պարտէզին զբաղումները երկու կարդի կը բաժնուին:

Ա. Նստական կամ մեթենական խաղեր

Բ. Շարժուն կամ մարզական խաղեր

Նստական խաղերուն պիտի տրուին ամսպէս խաղալիքներ, որոնք կարողանան լրացնել տղայոց հնարազործութեան տենչը, վարժեցնեն աշխատութեան եւ համբերութեան, զարգացնեն միտքը, գեղեցկազիտական նաևակը եւ պատրաստեն ապազայ լուրջ ուսման:

Վերը ըստուածներէն պարզապէս կերեւայ որ գործին զլսաւոր նպատակն է նպաստել աղայոց շնոր, առեղծող հակումներուն: Եւ որովհետև շուկան ծախուած խաղալիքներուն մեծագոյն մասը տղայոց աւերիչ հակումներուն ուժ կուտան, Ֆրեօպէլ իր զրութեան հիմը կը բանէ Լոքի զաղափարը — տղան ինք պէտք է հնարէ իր խաղալիկը — և աւելի առաջ երթալով կը պահանջէ որ խաղերուն զուղընթաց աւանդուին նուև հասակին համապատասխան խօսակցումիւներ, պատմութիւններ, հանելուկներ ու երգեր:

Տգուն առաջին գործունէութեան նիւթը կը կազմնն մանկական պարտէզի զբաղմանց առաջին խումբը — Մեթենական զբաղումները: Զբաղումներուն երկրորդ խումբը — Մարզական խաղերը, գուացում կուտան անոր վագելու, ոստոստելու, կայտուելու բնական տենչին:

Նստական զբաղմանց ժամանակ տղան տպաւորութիւններ կ'ըստանայ, իսկ մարմնամարդական խաղերուն կ'աչխատի այն տպաւորութիւններն առաջ բերիլ իր իսկ անձին: Ո՞վ չի դիտեր այս փոքրիկ դերասաններուն, իրենց ամէն տեսածն աննամբ կատարելու անդուսպ փափաքը: Տղուն առջեւէն կ'անցնի հաւը կմկթալով ու կեր որոնելով, ինքն ալ անոր պէս կ'ինայ գետին հատիկներ կաշելու համար: Կը տեսնես, կոյլը կ'անցնի դանդաղ քայլերով ու դլուխը դէս ու դէն տատանելով, բառաջելով. ինքն կուզէ կողին պէս քաշել ու բառաջել: Ձիաւոր մը կ'անցնի սրբնթաց՝ ինքն ալ հայրիկին գաւաղանին վրայ կը ցատկէ և այս խաղով այնքան կ'ողեւորուի որ անշունչ փայտը կենդանի տեղ դնելով, կը մտրակէ երբ իր ոտքերը պարտասած ալ չեն ուղեր առաջ եւ, թալ: Տղայք կ'օրինակին այս-

պէս իրենց միշավայրէն, կառաւանին, ներկարարին, հիւմին, հընձուորին ու պարտիզանին, չունին, կատուին ու մ'ան, սագին ու բաղին, թթուրին ու թիթեռնիկին ձեւերը : Վերջապէս տունին ու միշավայրին կենցաղն իր ամսն մանրամանութիւնմրը նիւթէ կը մատակարարէ տղոց խաղերուն : Ֆրեօպէլի սուր տեսութիւնէն վրիպած չ'էր մանկական բնաւորութեան այս զիծն : Իր մարզական խաղերուն մէջ առատ պաշար կայ, տղոց երեւակայութիւնն ու մարմինը մարզելու համար : Նոր մէթոտին մարզական խաղերն այլաղան ու բազմաթիւ են, ևթէ տղաք անոնց մէկ քանին սորվին ու կատարեն կրնան նորերն ստեղծել : Այս խաղերը իրենց դուարիթ բնոյթով ճարպիկ, աշխոյժ, հնարամիտ կընեն աղաքը, միանդամայն զօրացնելով անոնց մարմինը :

Դպրոցական մարմնամարզութիւնն իր չոր մեքենականութիւնը տաղդուկ կ'ազդէ տղոց, այս պատճառաւ նուաղ օդտակար ու գործածելի է, քան մարզական խաղը, որ իր այլաղան ձեւերով անօրինակ խինգ ու հրճուանք կ'ազդէ : Վերջապէս զիտնալու է թէ ամնն տարիք իր սնունդն ունի և թէ երիտասարդ զինուորներու հաճոյք պատճառութ մարզանքներ կը նեղեն ու կը ձանձրացնին մատղաշ տղաքը :

Նոր մէթոտին զրադմանց երկու խմբերն ալ — մնքենականն ու մարզականը, սերտ կերպով կապուած են իրարու, իրարմէ կը բջիխն, զիրաք կը լրացնին, այն նպատակին կը դիմն, որ է ներդաշնակ զարդացումը Փիզիքական, մտաւոր ու բարոյական կարողութեանց :

Դեռ մանկապարտէզ չի մտած, երկու երեք տարեկան տղոց համար Ֆրեօպէլ կը յանձնարարէ իր առաջին և երկրորդ խաղալիկները — նուերներն : Ա. Նուէր — բրդեայ գունաւոր գնդակներ : Բ. Նուէր — փայտէ գունատ մը, գլան մը ու խորոնարդ մը : Թէն այս նիւթը տղոց կարողութիւնները մարզելու համար շատ երկար չի աեւեր, սակայն մեծ մանկավարմն ուրիշ խաղալիկներու գործածութիւնը չ'արգիլեր, ևթէ անոնք գործին չեն վնասեր :

Իր երկու պարզագոյն խաղալիկներովը, Ֆրեօպէլ կուզէ մեղ բզգացնել թէ այդ տարիքին մէջ տղոց կարողութիւնները սահմանափակ են, առափ պէտք չ'է տալ անանկ նիւթ մը որով կարողանան բան մը շինել կամ ստեղծել, քանի որ հնարող ուժը դեռ քունի մէջ է :

Այդ տարիքին մէջ տղան ի՞նչ կընայ ընել . բռնել, հրեւել, զիրեւել, քաշել, զլորել ու այս ամննը կընայ ընել Ա. և Բ. նուէրներ :

բոլ՝ Ֆրեօպէլ իր նախնական դաստիարակութեան ռկղրունքները փոխ առած է աղոց բնութենէն . իր բոլոր խազալիկներն այդ բնութեան ճշմարիտ պահանջն ծնունդն են : Անոնց մէջ կը տեսնալի մեծ մանկավարժին խորին ծանօթութիւնը աղոց հոգւոյն, նուրբ զննութիւնը և մանկավարժական դարմանալի ծիրքերը :

Մանկապարտէղ յաճախելէն առաջ աղուն գլխաւոր պահանջներն են շարժում և արտակին զգայարաններու մարդանք : Ահա թէ ինչո՞ւ կուտանք անոնց բրդէ գունաւոր գնդակներ, որնք կը մարդկն աեսանելիքն ու շօափելիքը . փայտէ գունաւոր, գլանն ու խորանարդը, որոնք իրենց հանած ձայններով կը կրթեն լսելիքն, երեւան կը բերեն առարկաներու ձեւն ու ծաւալը կը ծանօթացնեն շարժմանց տեսակներուն, կը համաշպեն ձեռքին շարժումը՝ տեսողութեան հետ :

Բայց ահա հասած է ժամը, երբ աղոց մասպատկերներուն պաշարն հարստացած է, անզուսպ փափաք մը ունին ամեն՝ բան քննելու, զննելու, կը կոտրեն իրենց պուպրիկին դլուխն, առարկային ներքինը դիտելու հետաքրքրութենէն մղուած : Այս հասակի աղոց Ֆրեօպէլ կ'ուտայ իր Գ. նուէրը, որ խոշոր խորանարդ մըն է 8 խորանարդիկներու վերածուած՝ աջէն ձախ ու վերէն վար կտրուածքներով : Այս նուէրը կը համսի ճիշդ այն ժամուն՝ երբ արթնցած է տղոց հնարող, ստեղծող կարողութիւնը :

Տղան տուփէն կը հանէ խորանարդը, որ խսկոյն մանր մասերու կը բաժնուի : Իր առաջին փափաքը կ'ըլլայ զանոնք միացնել ու կը տեսնէ որ խորանարդները միանալով զանազան առարկաներու ձեւեր կ'առնեն . տղան անզգալի կերպով ստեղծելու ճամբան կը մըտնէ : Երբ աղոց դիտողութեան հորիզոնը ընդարձակուի տակաւ, կ'ըստանան Դ. նուէրը, որ նոյնպէս մեծ խորանարդ մըն է, բայց տարբեր կերպով կտրատուած ու 8 աղիւսներու վերածուած է : Այս աղիւսներով շէնքերն աւելի սիրուն և շրջագծերն որոշ կը պատկերանան :

Աւելի վերջը պիտի բացատրենք Մամկական Պարտէզի նուէրներուն պաշտօնը աղայոց դաստիարակութեան գործին մէջ, մենք այստեղ շեշտել ուղեցինք միայն նոր միթոսին այն բնորոշ յատկութիւնն, որով մէն մի զբաղում հիանալի ճշութեամբ ու ժամանակին կուգայ աստիճանաբար լրացնել մանուկ բնութեան պահանջները՝ անոր զարգացման յաջորդական փուլերուն մէջ : Ֆրեօպէլ իր մեքենական զբաղմանց մէջ այ նոյն բանն ուշադրութեան առած է :

Իր առաջին վեց նուէրները թէ՛ ունին ձեւի զանազանութիւն, թէ՛ զննութեան ու բաղդատութեան առաստ նիւթ կը մատակարարեն, առաջայն չ'են կրնար նպաստել զարգացումին այն ամեն կարուղութեանց, զորս բնութիւնը մթերած է տղոց հոգւոյն խորը. ուստի իրը շինուածանիւթ կ'ընդունի նաև թուղթը՝ փայտէն անհամեմատաւելի ճկուն ու կերպնկալ նիւթ մը : Թղթով աւելի շօշափելի ու բազմաթիւ ձեւերու տակ տղայք երեւան կը բերեն միջավայրի առարկանելու :

Ըսողներ կան թէ՝ Ֆրեկովիլ Գերման մանկավարժ մը ըլլալով՝ իր դրութիւնն Հայ տղայոց դաստիարակութեան չի յարմարիր, թէ՝ անիկայ անձկամիտ դրութենամոլ մըն է, իր տուած զբաղումները զուտ մեքենական են և կամ միայն արտաքին տպաւորութեանց զանազան զգայարանքներու զարգացումին շուրջ կը դառնան :

Այս առարկութիւնները ջրելու փաստեր չ'են պակսիր :

Ֆրեկովիլ իր մէթոտին առաջնորդ ունի միայն այն օրէնքները, որոնք տղուն մէջ ծնունդ առնող գործունէութիւնը կը յատկանշեն, ինչ ազգի ալ պատկանի անիկայ : Տղան կ'սկսի դիտել, շօշափել, շատախօսել, կայտուել ու խաղալ, ու ահա հարց մը կը ծնի մնր մէջ, ո՞ւր կը դիմն բոլոր այս շարժումներն, ինչ ուղղութիւն պէտք է տալ անոնց, ինչե՞ր կը խօսի անոնց մէջ մարդկային բնութիւնը :

Ֆրեկովիլի գլխաւոր ծառայութիւնն այն է, որ մեզի կ'ուսուցանէ օգտուիլ ամենապարզ նիւթերէ, նիւթեր՝ զոր ամենուրեք կը ընանք գտնել, կ'ուսուցանէ թէ՝ իւրաքանչիւր վիճակի մէջ ի՞նչ ընթացք պիտի բռնենք :

Մեծ մանկավարժին միտքէն չ'էր անցներ թէ՝ կրնան գտնուիլ կարդ մը ապիկար դաստիարակներ, որոնք իրենց համար սրբազն պարտք սեպեն, գործածել ճիշդ այնպիսի խորանարդներ, զորս ինքը գործածած է, խօսիլ այն նիւթերուն վրայ, երգել՝ այն երգերը զորս ինքը խօսակցութեան առարկայ ըրած է ու երդած : Անիկայ մեզի ցոյց տուաւ մշակելի նիւթը, որով տղուն ստեղծող երեւակայութիւնը պիտի գործէ : Ան կը պահանջէ զգայարանաց բազմակողմանի զարգացումը, չ'ուզեր որ ստրկօրէն իրեն հետեւինք, չի մերժեր ուրիշ խաղեր ու խաղալիկներ, որոնք յաճախ աւելի օգտակար կրնան ըլլալ : Եթէ նոյն խսկ Գերմանիոյ մէջ նոր դրութեան ամեն մէկ մասը օգտակար չի համարուիր դաստիարակութեան, որ-

քան աւելի ընտրողութիւն անհնայու ևն Հայ գաստիարակներ :

Զբազմանց ու զրոյցներուն , ինչպէս և երգերուն նիւթը Ֆրեօնիկ ժողվեց իր երկրին մէջ տահմային անսպառ ազրիւրներէն , ասկայն զանանք յարմարյաց իր մէմսափ պայմաններուն և աղայոց մաքի հասազութեան պահանջներան : Այս նիւթերը ժողվելու համար անիկայ առաջ երկար տարիներ խափառեցաւ զիւղէ զիւղ , մաս ամնէն ետ ընկած խրձիմները , մըրա մաերմաւթեամբ կապահցաւ զիւղացի մամիկներուն ու աղոց հետ , որպէսզի հիմնովին առունեասիրէ այն նիւթը , որ գարերու ժառանգութեամբ անցած էր . սերնդէ սերոնդ : Դարեր ու դարեր Գերման մայրեր այդ նիւթերով անուցած էին իրձնց պղափկները : Ֆրեօնիկ շատ աշխատեցաւ մաքրելու , զաելու անհարկի նախապաշտուներու և անտափի հաւատալիքներու այդ կոյար , անկէ զաելու համար մատազ մտքերու անդարար կաթը : Մեր մէջ այդ գործը պահուած է բնագաւառի դաստիարակներուն , անոնք ևն որ մնզի պղափ մատակարարին մանակ միտքի դիւրաշամբ մնունդը—տոնմային խաղեր , երգեր , պատմութիւններ , զրոյցներ , հեքեամիներ , հանելուկներ , վերջապէս այն ամենն որով Հայ մայրը կը մասնիկը :

Որքան պիտի զարմանար արդեօք Ֆրեօնիկ տեսնելով որ Հայ տղաք կը դաստիարակուին Գերմանական երգերու խղճակի թարգմանութիւններով , այն տարիքին մէջ երբ մօր կաթէն տարբեր սընտանդ մը չի կրնար առնել :

Հազճնեպով սկսուած գործէ մը այսքան կրնայինք սպասել : Արդար ըլլալու համար պէտք է ընդունինք որ մեր մէջ Մանկական պարտէզի գործը տ'կար ձեռքերով հաստատուեցաւ : Նոր դրութեան կեղեւն էր որ մնզի մնծարեցին և մննք այդ կեղեւը ուկեղօծ զարդարեցինք , երբէք չըմբռնելով թէ ներքինը փատած է :

Ֆրեօնիկ որդեղրեց Բէստոլոցցիի դրութիւնն և զայն իր պարտէզներուն յարմարցուց : Իր օրով թէն մանկավարժական զիտութիւնն արթնցած էր նոր կեանքի ու գործունէութեան թափով , մնած՝ Բէստոլոցցիի առողջ գաղափարներով , սակայն մատղաշ տղայոց դասախրակութիւնը մնծ ուշադրութեան առարկայ եղած չ'էր ու անոնց դաստիարակութեան միակ վայրը խաղի դպրոցն էր : Ֆրեօնիկին պահուած էր նոր հորիզոն մը բանալ նախաղպրոցական դաստիարակութեան : Ամեն նոր գործի մէջ կրնան մուտ գտնել յետսամիտ և ձե-

ւամոլ գաղափարներն նոյնը վիճակնցաւ նաև նոր մեթոտին։ Մեծ մանկավարժը շատ լաւ գուշակած էր ասի և իւր մէկ գործին մէջ կը յանձնարարէ «հետեւիլ մերոնի ոզւոյն եւ ոչք ձեւին»։

Իր դարուն Մանկավարժութիւնը դասական էր և փորձառականներ ու գիտուններ չ'էին զիշաներ խոնարհիլ մինչև մանուկ կեանքը։ Ֆրեօպէլ բնութիւնն ունեցաւ իրեն առաջնորդ, անկէ առաւ իր նիւթն և առակներուն ու բարոյախօսութեան տեղ տուաւ միջակորեարի աշխատութեան գաղափարը։ Իրեն սկզբունք ընտրած է հաճելի ու դիւրատար աշխատութիւնն որ սքանչելի աստիճանաւորումով մը կը վարժեցնէ տղան համբերութեան և ապագայ լուրջ գործունէութեան։

Որքան յայտնի է՝ գործնականին մէջ Ֆրեօպէլ հակառակ էր իմաստակ ու ձեւամոլ ուղղութեան, այն ժամանակներն երբ դեռ իր մանկավարժական դաւանումները կազմուած չ'էին, երբ մարմին առած չ'էր Մանկական Պարտէզի նոր գրութիւնը։ 1816ին հիմնուեցաւ Ֆրեօպէլի որբանոցը։ Հաստատութեան բարոյական կազմը այցելուն այն տպաւորութեան տակ կը թողուր, որ հոն ձեւամոլութիւնը գոյութիւն չ'ունի։ Դաստիարակներ ու սանունք բարեկարգ ընտանիք մը կազմած էին, զերմ համակրութեամբ կապուած, գիտութեան ու մարդկային լաւագոյն կեանքի անկեղծ հաւատքով։

Անկէ 20 տարի վերջը բացուեցաւ առաջին Մանկական Պարտէզը։ Տիոտերվէկ որուն վկայութիւնը ամեն կասկածէ վեր է, անսովոր գովեստով կը խօսի առաջին անգամ այցելած Մանկական Պարտէզին ու անոր հիմնադրին վրայ։ «Ֆրեօպէլի մէջ, կըսէ, առաջին անգամ տեսայ ճմարիտ մանկավարժին կատարեալ մարմնացումը»։ Այս գովեստը Ֆրեօպէլի անձնական գործունէութեան կը վերաբերի։ Իր մէթոտին իմաստափրութիւնն և քանի մը շարադրութեանց մէջ պարզած հայացքներն արուեստ և իմաստակութիւն կը բուրեն։ Սկզբունքները անվիճելի են, բայց մանրամասնութիւնք՝ ինչպէս կեղծ զգայնութիւնն որով տղոց երգել կուտայ երկրաչափական ու թուաբանական ճմարտութիւններ, աշխատութեան քաղցրութիւնն և արտասուախառն վերաբերումը բնութեան, ծիծաղ կը շարժեն։

Սակայն եթէ անհատի մը գործին թերի ու թոյլ կողմերը միայն փնտուենք, հանձարը այլ եւս գոյութիւն չունենար մեզի համար։ Ոչ մէկ մարդ, որքան ալ արտակարգ ծիրքերով օժտուած ըլլայ,

չի կրնար խուսափիլ ժամանակի ու միջավայրի ազդեցութենէն և մենք անիրառած կ'ըլլանք եթէ դարուն տկար կողմերուն համար, ուրանանք այն անկիուելի ծառայութիւնները, զոր այդ մարդիկ մատուցած են մեզի: Այսպէս ալ Ֆրեօպէլի գործը, որ մեծապէս նպաստած է մանկավարժութեան, իր թերի կողմերն ունի, որոնք ժամանակին ազդեցութեան արդիւնքն են: Մանկավարժական դրութիւն մը միայն այն ժամանակ սխալանքէ զերծ կրնայ ըլլալ, երբ կը յենու հոգեբանական օրէնքներու:

Քառասնական թուականներուն հոգեբանութիւնը լնազանցական էր, որ յաճախ սխալ մնկնութիւններ կուտար հոգեկան երեւոյթներուն: Նոյն ժամանակները մարդոց մէջ տեսնուած տարրերութիւնը միջավայրին ու դաստիարակութեան կը վերագրուէր բոլորովին: Տաղանդ, ձիրք, առաքինութիւն, հանճար կարելի էր ձեռք բերել ինսամոտ դաստիարակութեամբ: Այն դարուն համար մանկան հոգին tabula rasa մըն էր, որուն վրայ դաստիարակը կրնար գրել ամեն բան: Ուստի մանկավարժական գաղափարներու այս խեղճութեան մէջ աւելի կը փայլի Ֆրեօպէլի մեծ հանճարն, եթէ նկատողութեան առնենք անոր խորին ծանօթութիւնը մանուկ հոգիներու, թէև անտեղեակ՝ սրտի հոգեբանութեան:

Եթէ մէկ կողմ ձգենք Ֆրեօպէլի մութ, վերացական բացատրութիւններն, այն համոզման կուգանք որ նոր մեթոսն առողջ սկզբունքներու վրայ հաստատուած է և մեծապէս կը նպաստէ մանկանց բարոյական, իմացական և Փիզիքական դաստիարակութեան:

Ֆրեօպէլի բոլոր զբաղումները, մեքնականներն իրենց խօսակցութիւններով և մարզականներն իրենց երգերով կը դիմեն հոն, ուր կուզեն համնիլ արդի մանկավարժութիւնն ու հոգեբանութիւնը տղոց դաստիարակութեան գործին մէջ, այսինքն՝ համերաշխ զարգացումը տղայոց բարոյական և իմացական կարողութեանց:

Նոր դրութեան թերի կողմերէն մէկն է արուեստականութեան չափազանցութիւնն, որմէ զգուշանալ պարտին Հայ դաստիարակներ: Դաստիարակ մը Ֆրեօպէլի մեթոսը գործադրելէն առաջ, ինքնին մշակելու է անոր մեքենական աշխատութիւնները: Ասի շատ կարեւոր է, որպէսզի զանազան նկարներու կոյր հետեւող մը չ'ըլլայ և ձեռք բերուած փորձառութեամբ տղոց գործը աւելի դիւրին, արագ ու գեղեցիկ արտագրուի:

Ֆրեօպէլ իրեն առաջնորդ ընտրած է մանկավարժական մեծ ակզրունք մը — դիւրինէն՝ դժուարը, պարզէն՝ բաղադրեալը, ծանօթէն՝ անծանօրը : Մեքենական զբաղմանց մէջ չափաղանց պահանջ-կոտութիւնը լաւ չէ, որովհետեւ տղան կ'ստիպուի իր կարողութե-նէն վեր ճիգեր թափել եւ մեքենականութեան լուծին տակ կամ անյաջողութենէ կը վիճակի :

Երբ տղայք վերջացնեն իրենց մանր պարտքերն աւարտեն խա-զը՝ որուն մէջ առիթ ունեցան բնութենէն զանազան տպաւորութիւն-ներն ստանալու, ու գեռ այնքան յոգնած չեն որ գործունէութիւնը դադրի, դաստիարակը կրնայ տալ Ֆրեօպէլի այս կամ այն զբաղումը իրեն զուգընթաց զրոյցներով ու պատմութիւններով : Զբաղումը միշտ պիտի վերջանայ մարզական խաղով մը : Խաղին մէջ բաւա-կան զուարթանալէն վերջը կարելի է առաջարկել հանելուկներ, բա-նալ օդտակար խօսակցութիւններ, ամէն պարագայի մէջ միջավայրն աչքի առջեւ ունենալով :

Ֆրեօպէլի դրութեան քանի մը թերութիւնները պատճառ եղան ժամանակ մը ետ ձգելու անոր լուսամիտ եւ օգտաշատ գաղափար-ներուն ծաւալումը : Դրութեան առողջ սկզբունքները խրացնելու, անոնց խորութիւնն ու նշանակութիւնը չափելու համար անհրաժեշտ է ուսումնասիրել մէթոսը, գալով ընտրողութեան, այսինքն էականն՝ անկարեւորէն, օգտակարը՝ վեսակարէն ու անյարմարէն զատելու համար, անհրաժեշտ է ունենալ իմացական զարգացում եւ քննա-դաստական ոգի, ինչ որ յաճախ կը պակսի մեր վարիչներուն :

Մանր տղոց դաստիարակութեան նուիրուող աղջկանց համար շատ կարեւոր է ունենալ դասընթացք մը, ուր գործնական դասա-ւանդութեան զուգընթաց կարողանային ուսանիլ հետեւեալները :

- | | |
|---|------------------------------------|
| 1. Մարդակազմութիւն | 6. Պատմութիւն մանկավար-
ժութեան |
| 2. Բնախօսութիւն | 7. Բնագիտութիւն |
| 3. Առողջաբանութիւն | 8. Գծագրութիւն |
| 4. Հոգեբանական ու մանկավար-
ժական կարեւոր գիտելիքներ | 9. Կաղապարում |
| 5. Ֆրեօպէլի մերուն ու զբաղում-
ները | 10. Մարզական խաղեր |
| | 11. Երգ եւ Զայնագրութիւն |

ՄԱՅՐԵՆԻ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹԻՒՆ

ՏԵՂ ԳԻՏԱԿՑՈՒԹԻՒՆԸ ԱՐԹԵՆՑԱՇ ՕՐԵՆ ՄԻԱԳԵՒ 3-4 ՏԱՐԵԿԱՆ ԸԼԼԱԼՆԻՆ

Խնչպէս աեռանք Ֆրեօպէլ աղաց գառափարակութիւնը կ'ակսի անոնց դիտակցութիւնը արթընցած օրէն իրեն նպատակին գործածելով նորարծարծ աշխատաւթեան ահնչը ու արտաքին զգայարանքները :

Գոյութեան առաջին ամիսներուն մէջ նորաժինը իր շարժումներով երեւան կը բերէ գործառնէութեան հակումը : Ֆրեօպէլ անուշադիր չ'է այս երեւոյթին և միջոցներ ձեռք կ'առնէ այդ գործառնէութեան յագուրդ տալու համար :

Կրնայ նկատակի թէ՝ աղան երբ մեծնայ առիթներ չի պիտի պակսին զգայարանքները զօրացնելու, ուստի գէթ օրօրոցին մէջ հանգիստ թողունք զանի : Արծիւը բնաւ արուեստական միջոցներու չի դիմներ ձագերուն օրատեսաւութիւնն ու ճարապիկութիւնը զօրացնելու համար և սակայն ժամանակին մարդոց աեսութենէն ծածկուած հեռաւորութեանց վրայ, անոնք կրնան տեսնել պզափկ վառեակը ։ Նետի պէս կը խոյանան ու կը յափշտակեն : Այս դատողութիւնը կրնայ ճիշդ թուփի, սակայն մտածելու է որ կարգ մը կենդանիներ, մանաւանդ ստորին գասերուն վերաբերողները, իրենց աշխարհնեկած օրերնին իսկ կը տեսնեն, կը լսեն կը շօշափեն աւելի լուգան նորածին մանուկը, տկար ու անտաշապան : Այս տաղրերութեան պատճառներով յայտնի են :

Արտաքին զգայարանքները կարգ մը կենդանեաց, որոնք իրենց գոյութեան առաջին օրն իսկ կը գործեն, համապատասխան զարգացում մը ունին, մինչդեռ մարդուս զգացումներն ու այդ զգացմանց գործիները շատ տկար մնացած են և կրնան զօրանալ ու զարգանալ միայն նպատակայարմար վարժութիւններով :

Արդ՝ Ֆրեօպէլ այս գաղափարէն առաջնորդուած նորածին մանկան օրբանին վրայ կը կախէ գունաւոր գնատակ մը : Ֆրեօպէլի ամէն մէկ գործին մէջ իմաստափարական հիմ մը կը գտնենք : Նոյնն է նաև այս խաղալիկին համար : Գնտակը կլոր է, իր ձեւը տիեզերքի մէջ տիրող ձեւն է : Բոլոր երկնային մարմինները կլոր են; կլոր

ձեւը կը բոլորէ ամէն ինչ նաև գործարանաւոր աշխարհին մէջ սաղմ-ձուէն սկսեալ : Այս պատճառաւ մնձ մանկավարժն իր առաջին խա-զալիկին կլոր ձեւը կուտայ :

Մանր տղոց կլոր ձեւով խաղալիկ տալը բանաւոր է, բայց ոչ այն պատճառաւ որ տիեզերքի մէջ այդ ձեւը տիրող է կամ թէ սաղմնային ձուն կլոր շրջագիծ ունի :

Ձեւին հետ տղան կ'սկսի որոշել նաև գոյնն և որովհետեւ բնու-թեան մէջ, օրինակի համար ծիածանին վրայ 7 գոյն կը տեսնուի . (կարմիր, նարնջագոյն, գեղին, կանանչ, կապոյտ, լեղակագոյն, մանիշակագոյն) Ֆրեոպէլ 7 գոյնով գնտակներ կուտայ իրը առաջին խաղալիկ, զոր կը կոչէ իր Ա. Նուէրը⁽¹⁾ :

Թէւ ծիածանի գոյները 7 տեսակ են սակայն Ա. Նուէրի տու-փին մէջ միայն 6 գնտակ կը տեսնուի, որովհետեւ կապոյտն ու լեղա-կագոյնը միեւնոյն գոյնին տարբեր երանգներն են :

Նախ կ'առնենք ու է գոյնով գնտակ մը և համագոյն երիզով մը կը կախենք տղուն օրրանին վրայ, ձշդիւ որոշել կարելի չ'է թէ երբ է կախելու ժամանակը, բայց պէտք է միջին ժամանակ մը որոշել : Երեք չորս շաբաթական տղուն աչքին եթէ մատս մօտեցը-նեմ չի թարթեր, կամ եթէ մութ ժամանակ լապտերը սննեակին մէկ կողմէն միւսը տեղափոխեմ աչքին ուղղութիւնը չի փոխեր . ասիկայ կը ցուցնէ որ տղուն տեսանելիքը գեռ շատ տկար է : Պէտք է քիչ մը ժամանակ հանգիստ թողուլ և աչքը լուսոյ առատ հո-անքի մը ենթարկելէ դգուշանալ, որպէս զի չի վեասուի : Իսկոյն ժա-մանակ մը ետքը տղան կ'սկսի անթարթ դիտել ձեր դէմքը, կը ժպտի, ոտքերուն ու ձեռքերուն շարժումները կ'արագանան թէւ անորոշ ու աննպատակ : Այդ տղուն քնացած ժամանակը օրօրոցէն կախեցէք գունաւոր գնդակը և դիտեցէք : Ահա արթնցաւ, աչքերն սկսան շրջիլ անորոշ, յանկարծ կանգ առին գնտակին վրայ, տղան ան-խօս կը դիտէ, ուշադրութիւնը կը կեդրոնացնէ այդ նորերեւոյթ առարկային վրայ : Յանկարծ կը թոթւլուի ձեռքերով ու ոտքերով, կարծես ամբողջ մարմինը կ'ուզէ առաջ մղել կը ձայնէ ու աչքերով կը գցուէ գնդակը : Առաջին օրը հաղիւ թէ վայրկեան մը կ'զբաղի անով, երկրորդ օրը ալ աւելի և այսպէս օր բատ օրէ գնդակին զբա-ղումը կ'երկարի և ձեռքերը կ'սկսին օգնութեան հասնիլ աչքերուն :

(1) Տե՛ Տակտակ Ա.

Տղան տակաւ կը վարժուի գնդակը բռնելու . եթէ ձեռքէն ելնէ կը տատանի այս ու այն կողմը , այդ պարագային տղուն ակնարկն առաջուան պէս անորոշ ու տարտամ չ'է , այլ կը հետեւի գնտակին շարժումներուն :

Երկու երեք ամսական եղած ժամանակը տղան կը վարժուի գնտակը բռնել երկու ձեռքերով , հրել ու վերստին ձեռք բերել :

Լաւ կ'ըլլայ որ առաջին անգամ կապոյաը կամ կանանցը կախնք , որովհետեւ այս գոյները տկար աշքերու համար շատ հաճելի են : Կարմիր գոյնին ազդեցութիւնը խիստ է , ուստի պէտք է ամէնէն վերջը կախուի : Գնտակներ կախելու համար որոշ ժամանակ մը ասամանուած չ'է , ասիկայ կրնայ երկարիլ այնչափ , որչափ որ հաճոյք կ'ազդէ տղուն : Երբ լաւ բռնելու վարժուի տղան , կարելի է մէկ/ն տեղ երկու երեք հատ կախել : Վերջապէս կը հասնի այն ժամը երբ տղան կրնայ նստիլ մօր գիրկը և թաթիկներն անոր երկարել : Այդ ժամանակ 5—6 ամսական է : Ֆրեօպէլ իր գնտակներով կ'սկի զանազան վարժութեանց տղուն մկանունքը և լսելիքը զարգացնելու համար , պահանջելով որ մայրեր խաղան , ու երգեն իրենց տղոց հետ : Այդ խաղերուն ու երգերուն առատ մթերքը կը դասնուի իր «Մայրենի զրոյցներուն» մէջ : Այս հասակի տղայոց համար ֆրեօպէլի պատուիրած բոլոր վարժութեանց մէջ կը անուի տարօրինակութիւն , հասակին անհամապատասխան գաղափարներ , բռնազրոսիկ դարգացում , աւելորդ կարգապահութիւն , թէև լուրջ խորհուրդներ ալ չ'են պակիսիր :

Տեսնենք նախ գնտակին վարժութիւնները : Ֆրեօպէլ բազմաթիւ խաղեր ունի , որոնց մէջ անսովոր աստիճանաւորումով մը կը ծանօթացնէ գնտակին շարժումները . — առաջ , ետք , վեր , վար , հոս , հոն , մօս , հեռու , բարձր , ցած , ուրեզ , ելն . : Ապա կը ծանօթացնէ գնտակին դիրքերը տարբեր առարկայի մը նկատմամբ , տուփին վրայ , տուփին տակը , տուփին աջ կողմը , ձախ կողմը , տուփին մեջը , դեպի ինձի , դեպի ենջի ելն . մէկ խօսքով անսովոր ճիգ մը թափուի տղուն սորվեցնելու համար ամէն տեսակ նախադրութիւններ ու մակրայներ : Այս շարժումներուն իւրաքանչիւրն իր երգն ունի , զոր կ'երգէ մայրիկը տղուն ծանօթութեանց պաշարը աւելցնելու համար :

Կ'ընդունինք թէ այդ հասակի տղոց գնտակներ տալը , մանա-

ւանդ համագոյն երիզներով կապուած գնտակներ, որպէս զի տղան խաղայ և այդ խաղերուն մէջ մարմնոյ դանազան շարժումներուն ծանօթանայ առանց մեր կողմէ միջամտութեան, գէշ չ'է. բայց այդ վարժութեանց օխնեմանիւնիւն ընթացք մը տալ, ստիպել որ մեր գծած ճամբէն քալէ, նախ ծանօթանայ դէպի վեր շարժումներուն, ապա դէպի վար, կողմնակի ևն., բոլորովին անտեղի է: Մտածեցէք որ այս ամէնը պիտի սորվեցնենք 5—6 ամսական տղոց, որոց համար երգուած երգերուն մէջ անըմբոնելի գաղափարներ կը վիտան: Զենք ուրանար թէ՝ թանձրացեալին հետ վերացեալ գաղափարները լուրջ կերպով ուսումնասիրուած են, բայց ատոնք աւելի ուշ ժամանակի կը յարմարին, երբ տղան կը վարժուի խօսիլ և լածն ըմբռնել: Վերջապէս գիտնալու է թէ խիստ օխնեմանիւնիւն վարժութիւնները վարժարաններու յատուկ են և երբէք չ'են յարմարիր նախադպրոցական շրջանին: Նոյն իսկ այն տեղ աւելի բնական պիտի ըլլար առարկաներու փոխադարձ դիրքը որոշել աղուն շուրջը գտնուած մարմիններով և առիթը պատահած ժամանակ հարցընելով՝ ի՞նչ կայ զիլուդ վերեւը, աջ կողմը, ձախ կողմը, ետեւը, առջեւը ևն. և այս ամէնն պուանց բռնադատումի, ո՛չ իրրդաս, այլ իրը զրասանք:

Ասոր հակառակ, տղուն ձնած օրէն Ֆրեօպիլ կ'սկսի, գերմանական հին սովորութեամբ ու վարդապետօրէն ընդունիլ տալ տպաւորութիւններ, ո՛չ ինքնադատ այլ գծուած կանոններու համաձայն:

Այս ընթացքով դաստիարակներ տարօրինակ վիճակ մը կ'ունենան: Մարդուն խնդալը կուզայ երբ երեւակայէ որ դաստիարակը կիսամենայ տղան զուարճացնելու զբաղած վայրկենին պիտի մտածէ ու հաշուէ թէ ո՞ր շարժումը սորվեցնէ առաջ, ո՞ր քերականական բառը և ոգեւորուած այս օտարանիւնիւն գործէն, պիտի երգէ զգայնիկ երգեր, ուր վաեմ ու բարձր գաղափարներ իրարու կը յաջորդեն:

Երբ տղուն մկանունքը տակաւ առ տակաւ կը զօրանան, ու կ'սկսի փորսալ կամ ոտքի վրայ քարել, Ֆրեօպիլ դնտակի խաղերուն կը միացնէ նաև մկանոնց խաղերը:

Քնտախաղը որ արդիւնաւոր եղած էր 2—3 ամիս, այլեւս պէտք է թողուլ, յաջորդ շրջանին աւելի օգտակար կերպով գործածելու համար, որովհետեւ տղուն ակուաները սկսած են ծայր տալ և լինաերուն քերւութուքը անցնելու համար շարունակ բերանը կը

տանի բերէ գումարը, որուն մազմզուքները հազ և փսխունք կը պատճառեն. այս ժամանակիս աւելի կը յարմարին մկանանց խաղերը։ Ֆկանանց մարդանքը Ֆրեօպէլ կ'սկսի 3—4 ամսականչն և զանազան վարժութիւններ կը պատուիրէ։ Օրինակի համար, կ'առաջարկէ որ, մայրը տղան բարձին վրայ դնէ և երկու ձեռքերով իրանին վերի մասը բարձրացնէ, նոյն գործողութիւնը կրկնէ նաև ոտքերուն համար։ Այս վարժութիւննը ողնաւարը ամրացնելու կը ծառայէ։ Կը պատուիրէ տղան բարձին վրայ կանգնեցնել և ոտքերով համաշափ հարուածներ տալ բարձին, որոնք ձիթահանքին մէջ շուշման ձեծուող գլաններուն գերը պիտի կատարեն ելն։

Բոլոր այս վարժութիւնները Ֆրեօպէլ կը համեմէ երգերով, որոց մէջ երեւան կուգան, մերթ մայրական գորովը, մերթ մշակին աշխատութեան քաղցրութիւնը ելն։ Թէև տղայոց այնչափ հաւկանալի չ'են այս երգերը, բայց ականջնին լեցնելու համար, լաւ կըլլայ որ մեր միջավայրէն առնուած նիւթերու վրայ մանկական երգեր յօրինուին։ Ֆրեօպէլի մկանական բոլոր վարժութիւնները լուրջ ուսումնասիրութեան արդիւնք են և շատ օգտակար՝ մանր տղոց։ Աւելի բազմազան ու նպատակայարմար են մկանային այն մարդանքները, զորս Ֆրեօպէլ շինած է նստելու վարժ տղայոց համար։

Ասոնց համար ո՛չ միայն ոտքերու և ձեռքերու, այլ ամրող մարմինին զանազան մասերը զօրացնելու սահմանուած երգեր ու խաղեր ունին։

Նստող տղան այլեւս լաւ կը հասկնայ մեր խօսքը, ուստի մայրերը վարժութեանց զուգընթաց երգերը փոխ առնելու չ'են Ֆրօնապէլին, վասն զի անոնց մէջ գերմանական այնպիսի նրբութիւններ ու իմաստափրական հայեացքներ կան, որ 12—13 տարեկան տղայոց անգամ անհասկանալի են։

Ատկէ զատ մեր կեանքին խորթ զդայնութիւնը, այդ երդերուն ուղն ու ծուծը կը կազմէ։

Յիշենք այստեղ այդ խաղերէն քանի մը հատը։

ԴԻՌՈՇ. Խաղին նիւթն է ծխնելոյզին դրօշը։ Տղայք մերթ ձախ և մերթ աջ ձեռքերով կը ձեւացնեն անոր շարժումները։ Գերման աղոց համար այդ խաղը արդարեւ նշանակութիւն ունի. անոնց մէջ յետին խրճիթն անգամ ծխնելոյզին վրայ դրօշ մը ունի, այնպէս որ

գեռ դուրս չ'ելած տղան կրնայ զայն դիտել իր սենեակին պատռւ-
հանէն , Այս խաղը մեր կեանքէն առնուած ուրիշ նիւթի մը վրայ
ձեւուելու է :

ԹԻԳԹԱՔ : Տղայք ճօճանակին շարժումները կը կատարեն աջ
ու ձախ թեւերով :

ԴԱՇՆԱԿ : Դաշնակահարութիւն մատներով :

ԱՂԱԻՆԻՆԵՐ : Թռչունները կանչել թաթիկներով :

ՄԱՏՆԵՐՈՒԻ ԽԱՂ : Մատները ընտանիքին անդամները կը ներ-
կայացնեն : Անսոց անունները կը յիշուին , թիւը կը համրուի ելն :

ԼՈՒՍԱՍՏՈՒԵՐ : Արեւին ճառագայթներուն առջև հայելի մը
կը շարժեն լուսաստուերը ցուցնելու համար :

ԹՌՉՆԻԿՆԵՐՈՒԻՆ ԲՈՅՆԸ : Մատներով թռչնիկին բոյնը կը ձե-
ռացուի , որուն մէջ բթամատերը նախ ձուն՝ ու ապա ձուէն ելլող
ճագերը կը ներկայացնեն :

**ՄԵՆՔ ուշադրութեան պիտի առնենք ասոնցմէ մէկ քանին և
պիտի աշխատինք յարմարցնել մեր կեանքին :**

Ճիի Ճիի : Ճեռքի մկանները զօրացնելու համար մեր մէջ ման-
կական սիրուն խաղ մը ունինք :

Ճիւ Ճիւ մատնոցիկ ,
Սեւ ազուաւը բոնեցինք .
Իւղով մեղրով տապկեցին ,
Սանամարին կերցուցինք .
Քըռու

**Տղան երկու ձեռքերը իրարու կը միացնէ , այնպէս որ միայն
մատներուն վերի մասերը իրար հպին : Տղան կ'երգէ ափերը մօտե-
ցընելով ու հեռացնելով . վերջին բառին երկու ձեռքերը իբր թըռ-
չուն վեր կը թռչին ու կը հանգստանան գլխուն վրայ :**

**Ֆրէօպէլ մկանանց խաղ մը ունի , ուր մայրիկը տղուն ձեռքը
կը բանայ և ափին մէջ երկու չեղակի գիծ քաշելով հաշիւ մը կու-
տայ ու կ'երգէ :**

Փայտ մը դրի ես երկայն,
Ապա փայտ մը կարն ու լայն.
Գամ մը զարկի թիգ, թագ, թագ,
Խաղս ըլլայ բող անհակ :

Այս երգին մէջ տղան կ'ստանայ ատազձագործին աշխատու-
թեան գաղափարը : Ասոր տեղ կրնանք գործածել գաւառային խաղ
մը ուր ձեռքին բոլոր մատները մաս ունին :

Լեռնեն իջաւ նապաստակ,
Նստաւ ուռի ծառին տակ .

Աս բռնեց .

Աս մորքեց .

Աս սկսաւ ուտել խաղալ,
Փսիկն ըսաւ, տուր ինծի ա'լ :

Տղուն ձեռքը բաց է, մայրը ցուցամատը կը սահեցնէ բոյթ
մատին վրայէն մինչև ափին կեղրոնը ու թեթև մը կը ճնշէ : Գ.
առղին՝ ցուցամատը կը ծալէ . Դ.ին՝ միջամատը . Ե.ին՝ մատնե-
մատը : Փիսիկին անունը տրուած ժամանակ ճկոյթը բռնելով կը
շարժէ այս ու այն կողմ:

Ասոր նման ունինք նաև

Հայրիկը՝ բոյթ մատ, ոչխար մը գնեց,
Մայրիկը՝ ցուցամատ, զատիկին մորքեց,
Եղբայր՝ միջամատ, եերքեց ու մաերեց,
Քոյրիկ՝ մատնեմատ, համեմեց եփեց,
Փոքրիկ նկոյթը, նեմ, նեմ, նեմ, ծամեց⁽¹⁾ :

ԹՌՉՆԻԿԻՆ ԲՈՅՆԸ : Ֆրեօպէլ այս երգին մէջ կը գովէ Աստ-
ուածային իմաստութիւնը, որ սորվեցուցած է թռչունի մը պէս
մանր արարածին, շինել իրեն տունը : Կը սորվեցնէ թէ բնութիւնն
ամբողջ ու մարդիկ կ'առաջնորդուին այդ օրէնքներով :

Թէև երգը անհասկանալի սակայն խաղը չափազանց հաճելի է :

(1) Տես «Մանկական Պարտէզ» Գալապան :

Այս խաղին համար կը դնենք հետեւեալ երգը, որ ժողովրդա-
կան ոճով խմբագրուած է:

Ծիսը ծառին կը ծըլվըլայ,
Ծիւ, ծիւ, ծիւ:
Հաւկիբն անուշ ծիսը խուռ,
Զագերն ելան փետրակարօս:
Մեր ձագուկն է դեղին կտուց,
Դեղին կտուց, մեդրակտուց:
Թը՛ռ, թը՛ռ, թը՛ռ:

ԼՈՒՍԱՍՏՈՒԵՐ: Այս խաղին մէջ ալ տրուած է խորունկ մտա-
ծում մը: Տղան կուզէ բռնել թոչունը (լուսաստուերը), բայց մայ-
րը կըսէ անոր. «Այս թոչունը միայն պայծառ լոյս մըն է, դուն
չես կրնար բռնել զանի ձեռքով. թող աշքդ գգուէ ու հոգիդ
հրճափ. նոյնը տեղի կ'ունենայ կեանքին մէջ զանազան երեւոյթնե-
րու մէջ, ուր ձեռքով բռնել անհնար է բան մը, որ ազնիւ զգա-
ցումներով կ'ստացուի» ելն: Փօխանակ գերմանական այդ մութ
իմաստասիրական բացատրութիւնները որդեգրելու, լուսաստուերին
խաղը կրնանք կատարել հետեւեալ երգով.

Ծիսը ծառին կը ծըլվըլայ,
Ծիւ, ծիւ, ծիւ:
Բազեն զիսոյն պտոյս կուտայ,
Վայ, վայ, վայ:
Ծիսը լուց ծիսը վախցաւ,
Վայ, վայ, վայ:
Բազէ թը՛ռ, բազէ թը՛ռ,
Հայ, հայ, հայ:
Ծիսը բռաւ սարէն ի ձոր,
Գլուցցաւ կարմիր խնձոր,
Ծիսը բռաւ
Ծիսը փախաւ.
Թը՛ռ, թը՛ռ, թը՛ռ:

Հստ այսմ Ֆրեօպէլի բոլոր մկանային խաղերուն ու երգերուն

համար կարելի է պատրաստ գտնել կամ ժողովրդական ռճով յօրինել գաւառական խաղեր ու երգեր :

Տղան երբ կ'սկսի քալել ու շատախօսել , արհամարհելու չ'ենք նաև պարզ խաղալիկները , միայն մանկավարժական զգացում ու հեռատեսութիւն ունենալու է , գիտնալու համար թէ՝ այդ խաղալիկներէն որո՞ք աւելի նպաստաւոր կրնան ըլլալ դաստիարակութեան գործին :

Դիտուած է որ մանր տղայք առ հասարակ այն խաղալիկներէն հաճոյք կ'զգան , որո՞ք իրենց ծանօթ իր մը կամ կենդանի մը կը ներկայացնեն : Սակայն այս խաղալիկները պարզ պիտի ըլլան , որպէս զի տղան կարողանայ անոնցմով բան մը շինել : Օրինակի համար կ'ուզենք մեր տղուն հետ պուպրիկն խաղը խաղալ : Տղան կը հանուեցնէ ու անկողին կը դնէ պուպրիկը , մայրը իր տղուն երգած օրօրը այս առթիւ կ'երգէ նաև պուպրիկն :

Տանտան պէտէք , տանտանա ,

Տանտան մինչեւ քրնանայ .

Օրօր չուզեր խեղն կ'ընէ ,

Սիրս պէտէք և որ դիմանայ : Եւն . (1)

Փոքր տղոց երգել , ու երգել տալ . սքանչելի է այս գաղափարը Ֆրեօպիկնին : Հոս չ'ենք ուզեր երկարել թէ ի՞նչ մեծ հաճոյք է տղոց համար , գործ մը կատարած ժամանակնին երգելը , որով ո՛չ միայն լսողութիւնը կը սրուի , այլև լեզուն կը բացուի : Պզտիկները մեծ ուշադրութեամբ կը լսեն մեծերուն երգերը և մէկ երկու անգամէն արդէն իւրացուցած են : Մայրեր զգոյշ ըլլալու են և երգէք տղալոց առջև երգելու չեն զգայնոտ բոճանանեք , որո՞ք լսողութիւնն ու ճաշակը աւրելէն զատ , ջղային դրութեան վրայ ալ գէշ կ'ազդէն : Երգին ալ չափազանցութիւնը վնասակար է : Դաստիարակուհիներ կան որ շարունակ կ'երգեն ու ամէն բառի յանգ կ'որոննեն , որով ուսման այս կարեւոր գործիքին տղայք անզգայ կը մնան : Պէտք չ'է երգել նաև այնպիսի երգեր ուր բառերու պարապի խաղ մը կայ միայն :

(1) Տես «Մանկական Պարուել» . Պալազան :

Երբ տղան ձանձրանայ պուպրիկը օրորելէն, մայրիկը խաղին նիւթը խսկոյն կը փոխէ։ Կեանքին մէջ միայն մանկատածութիւն չի կայ՝ մանաւանդ որ 2—3 տարեկան տղայք միջավայրի բազմաթիւ առարկաներն ու կենդանիները տեսնելու հետամուտ են։ Ասոնք ամէնը մօր մը ձեռքին մէջ թանկագին միջոցներ են հետաքրքիր զրոյցներու շարք մը հիւսելու։ Շատ մայրեր կը շուարին թէ ի՞նչ խօսին։ շատեր ալ ձեռնարկ կը վիստուն խօսակցութեան նիւթեր քաղելու համար։ Ասոնք երբէք ձեռնարկի կամ դասագիրքի պէտք չունին, կեանքին ստուար հատորը, բնութեան համայնապատկերը փոռուած է իրենց աչքին առջև, ինչ որ տղուն ուշադրութիւնը կը գրաւէ, կրնայ խօսակցութեան նիւթ ըլլալ։

Զեր զրոյցներու մէջ, մայրեր, հաղորդեցէք այն ճիւղը, զոր դուք ունիք, որովհետև ձեր յիշողութեան մէջ մնացածն, աւելորդ մասերէն յղկուած զուտ կորիզն է, դիւրամարս՝ ձեր տղոց համար։ Դպրոցական դասաւանդութիւն չ'է որ կը պահանջուի մօրմէն։ Դուք մոռցած էք բոյսի մը ներքին կազմութիւնը, մննդառութիւնը, շընչառութեան օրէնքները, բայց լաւ կը յիշէք թէ ծառն արմատով կը ծծէ ջուրը, տերեւներով կը չնչէ օդը։ անա այն ինչ որ կը բաւէ ձեր տղուն։

Հիմայ շարունակենք մեր պուպրիկին խաղը։ Տղան հանեց զայն անկողնէն։ «Մայրիկ, պուպրիկը արթնցաւ կաթ տալու է»։ — Ահա պուպրիկը խմեց, խմեց բայց դեռ այնչափ կաթ կայ։ «Քիչ մըն ալ քուչուկին տանք»։ — Կատուին ալ տանք, Արմինէ, բայց մէջը բան մը չ'է մնացեր։ «Քուչուկը կերաւ ամէնը, կ'ըսէ տղան շունը ցուցնելով, պուպրիկէս աղէկը չի կայ, ինծի կը սիրէ, ամէն բան ինծի կը ձգէ։

Խաղը երբէք իր հաճոյքը չի կորսնցներ տղուն համար, չ'նայելով որ անիկայ շուտ կը հասկնայ չնչաւոր և անշունչ առարկաներու տարբերութիւնը։ Անոր համար տարբերութիւնը այն է որ մայրս կ'ուտէ իսկ պուպրիկը չ'ուտեր։ Առաջին անգամ անհրաժեշտ է որ տղան այս գաղափարը կազմէ։

— Է՞ս, ուրեմն Արմինէ, եկուր, պուպրիկին թեւերէն բռնենք ու վազենք։ Կամաց քալենք, հիմայ քիչ մը շուտ, աւելի շուտ։ Մենք քառարշաւ ալ կրնանք քալել ձիերուն պէս հոր, հոր, հոր։ Հիմայ դուն վազէ մննք պուպրիկին հետ ետեւէդ համարնք։ Օ՞հ,

շատ վաղեցինք, յոդնեցանք . . . քիչ մըն ալ հանգստանանք : Որ-
չափ կարմրեր ես, ճակատդ քրտինքի մէջ է, բայց պուպրիկը բան
մը չ'ունի : — Ոչ պուպրիկն ալ քրտնած է, նայէ՛ ո՞րչափ կարմրած է :

Տղան շատ լաւ հասկցած է որ պուպրիկին վրայ փոփոխու-
թիւն մը չի կայ, մինչև անգամ չարածնի ակնարկ մը կը նետէ
ձեզի զգացնելու համար որ կամաւ կ'ըսէ և որպէս զի հակառակիք՝
Թաշկինակով անոր երեսը կը սրբէ :

— Նայէ՛, Արմինէ, աքլորը մեղի կը նայի, խաղալիկը ձգէ :

(Մայրիկը կ'երգէ) :

Դու ինձ ըսէ տքաղաղ
Ոսկի կատարիդ մատաղ

.....

Տղան կ'սկսի երգել մօրը հետ, ու առանձին ալ կը կրկնէ :
— Մայրիկ, գեռ ամէն բան չխաղացինք պուպրիկին հետ :
— Դուն ըսէ, բնչ խաղանք :
— Պուպրիկին հիւր երթանք, աքլորն ալ հետերնիս տանինք :
— Բայց աքլորը հիւր չ'երթար, անի բակէն չի հեռանար, աւելի
աղէկ է մնանք աքլորին երթանք կեր տալու, պուպրիկն ալ հետեր-
նիս տանինք :

Տղան կ'առնէ պուպրիկն ու մօրը հետ բակը կ'իջնայ :

— Եկուր, եկուր, աքլորիկ, կովն ալ կանչենք, Արմինէ :

Կովիկ, կովիկ,
Կարնաղբուրիկ.
Եկ մեր բովիկ,

Տղան սենեակը կը վաղէ ու գաւաթ մը կաթ կը բերէ աքլորը
կերակրելու համար :

— Արմինէ՛, աքլորը կաթ չ'ուտեր, անիկայ հատիկներ կ'ուտէ :
Աղըը կը քրքրէ, որդ կ'որոնէ : Աւելի աղէկ է հացի փշրանք
տանիք :

— Եաւ, լաւ, հաց տանք . կովն ալ հաց կը կոցէ :
— Ո՛չ, տղաս, կովը կտուց չ'ունի որ կտցէ, կուտ կ'ուտէ կ'ա-

րածէ : Նայէ որչա՛փ երկար ու ծանր կը ծամէ : Ականջները գլխուն
երկու կողմը կախուած են , իսկ եղիւրները շատ մեծ են :

Կովը պէտք չ'է բարկացնել ապա թէ ո'չ եղջիւրով կը զարնէ :
Կը տեսնե՞ս ինչպէս կը վռնտէ ճանճերը պոչով : Մո՞ւ , մո՞ւ ,
կը պոռայ , պառաւը կը կանչէ , ջուր խմել կ'ուզէ : Կաթը լեցունէ
ծիծերուն մէջ , պառաւը կ'ուգայ կովիիթը ձեռքը կթելու համար .

— Նայէ , մայրիկ , ի՞նչ աղտոտ է կովը , երկու կողերուն վրայ
ալ ազգ կայ , իսկ պո՞չը . . . :

— Գեղեցիկ չ'է , իրաւունք ունիս , բայց օգտակար է . մեզի
կաթ կուտայ դուն ալ կը խմնս :

— Ես կ'ուզեմ անոր ալ կեր տալ :

— Հիմայ պիտի ճաշենք , ճաշէն ետքը ջուր ու կեր կուտանք :

— Քիչ մը բան տանք , մայրիկ :

— Է , կտոր մը հաց տուր վրան աղ ցանած : Տեսա՞ր ինչպէս
ձեռքէդ առաւ կերաւ : Եթէ ամէն օր տաս ա'լ կը վարժուի , դու-
ռին առջև կը բառաչէ և հաց կը խնդրէ :

Տղան ուրախութենէն կ'ոստոսատէ , քիչ մը հաց մնաց , կ'ըսէ ,
ան ալ կ'ուզեմ կովին տալ :

— Բաւական է տղաս , ան ալ հաւերուն վշրենք : Նայէ' , ի՞նչ-
պէս հաւերը զատ զատ իրենց ճագերով ման կուզան կեր կ'որոնեն .
Եկէք , հաւեր , եկէք , ձեզի վշրանք տանք : Նայէ' , ի՞նչ աղւոր կը
կտցեն , քը՞շ . . . աքլոր , դուն մեծ ես կրնաս կեր գտնել , թող որ
Ճագուկները ուտեն :

Հաւբակին մէջ կ'երկարի այս խօսակցութիւնը , որքան որ ու-
զէք ու տղան կը վարժուի տարբեր նիւթերու վրայ ալ ձեր ուշա-
դրութիւնը հրաւիրել : Որքան շատ առարկաներու վրայ դարձնէք
տղուն ուշադրութիւնը , այնքան հարցումներու հեղեղ մը պիտի
թափէ նա : Դուք պիտի պատասխանէք ամէն հարցումներուն ու-
շադրութեամբ , ծածկելով այն մասը որուն չի համնիր տղուն խել-
քը : Մեծ միսալ մըն է 2—3 տարեկան տղոց բացատրութիւններ
տալ այնպիսի առարկաներու և երեւոյթներու վրայ , զորս նոյն
վայրկեանին իրենց աչքին առջեւը չ'ունին , վասն զի ուղեղին մէջ
մտապատկեր մը չի հաստատուած՝ կը վարժուի ձեր ըսածը կրկնել :
Այս ընթացքով կազմուած գաղափարները անկատար են , ու եթէ
դայ ուղղութեան մէջ յարատեւէք , տղան այլեւս ձեր ամէն խօս-

Քին հաւաստ ընծայելու կը վարժուի, անձնական փորձառութեան փափաքը, դաստիարակութեան այդ մզիչ ուժը կը բթանայ և ձեր հարցասէր, ուշիմ ու զուարթ աղան, բնութիւնն կենդանի ու վառ սպառորութիւններ ստանալու տեղ, կը բաւականանայ դիտել զձեզ իր աղբիւր տեղեկութեանց, տեղեկութիւններ՝ որոնք իրենց թերի պատկերներով շատ շուտ կը սրբաին միտքէն:

Միտքի շփոթութիւն կը պատճառեն նաև խօսակցութեանց մէջ գործածուած անհասկանալի բառերն ու գաղափարները:

— Ե՛, Արմինէ, քիչ մըն ալ նստինք :

— Դուռը նստինք ու երգենք

(Մայրը կ'երգէ ու ան կ'ունկնդրէ):

Արմինէ ունի զոմ ու հաւքակ,

Հոն կենդանիք ամեն տեսակ,

Խոզն ու հորբուկ,

Ճերմակ զառնուկ,

Այծը մօրուեղ ու սուր եղջիւր,

Հնդկահաւը փայլուն փետուր,

Խարուն հաւը կարմիր կատար,

Ճերմակ սազը ծուռվիզ աղբար,

Բաղը կարնոս,

Զուրի կարօս :

Զայն կ'արձակին

Խնձում ու ռէն :

Հորը՝ մու, մու, մու, մու,

Խոզը՝ բուխիչ, խի՛, խի՛, խի՛,

Գառնուկը՝ մէ, մէ, մէ, մէ,

Այծը՝ ֆէ, ֆէ, ֆէ, ֆէ,

Հնդկահաւը՝ կուլուկ, կուլուկ :

Հաւը՝ կը թ, կը թ, կը-թաթ.

Սազը՝ դա՛, դա՛, դա՛, դա՛,

Բաղը՝ վա՛գ, վա՛գ, վա՛գ, վա՛գ :

Բայց պիտի ըսեն քաղքենի տիկիններ թէ՝ ո՞ւր գտնենք այդ գոմն... հաւքակը որ ձեր առաջարկած խօսակցութիւններն ընենք:

Մեր զբոյցները իբր օրինակ դրուած են և եթէ չունիք այս նիւթերը, ուրիշ ո՛չ նուազ հետաքրքրական առարկաներ ամեն վայրկեան կը դրաւեն ձեր տղուն ուշադրութիւնը, խօսեցէք անոնց վրայ :

Ամառը կ'անցնի, աշունը եկած է, ցուրտ է, անձրեւ ու ցեխը արգելք կ'ըլլան դուրս զրօնելու : Տղան փակուած է սենեկին մէջ, ինչ պիտի խօսինք, ինչո՞վ պիտի զբաղինք : Սենեկին մէջ խօսակցութեան նիւթեր չեն պակսիր : Օդը ամպոտ է արեւը իր դէմքը ծածկած է, տղան կ'ուզէ արեւը տեսնել, դուք կը մասնակցիք անոր փափաքին ու կ'երգէք :

Արեւ արեւ դուրս ելիր (1)

.....

Աշնան ու ձմրան տղոց հետ կրնանք խօսիլ տնտեսութեան մէջ գործածուած բազմաթիւ առարկաներուն վրայ — կահ կարասիք, հագուստ, խոհանոցի անօթներ, կերակուրներ, մանր գործիքներ եւայն : Ասէք զատ լաւ կ'ըլլայ եթէ տունին մէջ ունենանք քանի մը ընտանի կենդանիներ : Եթէ ձմեռը պտոյտի ելլանք, որքան նոր երեւոյթներ օրերով խօսակցութեան նիւթ պիտի ըլլան : Բնութեան մէջ չի կայ անկիւն մը ուր դիտելու, զննելու, խօսելու արժանի բան մը չըլլայ : Մեր շուրջը բնութիւնը տարածուած է բեղուն ու զեռուն, այդ կեանքէն պիտի առնենք խօսակցութեանց ատաղձը : Մանկական կեանքի այս առաջին շրջանին մէջ աւելի կենդանիներով կ'զբաղինք, որովհետեւ այդ ժամանակ տղաք աւելի կը հետաքրքրուին կենդանի և շարժուն իրերով : Նոյն հետաքրքրութիւնն ունին նաեւ յաջորդ շրջանին մէջ, բայց տեսութեան հորիզոնը աւելի ընդարձակ է, դիտողութիւններն աւելի ճիշդ են ու որոշ : Այդ ատեն կրնանք կենդանեաց կեանքին ու բնաւորութեան վրայ բաներ մը ըսել : Խսկ երեք երեքուկէս տարեկան տղոց կարելի է ծանօթացնել առարկաներուն ու երեւոյթներուն միայն արտաքին բնուրոշ գիծերը : Մօր կամ դաստիարակին առաջին պարտականութիւնն է արթնջնել տղուն մէջ դիտողութեան սէրը : Մեր խօսակցութեանց մէջ տղան կը սորովի ո՛չ միայն այն նախադրութիւններն ու մակբայ-

(1) Տես Էնթերցարան՝ Մանկական Պարտէկ Պալապան :

Անրը, որոց համար այնքան վարժութիւններ ունի Թրեօպէլ, այլ նաեւ մեր լեզուին նրբութիւնները։ Կը վարժուի իր հայ մտածել ու խօսիլ։

Երբ տղան լրացնէ երեք տարին, այն ատեն գնդակին խաղերը վերստին կ'սկսին։ Գնդակը մենք կը գործածէինք առաջ բռնելու, նետելու, քաշելու համար եւայլն, իսկ հիմայ այդ խաղալիկը բաղմապիսի խաղերու ծառայելէն զատ, կու գայ նաեւ ցա՛րդ ըմբռնուած շարժումներուն տեսակը ծանօթացնելու, առարկաններու փոխադարձ գիրքը որոշելու։ Ասկէ զատ կը ծանօթանանք գոյներուն աւելի հասուն կերպով։

Տղան նստած է սեղանին առջեւ, մայրը երիզով մը կապուած գնդակը կը նետէ սեղանին ետեւն ու կը հարցնէ։ — Ո՞ւր ինկաւ։ — Գնդակը սեղանին ետեւն ինկաւ։ — Է՞ն, թող մեզի գայ նորէն այս կողմէն (դէպի աջ կը բաշէ)։ Ո՞ր ձեռքովդ կը քաշես։ Գնդակը սեղանին աջ կողմնէ։ Քու աջ կողմդ ուրիշ ի՞նչ կայ։ — Պահարան, աթոռ, եւայլն։ — Գնդակը դարձեալ հոսէ, ուր է։ — Սեղանին ետեւը։ — Ո՞չ, սեղանին առջեւը։ Թող հիմայ պտոյտ մը ընէ մեր գնդակը սեղանին բոլորտիքը։ Հիմա դէպի ո՞ւր։ Դէպի—ձախ։ Տես գունտը կը ճամբորդէ սեղանին շուրջը։ — Գնդակը ո՞ւր չի գնաց միայն։ — Սեղանին տակը։ Սեղանին տակը մութէ, թէ որ իյնայ դժուար պիտի գտնուի, եկուր կախենք սեղանին վրայ։ Կը տեսմեն ի՞նչ պայծառ կարմիր գոյն մը ունի։ Ո՞ւր դրի։ — Սեղանին վրայ։ Հիմայ թող ցատկէ սեղանին վրայ թոշնիկի մը պէս։

Միտ իմ, ծիտ իմ
Կը ծրլվրլամ
Ճի՛ք, ճի՛ք, ճի՛ք,
Կը ոստոսեմ,
Կը բռչկոտիմ,
Թի՛ք, թի՛ք, թի՛ք:
.....

Ահա կոչնակը մեր եկեղեցիին.

Կոչնակ, կոչնակ սիրուն
Կանչէ մանջըս առտուն
Հնչէ իմ կոչնակ

Զայն տուր համարձակ:

Պիմ, պօմ, պիմ, պօմ, պիմ, պօմ:

Մայրը գունար կը նետէ ու կը բռնէ. դարձեալ կը նետէ և
պ'ուզէ որ տղան բռնէ: Նայէ՛, գնդակը ո՞ւր գնաց: — Վեր գնաց:
Խակ յետոյ ո՞ւր, հնն մնաց: — Ո՛չ, վար ինկաւ: Նայէ հիմայ մնծ
ժամացոյցին ճօճանակն է աս որ պիտի շարժի աշ ու ճախ, առաջ
ու ետ:

Ինչպէս շարժի իմ դաստակ

Այնպէս նօնուե, նօնանակ.

Ճոնանակս նո՞ս, հեռո՛ւն

Ցատկէ ուրախ ու խնդում:

Արմինէ միտքդէ թռչունին բոյնը ծառին վրայ: Մէջը Բնչ
կար: Մանր հաւկիթներ: Եկուր հիմայ բոյնը շէնք ու գնդակը թռղ
ճուն զլլայ:

Տեսէք բոյնը, տեսէք ձուն,

Մեզը չի կայ մայր թռչուն.

Թռեր է նա իր բոյնէն,

Երդ բերելու անտառէն:

Թռղունք բոյնը, բողունք ձուն

Մեղէ է սիրուն մեր թռչուն:

Այս կարգի զբաղումներ օրը 10 — 15 վայրկեան պիտի տեւեն
այն ալ ազատ ու զուարթ և առանց ստիպումի: Ասոնք միանալով
խաղին ու ոստումին, համեմուած անուշ երգերով, պատմութիւն-
ներով ու զրոյցներով, առարկաներուն շարժմանց ու զանազան
դիրքերուն վրայ որոշ գաղափարներ կուտան տղուն: Գնդակի խա-
ղերով կարելի է վարժել նաեւ աչքին ու ձեռքին համաշափութիւնը
միանուագ գործունէկութեան մէջ: Գալով գոյներուն, նախ պէտք
է ծանօթացնել հիմնական գոյները — կարմիր, դեղին և կապոյտ և
ապա մնացեալ չորս գոյները: Գոյներու ծանօթութեան կը նպաստէ
նաեւ մնծ գնտակը որուն վրայ 7 գոյներն ալ կը տեսնուին: Վար-
ժութեան համար տղան կը կտրատէ գունաւոր թղթեր և կտորները
գոյներուն համեմատ խումբերու կը վերածէ: Նոյն վարժութիւնը
կարելի է ընել տալ ուղունքներով, բրդի ու մետաքսի գունաւոր
կտորներով եւայլն: Դաշտէն կամ սլարտէզէն կը ժողվենք խոտեր
ու ծաղիկներ:

Ահա մանուշակը ո՞ր գոյն գնդակին քով պիտի գնեմ։ Իէհանը ո՞ր գոյնին քով։ Հապա վարդը, կակաչը, մեխակը։ Ո՞ր պիտի գնես այս ծղօտը, տերեւը, մասուտը։ Հագուստներս ինչ գոյն ունին։ Մեր սենեակին ձեղունը ինչ գոյնով ներկուած է։ Ո՞վ ներկեց։ Պարտէզին մէջ ո՞ր գոյնը աւելի շատ կը տեսնես։ Ի՞նչ գոյն տնին սա դիմացի տունին կղմինտրները։ Հիմա՝ երթանք պարտէզ գուն քու ձեռքովդ կտրէ բոլոր այս ծաղիկները։ Կրնա՞ս գտնեց մանուշակը։ Ի՞նչ, մոռցա՞ր որ ծաղիկն է մանուշակը։

Կապոյս զիսով կանանչ ոտքով
Սս ծաղիկ մ'եմ անուս հոտով

.....

— Այո՛, յիշեցի, ահա մանուշակը։

Կրնայ ըլլալ որ պարտէզին մէջ ծիածանը տեսնուի, այն ատեն երեւոյթը դիտել տալէն յետոյ կ'ըսէ մայրը։ Երթանք տուն եռ գունաւոր թղթի երիզներով տետրակիդ մէջ ծիածան մը պիտի փակցընեմ։

Ասպակեայ հատուածակողմով մը մայրը կրնայ ցուցնել ծիածանին 7 գոյները։

Այս շրջանին մէջ տղայոց մեքենական զբաղմանց բնոյթը սեղափոխութեան յարմարութիւն պիտի ունենայ։ Մեքենական զբաղումները 15—20 վայրկեանէն աւելի չի պիտի տեւեն, վասն զի տղան առ առաւելն նոյնքան ժամանակ կրնայ նոյն տեղը մնալ։ Ասիկայ քմայքի արդիւնք պատուէր մը չէ, այլ հաստատուած է աղոց վրայ կատարուած փորձերով։ 2—4 տարեկան տղայք կ'ուղեն շարժիլ շարունակ մէկ տեղէն միւսը։ Եթէ անոնց աթոռները պատերուն տակ դրուած ըլլան, շածելով ու շարժելով դէպի կեդրոնը կուգան և ընդհակառակը։ Իրենց խաղալիկները անդադար մէկ անկիւնէն միւսը կը տեղափոխեն, մէկ տուփէն միւսը կը տղաւորեն, տախտակամածին վրայ կը քաշքեն և այլն։

Ժամանակաւունի, չուանի, քուրջերու կտորներու վրայ սորիեցուցէք հանգոյց չինել ու քակել, կարել խոշոր ասեղով, կոսիճներ ու փայտիկներ շարել և լն։ Երբ տղան աթոռը կը քաշքէ առիթէն օգուտ քաղելով, սորվեցուցէք թէ ի՞նչսէս կրնանք կառավարել։ Աւր պէտք է լծել ձին, ո՞ւր պիտի ըլլայ կառավարին բազմոցը։

Քանի մը աթոռներ շուրջանակի կը շարենք, վրան ալ սփռոց մը կը ծածկենք, ու ահա խանութը յաճախորդի կ'սպասէ. տղան վաճառորդն է որ կը շատախօսէ զանաղան ապրանքներուն յատկութիւնները բացատրելու համար: Կը բաւէ մէկ երկու անգամ հնարաւոր խաղի մը սարքումին օդնել որպէս զի տղայք ինքնին նորերն հնարեն:

Այս խաղերուն մէջ տղուն հոգեկան տրամադրութիւնը զուարթէ, իսկ մենք գիտենք թէ ինչ մեծ նշանակութիւն ունի հոգւոյ զուարթութիւնը դաստիարակութեան մէջ: Պէտք է գիտնալ թէ ամի՞ն հաճոյք այն ատեն միայն կը նպաստէ մանկան ֆիղիքական ու իմացական դաստիարակութեան, երբ ուղղակի իրեն կազմած պարզ խաղերէն ու զբաղումներէն կը բղիքի: Դեռ եւս կանուխ է կտրել, դժագրել և ծրեակելեան կարգ մը ուրիշ զրադմանց համար, բայց անոնց նախապատրաստութիւնը անհրաժեշտ է:

Երեք տարեկան տղուն կրնանք սորվեցնել մատիտով կամ քար գրիչով թղթի կամ գրավէմի վրայ առարկաներուն շրջագիծը հանել: Միայն աշխատելու է որ գործը մաքուր ու ճիշդ ըլլայ:

Հարկաւ չ'ենք ուզեր ծայրայեղ բծախնդրութեամբ զզուեցնել տղան, սակայն ճշտապահութիւնն ու մաքրասիրութիւնը այս առաջին աշխատութեանց էն կարեւոր պայմաններն են: Յայտնի է թէ՝ բանի մը նորէն վարժուին աւելի դժուար է քան առաջին անգամ սորվիլը և սորվիլն աւելի դիւրին է քան ձեռք բերուած սովորութիւն մը մոռնալը: Այս իսկ պատճառաւ պէտք է այդ աշխատութեանց տետրակները խիստ մաքուր պահել: Ասիկա կարեւոր է ապագային համար, վասն զի անգամ մը հաստատուած սովորութիւնը բնութիւն կը դառնայ: Երբ ժամանակ մը վերջը տղուն ցուցնէք իր տետրակը, ուրախութենէն կը թռչի, տեսնելով իր գործին ընդարձակութիւնը: Այս առթիւ ոգեւորուած կը յիշէ թէ ինչ պարագաներու մէջ կատարուած է աշխատութիւնը, խօսակցութիւն կը բանայ նիւթին ու աշխատութեան մանրամանութեանց վրայ:

Գծագրութենէն զատ կարելի է թղթով շինել տալ զանազան առարկաներ:

— Եկուր, Արմինէ, լաչակ մը շինենք, բայց պառաւին լաչակին չափ մեծ չի պիտի ըլլայ, այնքան պղտիկ որ կարենանք պուպտիկ գլուխը կապել:

Տղան կ'աշխատի ձեւի բերել լաչակը, թէև քիչ մը ծուռ կ'ըլլայ, քանի որ մկրատ բռնելու վարժուած չ'է դեռ:

Բացատրեցէք տղուն որ լազակ շինելու համար նախ պէտք է ուռ դիդ թաշկինակ (քառակուսի) մը չինել, ու ապա թաշկինակն այնպէտ ծալլել որ հակադիր անկիննաները ճիշդ իրարու վրայ գան: Ճերմակ, ու գունաւոր թղթերէ կտրել տուէք տղուն հաւասար, ու երկայն ժապաւէններ, թող անոնցմով ծալլէ ու չինէ զանազան առարկաներու ձեւեր: (Ֆրեօպէլի կիտանկարը աւելի ուշ ժամանակի կը յարմարի): Դարձեալ կրնանք տալ գունաւոր ուլունքներ, սիսեռ, ցողունի (ցորենի) կտորներ, սեխի և ձմերուկի կուտեր՝ շարաններ կադմելու համար:

Ֆրեօպէլ թուաբանական վարժութեանց կ'սկսի իր մեծ խորանարդովը, որ ութը մանր խորանարդիկներու վերածուած է (Գ. Նուէր): Սակայն մէկ անգամէն մինչեւ ութը թիւ տալ, տղոց ծանր կուգայ, մինչդեռ բաւական ժամանակի պէտք ունինք առաջն երեք չորս թիւերն ըմբռնելու և անոնցմով հաշիներ կատարելու համար: Արդարեւ սքանչելի մէթոս մըն է թանձրացեալ ու շօշափելի նիւթերով հայիւ սորվեցնել աղոյ: սակայն խորանարդիկներէն դուրս միջավայրի տարբեր առարկաներուն աչք գոցել ներելի չ'է: Թուաբանական վարժութեանց նիւթ պիտի ըլլան տղուն շուրջը գտնուող ամէն իր: Այս վարժութիւնները կը մարզեն միտքը, դատողութիւնը, հաշուելու կարողութիւնը, մէկ խօսքով կ'ընտելացնեն տղան աւելի որոշ տեսնելու ամէն բան:

Թուաբանական խօսակցութեանց մէջ կը մարզուի հաև լեղուն: Ասոր համար երբ տղուն մանկական խնդիր մը կ'առաջարկենք, պէտք է սպասել որ նոյնութեամբ պատմէ ու ապա լուծէ: Լուծման մէջ ստիպուած ենք հարցումներով օգնել անոր, բայց որովհետև գործը Յ—Կ տարեկան տղոց վրայ է, զգոյշ ըլլալու է գործին դասական ուղղութիւն մը տալէ:

Այս հասակին չ'են յարմարիր ո՛չ վերացական թիւեր և ո՛չ գործողութեանց նշաններ. նոյնպէս ժամանակը չ'է սորվեցնելու բազմապատկութեան աղիւսակը, որուն ուսումը աւելի ուշ ատեն. երեւան կուգայ ինքնին, առանց բոնադատելու և բթացնելու յիշողութիւնը, այլ միայն իրը արդիւնք թիւերու փոխադարձ յարաբերութեան պայծառ ու որոշ ըմբռնումին: Նախ միայն չորս թիւերու վրայ կեղրոնացէք ու ապա անցէք մինչեւ ութ: Հնար եղածին չափ պէտք է տալ տղուն 8 թիւերով չորս գործողութիւններ (մտաւոր): Ամբողջին մասերուն վրայ խօսիլը տարածամ է:

3—4 տարեկան տղոց Ֆրեօպէլ կուտայ իր Բ. նուերը (1)՝ փայտէ գունքը, զլանը և խորանարդը։ Ֆրեօպէլ այս երեք մարմինները կ'ընտրէ իր խաղալիկ, որովհետև պարզագոյններն են և տիեզերքի բոլոր ձեւերուն հիմը կը կազմեն. գունտին ձեւը կը տեսնուի երկրային ու երկնային բազմաթիւ մարմիններուն վրայ, զլանը՝ բուսականութեան և խորանարդը՝ հանքային թագաւորութեան մէջ։

3—4 տարեկան տղուն դատողութիւնը ըստ բաւականին զարդացած է և այս երեք մարմինները իր բաղդատութեան նիւթ շատ օգտակար կրնան ըլլալ։

Այս խաղալիկը մասամբ հինին նմանելով նոր յատկութիւններ ալ ունի։ Գլանը բաղդատութեան միջին եզրն է գունտին ու խորանարդին մէջ։ Այս ձեւերու վրայ դատախարակները բաղմաթիւ վարժութիւններ կրնան ընել։ Նախ բրդէ գնտակին յատկացեալ խաղերուն մեծագոյն մասը կը յարմարին նաև փայտէ գունտին։ Տղայէն կը պահանջուի գտնել բրդէ գնտակին ու փայտէ գունտին, փայտէ գունտին ու խորանարդին, գլանին ու գունտին, զլանին ու խորանարդին նմանութիւններն ու տարբերութիւնները։ Կը սորովեցնենք երեք մարմիններուն կողերը, անկիւնները, երեսները՝ վերջապէս ոլորուն լարի մը վրայ կը դարձնենք երեք մարմինները զատ զատ, շարժուն վիճակին մէջ անոնց առած նոր ձեւերը դիտելու համար։

Եթէ, օրինակի համար, խորանարդին մէկ երեսին կեղրոնք դրուած մետաղական օղակէն ոլորուն լար մը անցնենք ու թողունք որ արագ դառնայ, շարժման մէջ կողերն ու անկիւնները կարծես թէ կը հարթուին և խորանարդը զլանի ձև կ'առնու։

Ֆրեօպէլ կը պահանջէ նաև որ տղոց սորվեցնենք այդ մարմնոց քանի մը բնագիտական յատկութիւնները, կայունութիւն, անթափանցութիւն, դիմակալութիւն, այս առթիւ կարգ մը երգեր ալ երգելով։ Խնչալս։

Թէ որ գունքը ձեռքի զայ
Խորանարդին տեղ չի կայ
Խորանարդը թէ բռնես
Տեղ չի գտնար գունքը, տես։

(1) Տե՛ս Տախտակ Բ.

Մայրը կերպէ խորանարդին երեսներուն համար

Խորանարդին միայն մեկ մաս
Պիտի տեսնես հիմայ, տղաս,
Մեկ երեսը բաց եմ բողած
Հինգը ձեռքիս տակը պահած :

Աւելորդ է խօսիլ այս ոտանաւորներուն իմաստին ու լեզուին խեղճութեան վրայ, միայն սա չափն ըսենք որ, տաղտկալի է բնագիտական յատկութիւններ, երկրաշափական ձեւեր, թուարանական ճշմարտութիւններ երգի նիւթ ընել :

Ֆիզիքական յատկութիւնները կարելի է աւելի վերջը զուարձալի փորձերով հասկցնել տղայո :

Միայն երեք մարմիններուն — գունտին, զլանին ու խորանարդին վրայ գաղափար տալ գովելի է և կրնայ արդիւնաւոր ըլլալ 3—4 տարեկան տղայո :

Հոս կը զնենք քանի մը վարժութիւններ պայմանաւ որ 1. անոնք 8—10 վայրկեանէն աւելի չի պիտի տեւեն, որովհետև բաւական կը լարեն մանկան ուշադրութիւնը . 2. վարժութիւնները զրոյցներով կենդանացնելով հանդերձ պէտք չ'է սորվեցնել ոչ երգ և ոչ բանաստեղծութիւն այդ նիւթերուն վրայ, վասն զի երկրաշափական ձեւերը, թիւը բանաստեղծութիւն չ'ունին :

Ասկէ զատ աւ ելրորդ չ'ըլլար դիտել որ այս զբաղմանց մէջ բնութիւնը իր բոլոր երեւյթներով ու մարմիններով դիտողութեան ու խօսակցութեան նիւթ պիտի ըլլայ :

Անցնինք մեր վարժութիւններուն :

Տղուն առջև սեղանին վրայ կը շարեմ գունտը, գլանն ու խորանարդը :

— Դէհ, Արմինէ, համրէ տեսնեմ քանի՞ խաղալիկ ելաւ տուփէն : Ասոնք գնտակին կը նմանին : — Ո՞չ : — Գնտակիները բոլորովին նման են իրարու . տե՛ս մէկը կանանչ է, միւսը դեղին . . . :

Գոյնները տարբեր են բայց բանով մը նման են իրարու : Անոնք ամէնն ալ կակուղ, կլոր, թեթև են . ամէնն ալ բրդէ շինուած են, եթէ գետին նետես, ձայն չեն հաներ կամ շատ թեթև ձայն մը կը հանեն . ամէնուն ալ մեծութիւնը նոյն է . ամէնն ալ կրնամ դիւրաւ ձեռքիս մէջ բռնել :

Հիմայ նայէ՛ սա խաղալիկներուն, անոնցմէ մէկը նման չէ՝ գնտակներուն։ —Գունտը նման է։ Ինչո՞վ կը նմանի։ —Ան ալ կլոր է աս ալ, ան ալ կը գլորի աս ալ։ —Հիմայ մտածէ թէ ի՞նչ տարբերութիւն կայ գնտակին ու գունտին մէջ։ Գնտակը գետին ձգէ՛, հիմայ ալ՝ գունտը. ի՞նչ եղաւ։ Փայտէ գունտը բարձր ձայն մը հանեց ու գլորեցաւ գնաց, իսկ գնդակը թեթև ձայն մը հանեց ու վեր ցատկեց։ —Ինչո՞ւ համար։ —Չեմ դիտեր։ Զեռքդ առ գնտակը ու չօշափէ։ —Փայտէ գունտը կարծր է իսկ գնտակը կակուղ է։ —Ինչո՞ւ համար։ —Գնտակը րրդէ շինուած է, անոր համար կակուղ է. իսկ գունտը փայտէ շինուած ըլլալուն՝ կարծր է։ —Գիտես թէ այս խաղալիկին անունը ի՞նչ է։ —Խորանարդ։ —Խորանարդը ի՞նչէ շինուած է։ —Փայտէ։ —Ո՞րքան ծառեր կը ճանչնաս ըսէ՛ ինծի։ —Խնձորենի, տանձենի, սոսի, բարտի, կաղնի, սալորենի, ընկուղենի...։ —Ընկուղենին փայտը ի՞նչո՞վ ծածկուած է։ —Կեղեւով։ Գիտե՛ս Արմինէ, մարդիկ ծառը կը կտրեն կեղեւը կը հանեն, մէջէն ճերմակ դեղնագոյն փայտը կ'առնեն, կտոր կտոր կը ընեն, այդ կտորները տաշելով կը պատրաստեն գունտը, գլանը և խորանարդը։

Արմինէ, պահէ գնտակն ու այս նոր խաղալիկներով զբաղինք։ Կրնա՞ս ցո ցնել բան մը որ գունտին նմանի։ —Գլուխնիս կը նմանի գունտին։ —Սակայն պէտք է դիտնաս որ գլուխնիս բոլորվին կլոր չ'է։ Հապա ըսէ՛ տեսնեմ գունտին նման ուրիշ կլոր առարկաներ։ —Ընկոյզը, կաղինը, խնձորը, սերկեւիլը, ձմերուկը...։

Ահա միւս խաղալիկներն ալ, գնտակէն զատ անոնք քանի հատ են։

Դաստիարակը պիտի ջանայ որ տղան առաջին անգամ ի՞նքը դիտէ նոր առարկաներուն մամնական յատկութիւնները, փոխադարձ նմանութիւններն ու տարբերութիւնները։ Դաստիարակներ կան որ այս դիտողութեանց չափը կ'անցնեն կարծես երկրաչափութեան դաս կուտան։

Այս երկու առարկաներէն ո՞րն աւելի նման է գունտին։ (Տղան կը տատամօթ)։ Երկու քն ալ գետին նետէ ու դիտէ։ —Ասիկա, կ'ըսէ աղան, ու գլանը կը ցուցնէ։ Գլանը կը գլորի, գունտն ալ կը գլորի։ —Հիմա ըսէ՛, ո՞րը աւելի տարբեր է գունտէն։ —Խորանարդը։ —Ինչո՞ւ։ —Որովհետեւ հաստատ կը կենայ իր տեղը։

— Բայց գլանն ալ իր տեղը կը կենայ։ — Սակայն գլանը թէ կը գլորի և թէ կը կայնի մինչդեռ խորանարդը, միայն կը կայնի։ — Այսպէս ուրեմն այս երկու առարկաները, գլանն ու գունտը, իրարու կը նմանին։ Ըսէ տեսնեմ ալ ինչո՞վ կը նմանին իրարու։ Տղանքիչ մը մտածելէն վերջը կ'ըսէ։ — Երկուքն ալ փայտէ շինուած են, երկուքն ալ ձայն կը հանեն, երկուքն ալ ողորկ ու կարծր են։ — Ինչո՞վ կը տարբերին, չօշափէ։ — Գլանը սուր ծայրեր ունի։ — Երկու, մէկ վերի՛ և միւսը վարի կողմը։ — Այս եղերքները կող կ'ըսուին։ — Մատդ դարձուր կողին վրայ. ի՞նչ ձեւ ունի։ — Կլոր։ Ըսել է որ երկու կողեր ունի։ — Քանի՞ երես ունի։ Վերը և վարը երկու կլոր և հարթ երեսներ և այդ երկու երեսներուն մէջ տեղը կլոր երես մը։

Գնտակը կողեր չ'ունի այլ միայն մէկ կլոր երես։ Արմինէ, ըսէ տեսնեմ սենեակին մէջ գլանի նմանող բան մը կը տեսնե՞ս։ — Այո՛, լուցկիին տուփը, գաւաթը, մոմը, վառարանին խողովակը, մատիսս, դաստակս, զիզս, մէջքս...։ Ըստ առաջնոյն պէտք է որոնել տալ խորանարդին ու գլանին նմանութիւններն ու տարբերութիւնները։

Խորանարդը կլոր երեսներ չունի. բոլոր երեսներն ալ հարթ են և հակադիր, բոլոր երեսներն ալ հաւասար են։ Գլանը միայն երկու հարթ երես ունի կլոր շրջագիծերով, իսկ խորանարդը 6 քառակուսի երեսներ ունի վրան, տակը, աջ, ձախ, առջեւը, ետեւը։ Այս երեսները կը վերջանան ուղիղ և հաւասար կողերով որո՞նք 12 հատ են։ Խորանարդը 8 սուր անկիւն ունի, չորսը վերի կողմը, և չորսը վարը։ Այսպէս ուրեմն խորանարդը 6 երես, 12 կող և 8 անկիւն ունի։

Ըսէ՛ տեսնեմ, մեր սենեակին մէջ ի՞նչ կը տեսնես խորանարդին նման։ — Սնտուկը։ Այս մնտուկը, քիչ մը մեծ է բայց ի՞նչ հոգ։ Ան ալ խորանարդին պէս երեսներ, կողեր ու անկիւններ ունի։ Ուրիշ ի՞նչ կայ խորանարդին նման, — Սենեակը, տուփը, պահարանը և լն։

Երբ տղան չորս տարեկան ըլլայ ալ ժամանակը հասած է Մանկական պարտեղ զրկելու, ուր վերստին պիտի տեսնէ Ա. և Բ. նուէրները քիչ մը աւելի ընդարձակ և ուր բազմաթիւ մեքենական

խաղեր ու մարզական զբաղումներ ընկերական գուարժ շրջանակի մը մէջ կ'սպասեն իրեն դաստիարակութեան նոր ուղղութիւն մը տալու համար : Մանկական պարտէզի գլխաւոր օգուսներէն մէկնէ ընկերական կեանքի բարերար ազդեցութիւնը տղուն վրայ : Յաճախ կրինուած է հանրային դաստիարակութեան կարեւորութիւնը : Տղան Պարտէզի շրջանակին մէջ, ակամայ կը ծանօթանայ նոր ընկերներուն դիտողութիւններուն, գաղափարներուն ու փորձերուն : Ասոնք, ինչպէս յայտնի է, միջավայրին լայն ու խորունկ ծանօթութիւնը կուտան տղուն, որ ընկերներուն օրինակէն քաջալերուած աւելի գործօն գեր մը կ'ստանձնէ : Եթէ առանին դաստիարակութիւնը տղուն անհատական բնաւորութիւնը կը կազմէ, հանրայինն ալ՝ կը պատրաստէ ապագայ բազմապահանջ կեանքին : Տան մէջ առանձին դաստիարակուող տղոց եսասիրութիւնը, սեփականութեան ծայրայեղ շահագրգուռութիւնը, ուրիշներու շահին սահմանափակ ըմբռնումը և դեռ ուրիշ թերու թիւններ, անզգալի կերպով կը հարթուին ընկերական շրջանակին մէջ : Իր հասակափեցներու խմբին մէջ կը վարժուի վշտակցիլ, օգնել ու անկեղծօրէ՛ աշխատիլ ընկերին համար : Ասկէ զատ կարելի է մղում տալ բարինախանձին որ կը ջնջէ ծուլութիւնը, անվութութիւնը, անմաքրութիւնը և դեռ ուրիշ թերոյթներ : Բարի նախանձի զրգութեան մէջ դաստիարակի պարտքն է զգուշաւոր ընթացք մը ունենալ, ապաթէ ոչ տղան կը վարակուի սին փառասիրութենէ և կը ծգտի աղարտել ամէնն ու իւրաքանչիւրը : Կը փափաքի տարրոշուիլ, պինկի, գովեստներու լաւ նօթեր ստանալ : Այս կարգի հակումները երբ մէկ կողմէն ուսման անկեղծ շահագրգուռութիւնը կ'սպաննեն, որ իմացական գերակառութեան գլխաւոր լծակն է, միւս կողմէն կը ջնջեն ընկերոջ սէրը, որ դաստիարակութեան գլխաւոր պայմանն է :

Ծնկերը զլել անցնելու չափազանց նախանձը անստարբեր կ'ընէ զանի ընկերոջ նկատմամբ, տակաւ ծայր կուտայ ընկերէն յաղթուելու վախը, տանջանքը՝ մոլի նախանձին, չարախնդութիւնը՝ ընկերին անյաջողութեան, չ'կամութիւն, ցած փառասիրութիւն և ուրիշ վատ յատկութիւններ : Նախանձը տարափոխիկ ախտ մըն է որ այնքան արագ ու զօրաւոր կերպով կ'իշխէ հոգիին, որքան պախարակելի կարգ մը կիրքեր : Օրինակները շատ են, թէ ինչպէս տղայք փառասիրութենէ մտրակուած՝ գերուժ աշխատութեամբ.

վրայ տուած են առողջութիւննին : Իրաւ է որ մանր տղայք չ'են կրնար ըմբռնել դաստիարակութեան բարձր նպատակը , անհնար է զանոնք կրթել առանց վարձատրութեան , սակայն մեր փափաքն այս է որ աղոց բարի եռանդն ու նախանձը գրգռելու գործին մէջ չափ ու սահման մը դրուի . գովեստներ չի շռայլուինա մէն առթիւ , ունանք բացառիկ դիրք մը չի գրաւեն ու իրր կուռք չի խնկարկուին , վերջապէս ընդհանուրին արժանապատռութիւնը ուսնակոր չըլլայ :



ՄԱՆԿԱԿԱՆ ՊԱՐՏԷԶԻ ՇԷՆՔԸ

Մանկական Պարտէզը ընտանիքին ու վարժարանին միջին հանդոյցն է : Հոն ընտանեկան ազատութիւնն ու դպրոցական կարգապահութիւնը մեղմիւ զիրար պիտի լրացնեն : Շէնքը լուսաւոր , օդաւէտ ու ընդարձակ պիտի ըլլայ : Շէնքին էն կարեւոր մասն է ընդարձակ ու ծառաշատ պարտէզը :

Մանկական Պարտէզի շէնքին գլխաւոր մասերն են :

1. Մարզական խաղերու սրահը :
2. Մեքենական զբաղումներու սրահը :
3. Պարտէզը :



ՄԱՐԶԱԿԱՆ ԽԱՂԵՐՈՒ ՍՐԱՀԸ

Նկատելով որ Մանկական պարտէզի մը մէջ էն շատը 200 տղայ կրնայ գտնուիլ , մարզական խաղերու սրահները այնքան ընդարձակ պիտի ըլլան որ գէթ 50 աշակերտ իրենց երկու պարտիզ-պահուհիներուն առաջնորդութեամբ կարողանան աղատ շարժիլ : ընդունելով թէ՝ սրահին մէջ մի տղու առ նուազն չոր տարածութիւն պէտք է , սրահին տարածութիւնը պէտք է ըլլայ 34m^2 : Լաւ կըլլար եթէ մարզական սրահի լոյսը վերէն թափէր , բայց քանի որ այդպիսի շէնք մը գտնելն անհնար է , գէթ պատուհանները , առ ւայն ու բարձր ըլլալու են :

Պատուհանները տախտակամածէն մէկ մէթր բարձր և ձեղուանէն չ մէթր ցած ըլլալու են : Պատուհաններուն վիզկերը ո'չ թէ սահնուկ այլ ամբողջութեամբ բացւող ու գոցուող ըլլալու են որ սրահին օդը միշտ փոխուի : Առաստաղին չորս անկիւնները օդային մեքենաներ դէտք է հաստատել : Ասկէ զատ ամէն անդամ երբ սրահը պարապ է պատուհանները բաց պիտի մնան օդափոխութեան համար : Պատերուն ներկը բաց կապոյտ կամ մոխրագոյն պիտի ըլլայ , ջերմակ գոյնը իր շլացուցիչ լոյսով կը վնասէ տղոց աչքերուն :

Պատերուն մէկ մասը՝ տախտակամածէն մինչև պատուհաններուն յատակը , ջերմութեան դժուարահաղորդ նիւթով՝ փայտով ծածկելու է : Օրը երկու անգամ միջօրէի ազատ խաղին և երեկոյեան արձակուրդէն ետքը , ինչպէս այս նմանապէս բոլոր սրահները պէտք է աւլուին , փայտի թաց սղոցուկով , փոշիին օդին մէջ բարձրանալը արդիկելու համար : Սրահին պատերուն երկայնքը դրուած են նատարաններ կամ աթոռակներ . ասանց նատոցին բարձրութիւնը 29cm. , լայնութիւնը 20cm. , յենակին բարձրութիւնը 14cm. և յենակին ու նատոցին անկիւնը 93° պիտի ըլլայ :

Պատերը զարդարուած պիտի ըլլան կենդանիներու , ծաղիկներու , իրագիտական առարկաներու , եղանակներու և արհեստներու նկարներով :

Սրահին մնացեալ կարասիներն են խոշոր թուացոյցով մնծ ժամացոյց մը , ջերմաչափ մը և երկու աթոռներ :

Զմեռը այս սրահին տաքութիւնը 18°ը չի պիտի անցնի :



ՄԵՔԵՆԱԿԱՆ ԶԲԱՂՄԱՆՑ ՍՐԱՀԸ

Զբաղմանց սրահները ուր տեղի կունենան պարտիդպանուհիներուն և իրենց տղոց մէջ մայրենի զրոյցներ , նատական խաղեր և մեքենական զբաղումներ իրենց յարակից զրոյցներով , երգերով ու պատմութիւններով , քիչ մը աւելի փոքր պիտի ըլլան խաղի սրահներէն : Ինչ որ ըսուեցաւ մարզական խաղերու սրահին պատուհաններուն , յատակին , պատերու ներկին , օդափոխութեան գործիքներուն ևլն ի համար , նոյնը պէտք է իմանալ նաև այս սրահին հա-

մար : Զբաղման սրահի պատերը մերկ պիտի մնան , անոնց միակ զարդը տղոց ձեռագործի աշխատութեան լնտիր օրինակները պիտի ըլլան : Սրահին մէջ շարուած են աշխատութեան սեղանները : Ասոնք երկու հոգինց են , վրայի տախտակը հորիզոնական է և ծածկուած է քառակուսիներով , որոց կողերը հաւասար են Գ . Նուէրի խորանարդիկի մը կողին — Յէ՛՛ սեղաններուն վրայ քաշուած կարմիր քառակուսիները շատ կարեւոր են , կը նպաստեն չէնքերու ուղղութեան , գեղեցկագիտական ձեւերու ճաշակաւոր յօրինումին և ամէն զբաղմանց մէջ գիծերուն ուղղութիւնը որոշերու :

Զբաղման սրահին աշխատութեան սեղանները 25էն աւելի չի պիտի ըլլան և այնպէս մը դրուած՝ որ լոյսը ձախէն գայ , ու պարտիզպանուհիք կարողանան ամէն տղու մօտենալ առանց դժուարութեան : Սեղաններու չափերն են .

Երկայնութիւն 1,20 մէթր

Բարձրութիւն 0,45 »

Լայնութիւն 0,30 »

Նստարաններուն բարձրութիւնը 0,29 մէթր

» » լայնութիւնը 0,20 »

Ցենարանին բարձրութիւնը 0,45 »

» ու նստոցին անկիւնը 93 աստիճան :

Զբաղմանց սրահին մէջ կան երկու պահարաններ . միոյն մէջ կը դրուին տղայոց դրավէմները , զբաղմանց փաթոյթները , տեսքակները ևլն . , իսկ միւսին մէջ՝ Մանկական Պարտէզի ուսման նիւթերը :

Սենեկին մէկ անկիւնը կը տեսնուի երկու երեսով սև տախտակը , մէկ կողմը կարմիր քառակուսիներով (կէտեր ալ կ'ըլլան) և միւս կողմը զուգահեռական գիծերով ծածկուած : Տախտակը երկու ոտքերուն վրայ հաստատուած երկայն առանցքի մը վրայ կը դաւնայ :

Դրասեղաններուն առջեւը դրուած են պարտիզպանուհիներուն երկու ցուցասելյանները : Ասոնց վերին մակերեւոյթը շարժական է և շեղ դիրք մը կրնայ առնել : Ցուցասեղանին վրայ պարտիզպանուհիք կը կազմեն տղոց իբր օրինակ ծառայող չէնքերը :

Պարտիզպանուհիներէն մէկը դաս կ'աւանդէ և միւսը կ'օգնէ կարգապահութեան և աշխատութեանց :

ՊԱՐՏԷՋԸ

Պարտէջը Ֆրեօպէլի հաստատութեան էն կարեւոր մասն է . և ու է որ առատ լոյսի տակ և մաքուր օդին մէջ բնութեան ծոցում , տղաք իրենց խազերովն ու դիտողութիւններով կը կազդուքն մարմինը և կը հարստացնեն գաղափարներու պաշարը : Հոս կը կատարուին ամառը հովանուտ ծառերուն տակ մարմնամարդական խազերը , հոս կը խնամուին բոյսերն ու կենդանիները :

Պարտէջը երկու մասերու բաժնուած է : Ա . Մշակութեան մասը և Բ . Մարմնամարդական ու ազատ խազերու մասը :

Առաջինը երկրորդէն բաժնուած է բարձր վանդակորմով մը : Մշակութեան բաժնին մէջ շինուած են աշակերտաց թիւին համեմատ մանր ածուներ , որոնք չըլապատուած են աւելի երկայն ու մեծ ածուներով : Մշակութեանց նախնական փորձերը մեծ ածուներուն մէջ կը կատարեն վարժուածները և տղայք իրենց տեսածը կը գործադրեն իրենց սեփական ածուներուն մէջ : Այս բաժնին մէջ պատի մը տակ կը տեսնուի փոքրիկ մառանը որ կը պահուին տղոց ցնցուզները , բահերը , բրիչները և լին : Ազատ խաղերու բաժնին մէջ կան խոշոր ծառեր որոց հովանիին տակ տղայք զերծ կը մնան արեւին կիզիչ ճառագայթներէն և օդին խիստ հոսանքներէն : Ամառուան այդ օրերուն պարտէջին այդ անկիւնը խօսակցութեանց ընտիր վայր մըն է :

Պարտէջին մէջ է որ կը խնամուին նաև ընտանի կենդանիներ ու թռչուններ :

Բնութեան մէջ ազատ խաղը , առարկաներու և երեւոյթներու զննութիւնը , կենդանիներու ու բոյսերու խնամքը կ'առաջնորդեն տղուն սիրել իր միջավայրը , սիրել տիեզերքը , սիրել ամբողջ արարչագործութիւնը և անոր պատճառը՝ միակ Արարիչը՝ Բարին Աստուած :



ՄԱՆԿԱՊԱՐՏԷԶԻ ՊԱՇՏՕՆԷՌԻԹԻՒԸ

Ց'արդ ըսուածներէն յայտնի կ'երեւայ որ դեռատի տղոց դաստիարակութեան գործովը զբաղող օրիորդներէն կը պահանջուի ։ Խորին հմտութիւն մանկավարդական-հոգեբանական գիտելիքներու ։ Բնական պատմութեան, բնագիտութեան, առողջաբանութեան և թուաբանական ու երկրաչափական գիտելիքներու :

Պարտիզանուհի մը լաւ պիտի գիտնայ իր մայրենի լեզուն ։ անուշ ձայն ու համակրելի արտայայտութիւն պիտի ունենայ և տեղեակ ըլլայ երաժշտութեան ու դաշնակի : Պարտիզանուհիք ոչ շատ դեռատի և ոչ ալ շատ տարեց պիտի ըլլան : Առաջինները զուրկ են պաշտօնին պահանջները լրացնելու անհրաժեշտ յատկութիւններէն, իսկ երկրորդներուն ու մանկութեան մէջ բացուած վիճակ շատ խորունկ է : Վերջիններուն կը պակսի պատանեկան գուարթութիւնը, անխոնջ աշխատութեան և մանկական իղձերու թարմ յիշատակը : Հստ այսմ պարտիզանուհիք 18էն վար և 30 տարեկանէն վեր ըլլալու չ'են :

Հարիւր աշակերտ պարունակող պարտէզ մը չորս պարտիզանուհի կ'ունենայ, երկուքը աւագ և երկուքը՝ օգնական : Աւագ պարտիզանուհիներն իրենց բաժնին դեկավարներն են, որոց կը հետեւին օգնականները : Մանկապարտէզը ասոնցմէ զատ պիտի ունենայ նաև երկու մայրեր (անտեսուհի) և տնտես մը :

Պատուէրներ պարտիզանուհիններուն համար

1. Աշակերտաց հետ ունեցած վարմանցդ մէջ մի՛ ըլլար աշառու եւ կողմնակալ :

2. Զանա՛ որ փոխադարձ սերն ու յարգանքը տիրեն քու եւ աշակերտացդ մէջ :

3. Միւս խորհի քէ՝ արդեօֆ դուն չե՞ս պատճառը աշակերտացդ վրայ տեսնուած քերութիւններուն :

4. Անկեղծ ու անձնուէր սիրով կապուէ անոնց հետ :

5. Մի՛ արգիլեր բան մը երէ չի պիտի կրնաս յարատեւել արգելիք մէջ, քու այո՛ն բող այո՛ ըլլայ եւ ո՛չը՝ ո՛չ :

6. Դաստիարակէ աշակերտացդ սիրը, միտեն ու մարմինը համերաշի ու համընթաց :

7. Բարկութեան ժամանակ—եթէ կը կարծես թէ բարկանալը Եերելի է— պատիժ մի՛ որուեր եւ ամեն անգամ խոյս տուր նպասկին հակասող պատիժներէն :

8. Գլխաւոր մօածմունքդ ըլլայ տղոց բարոյական նկարագիրը կազմել :

9. Զանա՛ անդուլ ու յարատեւ աշակերտացդ մօաւորական պաշարը հարստացնել :

10. Դուն պէսք է փայլիս բարոյական ամեն յատկութիւններով, որովհետեւ դուն ես կաղապարը որուն վրայ պիտի ձուլուի տղոց նկարագիրը :

ՄԱՆԿԱՊԱՐՏԻՉԻ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹԵԱՆ ՄԻԶՈՑՆԵՐԸ

Ա. ՄԱՐՄՆԱՄԱՐՁԱԿԱՆ ԽԱՂԵՐ

- Բազկի, ձեռքերու եւ մատներու խաղեր.
- Քալելու, ցատկելու խաղեր.
- Շրջանի խաղեր.
- Նմանողութեան խաղեր.

Բ. ՄԵՔԵՆԱԿԱՆ ԶԲԱՂՈՒՄՆԵՐ ԿԱՄ ԴԻՏՈՂԱԿԱՆ ԽԱՂԵՐ

- | | | |
|--|-----|----------|
| 1. Գունաւոր գետակներ | կամ | Ա. Նուեր |
| 2. Գունս, գլան եւ խորանարդ | » | Բ. » |
| 3. Ա. տուփ շինութեան | » | Գ. » |
| 4. Բ. » | » | Դ. » |
| 5. Գ. » | » | Ե. » |
| 6. Դ. » | » | Զ. » |
| 7. Գունաւոր մակերեւոյքներ (<i>մոզայիք</i>) | » | Է. » |
| 8. Ծալֆի քուղը | » | Ը. » |
| 9. Կտրելու քուղը | » | Թ. » |
| 10. Հիւսուածք | » | Ժ. » |
| 11. Գալազանիկ | » | ԺԱ. » |
| 12. Օղակներ | » | ԺԲ. » |
| 13. Սիսեռի կամ սունկի զործ | » | ԺԳ. » |
| 14. Կաւար | » | ԺԴ. » |
| 15. Երթզներ | » | ԺԵ. » |
| 16. Դերձանի զործ | » | ԺԶ. » |
| 17. Գծագրութիւն | » | ԺԷ. » |
| 18. Ծակոնում կամ կիտանկար | » | ԺԸ. » |
| 19. Խաւաքարտի վրայ կար | » | ԺԹ. » |
| 20. Կաղապարում կաւով | » | Ի. » |

ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹԵԱՆ ՄՆԱՑԵԱԼ ՄԻԶՈՑՆԵՐԸ ԵՆ

- Պատմութիւն եւ խօսակցութիւն.
- Մանկական բանասեղծութիւններ
- Մայրենի լեզու
- Երգ

Ինչպէս կը տեսնուի՝ մեքենական զբաղումներուն մէջ, Յրեօպէլ ծաւալներէն գիծերու, գիծերէն՝ կէտերու և հակառակ ընթացքով կէտերէն՝ գիծերու և ծաւալներու կը հասնի:

Ա. ԽԱՂ

Խաղը մանկական կեանքին հայելին է : Խաղը տղայոց կեանքի անհրաժեշտ պայմանն է . անով կը ճանինան իրենց եսը , ներքին աշխարհը , իրենց կարողութիւնները , ձիրքերը , հակումները , իդան ու փափաքը : Խաղով է որ տղան յարաբերութեան կը մտնէ արտաքին աշխարհին հետ , կը ծանօթանայ անոր և իր ձիրքերն ու կարողութիւնները զօրացնելու միջոցներ կը գտնէ : Խաղին մէջ կը ծանօթանայ իր նմաններուն՝ խաղակիցներուն , կ'ատիպուի միանալ անոնց հետ , ապրիլ նոյն կեանքը , անոնց ցաւերուն վշտակից և ուրախութեանց ուրախակից կ'ըլլայ :

Մինչև Ֆրեօպելի օրերը , ինչպէս տեսանք , խաղերը իրենց արժանի յարգը ստացած չ'էին կրթական յարկերու մէջ , թէև անոնք գոյութիւն ունէին ու կը գործածուէին , թէև մեծ մանկավարժներու ուշադրութեան առարկայ եղած էին , թէև անոնք խոր արմատներ կը նետեն մեր կեանքին մէջ վերածուելով ու ձեւափոխուելով մանկութեան խաղերէն , երիտասարդութեան ու ծերութեան խաղերու : Մարդիկ իրենց իմացական զարգացումին զանազան փուլերուն մէջ տարբեր վերաբերում կ'ունենամ խաղերուն : Տղոց համար անիկայ բոլորովին տարբեր նշանակութիւն ունի : Անոր համար խաղը գիտութիւն և զբաղում , գործ ու զուարճութիւն , աշխատութիւն և հանգիստ է : Խաղի մէջ առաջին անգամ երեւան կը բերեն տղայք իրենց իմացական ու Փիզիքական կարողութիւնները : Զուարթ ու կայտառ տղան իր ամբողջ էութեամբը կը նուիրուի խաղին , ինչպէս ապագային պիտի նուիրուի լուրջ գործին՝ բաղձակի արդեանց հասնելու համար : Այս պատճառաւ դաստիարակին պարտքն է բարձր բռնել գործունէութեան այս իղձը և ամէն առթիւ քաջալերել կրթութեան այդ մեծ ազդակն ու սատարը :

Մանկական պարտէզներու մէջ խաղը կը կատարուի առանց երգի և երգով : Վերջինը մարզախաղ կը կոչուի : Մարզախաղին և մարմնամարդութեան տարբերութիւնը մեծ է . մարզախաղը երգով կը գործադրուի և շարժումները փոխ կ'առնէ իրական կեանքէն : Որպէս զի այս խաղերը կարողանան տալ իրենցմէ սպասուած օգուտը , հարկ է որ տղայք առանց ստիպումի մասնակցին . միայն այդ պարագային խաղերը կը զարգացնեն ճարտարութիւնը , սրամտու-

թիւնը , ընկերսիրութիւնը , համբերութիւնը և լն : Սակայն անոնց կարեւորագոյն դերն է , կատարեալ հանգիստ պարզեւել ուղեղին և հաճելիօրէն գրգռել տղոց ֆիզիքական ուժերը :

Ֆրեօվել իր խաղերուն նիւթը կ'առնէ իրական կեանքէն , աշխատաւոր անհատին կեանքէն :

Մարզախաղերուն մէջ պիտի պահուին երեք կարեւոր պայմաններ .

Ա .— Անոնց մէջ մուտ չի պիտի գտնեն դասակարգային ու ընտանեկան անձուկ մտածումներ :

Բ .— Անոնց մէջ չի պիտի տեսնուի բան մը , որ չափահասներուն համար ալ դատապարտելի ըլլայ . օրինակի համար թղթախաղը : Նմանապէս ընդունելի չ'են այն խաղերը ուր չահամուութիւնը դեր կը խաղայ և մէկին վնասը միւսին սփոփանք կ'առթէ :

Գ .— Մարզախաղերը շարժումներով պիտի կատարուին :

Ընկերական շրջանակի մէջ կատարուած խաղերը տղան համբերութեան կը վարժեցնեն : Օրինակի համար ենթադրենք թէ կը խաղցուի կատուին ու մկան խաղը , ուր գործող անձերը երկու են . ամբողջին ուշադրութիւնը կերպոնացած է երկուքին վրայ և անոնց յաջողութիւնը կամ ձախողանքը այն աստիճան կը շահագրգոէ պղտիկները , որ իրենցմէ իւրաքանչիրը կուզէ մասնակցիլ դործին . սակայն խաղին օրէնքը կը պահանջէ որ կարգի սպասեն : Մանր աղայք շատ շուտ կ'ըմբռւնեն որ կարգի սպասելը ընկերական կեանքի անհրաժեշտ պայմաններէն մէկն է , խաղը չգիտցող տղայք կը հետեւին իրենց ընկերներուն : Խաղը այնքան կը զարգացընէ երեւակայութիւնը , որ քանի մը հատը գործադրելէն յետոյ , տղայք ինքնին նորերը կ'ստեղծեն :

Մարզախաղը բոլորովին աղասի պիտի ըլլայ : Տղու մը վրայ աեսնուած փոքրիկ յոգնութիւնը կամ ձանձրոյթը կը բաւէ զանի խաղակիցներու շարքէն հեռացնելու :

ԱՌԱՆՑ ԵՐԳԻ ՄԱՐԶԱԽԱՎԼԻ ՕՐԻՆԱԿ ՄԸ

ՑՈՐԵՆ

Խաղին մասնակցողները կլոր շրջան մը կը կազմնն ձեռք ձեռքի տալով . շրջանին կերպոնը նստած է երկրագործը : Խումբը կը դառնայ շրջանաձև ու կ'ըսէ .

Լեռն է սիրուն , զուրը անոււ ,

Լերան տակի հովը անոււ ,

Ցորեն ծլեր մեր դաւաերուն,
Մեր ցորենին հազն և անուս :

Պարը կը կանգնի ու կը հարցնէ երկրագործին .— Երկրագործ ,
ցորենը ցանեցի՞ր— : Երկրագործը կը պատասխանէ , արտո դեռ նոր
փորեցի : Այս պատասխանիս վրայ պարը նորէն կը դառնայ շրջա-
նաձեւ կրկնելով ոտանաւորը և ամէն անդամ որ կանդ առնէ կը
հարցնէ :

- Ցորենը ցանեցի՞ր :
- Ցանեցի :
- Ցորենը բուսա՞ւ :
- Բուսաւ :
- Ցորենը զլուխ կապե՞ց
- Կապեց :
- Ցորենը դեղնեցա՞ւ :
- Այս' դեղնեցաւ . պատրաստ եղէք հնձուելու :
- Այս խօսքին վրայ տղայք կը փախչին ամէն կողմ , երկրա-
գործը կը հալածէ զանոնք և ով որ բռնուի նորէն երկրագործին
դերը կը խազայ :

ԵՐԳՈՎ ՄԱՐԶԱԽԱՂ

- Երգավ կատարուած մարդախաղերը չորս տեսակ են :
- Ա . Մատներու , ձեռքի և բազկի խաղեր :
- Բ . Քալելու և ցատկելու խաղեր :
- Գ . Շրջանի խաղեր :
- Դ . Նմանողութեան խաղեր :

Ահա խնի մը օրինակներ

ԸՆՏԱՆԻՔ — Մասներու խաղ

Հայրը՝ բոյք մատ , ոչխար մը զնեց ,
Մայրը՝ ցուցամատ , Զատիկին մորեց ,
Եղբայրս՝ միջամատ , Քերեց ու մաքրեց ,
Քոյրս՝ մատնեմատ , համեմեց եփեց ,
Զարմուհին՝ նկոյք , նէմ , նէմ , նէմ ծամեց :

Այս երդին մէջ տղայք աջ կամ ձախ ձեռքերնուն մատերը

կարգաւ կը գոցեն կամ գոցուածը կը բանան . իսկ երբ կարգը ձկոյթին դայ , առաջ ու ետ կը շարժեն ծնօտներում շարժումը ներ- կայացնելու համար :

Խօսակցութեան նիւթ

ԱՌԱՐԿԱՆԵՐ . — Հայր , մայր , եղբայր , քոյր , Զարմիկ , Զար- մուհի , բժամատ , ցուցամատ , միջամատ , մատնեմատ , ձկոյթ , ոչ- խար , Զատիկ :

ԳՈՐԾՈՂՈՒԹԻՒՆՆԵՐ . — Գնեց , մորթեց , մաքրեց , քերթեց , ծամեց , եփեց :

ԹԼԻ . — Մեկ ոչխար , մեկ հայր , մեկ մայր , մեկ Զարմուհի , մատներ , մեկ , երկու , երեք , չորս , հինգ :

Ընտանիքին անդամներն ու անոնց պաշտօնը — համերաշի զոր- ծունէութիւն :

ՄԱՅՐԻԿԻՆ ԼԱԹԵՐԸ — Զեռմի խաղ .

Արի' ծալլենք մեր մայրիկին ,
Լարերն աղւոր , քէ նոր , քէ հին ,
Ծալլենք , ծալլենք , զանոնք նիւդ ,
Որ չունենան ծուռ ծալք միւս :

Տղայք դէմ դէմի կայնած իրարու ձեռք կը բռնեն և առաջ ու ետ քայելով ծալլումը կը ձեւացնեն :

ԽՕՍԱԿՑՈՒԹԻՒՆ . — Հագուստներ , մայրիկին հոդածութիւնը , կար ու ձեւ , լուացք , ջուր և աճառ , հնոցն ու տաշտը , լուացա- բարուհին , մաքրութիւն ու կոկիկութիւն :

ԱՌԱՐԿԱՆԵՐ . — Լաթ :

ԳՈՐԾՈՂՈՒԹԻՒՆՆԵՐ . — Ծալլենք , ըլլայ , չ'ունենան :

Թիի . — Մէկէն շատ լաթեր :

ԲԱԶԿԻ ԽԱՂ — Փայտահար

Զմեռ հասաւ , ուժ տանք բազկին ,
Փայտ կոտրենք մեր մայրիկին
Թող տապարը կտոր , կտոր ,
Զարդէ փայտեր , մանր խուռ
Չա'ք , փա'ք , չա'ք , փա'ք , չա'ք փա'ք :

ԽՕՍԱԿՑՈՒԹԻՒՆ .— Փայտահատին աշխատութիւնը , գործիք-ները :

ԱՌԱՐԿԱՆԵՐ .— Զմեռ , բազուկ , փայտ , տապար , կտոր :

ԳՈՐԾՈՂՈՒԹԻՒՆՆԵՐ .— Հասաւ , ուժ տանք , կոտրատենք , ջարդէ :

ԹԻՒ .— Մեկ , երկու , երեք , չորս , հինգ ... ութ կտոր :

ՄԵՆՔ օրինակի համար քանի մը մանր կտորներ մէջ բերենք . դաստիարակներ ասոնց շատ տեսակները կրնան գտնել ժողովրդին մէջ և իրենց նպատակին գործածել :

ՀԱՄԱՉԱՓ ՔԱՅԼ , ՎԱԶՔ , ՈՍՏՈՒՄ

Դեղեցիկ ու համաշափ քայլփոխը , ամէնէն աւելի պահանջուած բանն է Մանկապարտէզի մէջ : Համաշափ քայլը (մէկ-մէկ , երկ-երկու , չորս-չորս) շատ ձեւեր ունի : Տղայք քայլ կ'առնեն կող ի կող կամ ձեռք ձեռքի տուած , միանուագ առաջ կամ ետ երթալով : Քայլ-փոխի ձեւերը մի առ մի նկարագրել շատ երկար պիտի ըլլար , միայն առ ըսենք որ այդ շարժումներէն առաջ անհրաժեշտ է սորվեցնել տղոց աջը , ձախը , առաջը , ետը , կողմնակի ընթացքը ևլն . :

Այս բոլոր շարժումներուն ղեկավարներն են պարտիզանունիք : Մանկապարտէզներու մէջ քալուածքի խաղերու ատեն տղայք իրենց մէկ ձեռքը կոնակին և միւսը ընկերին տուած պիտի ըլլան :

Օ՛Ն ԱՌԱԶ

Օ՛ն , առաջ , օ՛ն առաջ ,

Դէ՛հ , բայլ առնենք ձախ ու աջ ,

Օ՛ն , առաջ , բաջալանջ ,

Զոյգ , զոյգ բալենք աղջիկ , մանչ :

Անցաւ ցերեկն ա՛լ աւաղ ,

Գիշերն հասաւ անյապաղ

Գիշեր , ցերեկ , լոյս , խաւար .

Կը յաջորդեն միւս իրար :

Գարուն կուգայ նախ սփռել

Ծաղիկները բիւր , անբաւ ,

Ապա ամառ , աշուն , ձմեռ ,

Կը յաջորդեն միւս կարգաւ .

Զոյգ մը կ'երբայ առջեւեն,
Կը հետեւինք մենք անխակ.
Նոյնը միշտ կը զործադրեն,
Գիշեր, ցերեկ, եղանակ :

ԽՕՍԱԿՑՈՒԹԻՒՆ .— Ժամանակին բաժանումը : Տարիներու, ամիսներու և օրերու յաջորդութիւնը : Եղանակներ : Ամրան և ձըմքան հաճոյքները : Զիւն, կարկուտ, անձրեւ, հով, որոտում, փայլակ :

ԱՌԱՐԿԱՆԵՐ .— Քայլ, լանջ, օր, գիշեր, ցերեկ, լոյս, խաւար, գարուն, ամառ, աշուն, ձմեռ, ծաղիկ, կարգ :

ԳՈՐԾՈՂՈՒԹԻՒՆ .— Անցնիլ, քալել, համնիլ, յաջորդել, սփռել, երթալ, հետեւիլ, գործադրել :

ԹԻԻ .— Մէկ զոյգ = երկու, երկու զոյգ = չորս . . . : Վեց օր աշխատութիւն, մէկ օր հանգիստ : Շաբաթ=7 օր : Զորս եղանակ :

ՀԱՍԲՈՐԴԵՆՔ

Օդն է զով, հովն առուակ
Կը մրնջեն ներդաշնակ,
Ճամբորդենք սարեն ի վեր
Զեռք ձեռքի անվեհիեր :
Թող մեր երգ մեղմանուշ
Արձագանք տայ հնիուշ
Միշտ հալենք զոյգ առ զոյգ
Այս ըլլայ մեր հանոյք :

ԽՕՍԱԿՑՈՒԹԻՒՆ .— (Հատ մեթոսի) :

ՎԱԶՔԻ ԵՒ ՈԱՏՈՒՄԻ ԽԱՂԵՐ

Վազքի և ոստումի խաղերը բաւական յոգնեցուցիչ ըլլալով շնչարդելութիւն կը պատճառեն . ուստի այս խաղերուն մէջ շատ անգամ երգը զանց կ'առնուի կամ չարժման մասնակցողները չ'են երգեր : Օրինակ .

ԿԱՏՈՒ ԵՒ ՄՈՒԿ

Ճերմակ փիսիկ, ինչ յուշիկ,
Կուզայ բռնել մեր մկնիկ .
Բայց մուկն առաւ ձայն բարերուն,
Փախաւ զնաց ըուտով հեռուն :

Փախսիր, սիրուն խեղն մկնիկ,
Վազէ մեր տան բոլորիք.

Կատուն կուգայ արագ, արագ,
Բոնիլու ենց բարերուն տակ,

Տղայք ձեռք ձեռքի տալով շրջան մը կը կազմին. մէկը մէջ-
տեղը կը նստի իրը մուկ, ուրիշ մը դուրսը կը դառնայ իրը կատու :
Բոլոր ձեռքերը կը բարձրանան և խոչոր անցքեր կը թողուն շրջա-
նէն ներս : Մուկը որ այլ եւս լաւ պաշտպանուած չ'է, դուրս կ'ել-
նէ ծակէն մինչ կատուն ներս մտնելով զանի կը հալածէ . մուկը
դուրս կը փախչի, կատուն կը հետապնդէ : Խաղը կը շարունակուի,
մինչ որ կատուն բռնէ մուկը :

ՈՍՏՈՒՄԻ ԽԱՂ

Այս կարգի վարժութեանց շատ կը յարմարին մանկավարժա-
կան երգարաններու մէջ տեսնուած՝ գորտին, ծերին ու նապաստա-
կին երգերը :

ԳՈՐՏԵՐ

Գորտեն ազատ լճակին մէջ
Ուրախ՝ կ'ընեն միւս ելեւէջ
Ու իրիկուան վերջալուսին
Կ'երգեն իրենց ֆի՛, ֆի՛, ռէ՛, ֆի՛ն:
Քիքի ռէ՛ ֆի՛, ռու ֆու ռու ֆու
Ֆուա՛, ֆուա՛, ֆուա՛, ֆուա՛, ֆուա՛ :

ՆԱՊԱՍՏԱԿՆԵՐ

Տասը փոքրիկ նապաստակ
Մեր անտառին ծառին տակ
Ցատկեն զուարը եւ ուրախ
Փորերնին կոււս, սիրեն անվախ :

Նապաստակներ տեսաւ հոն
Մեր որորդը ժիր, զործօն,
Քաւեց բլբակին ու զարկաւ,
Վա՛ս, խեղներու առքեց ցաւ :

Այս խաղերուն մէջ ամբողջ խումբը կամ խումբին մէկ մասը ակնարկուած կենդանիներուն շարժումը կը կատարէ, մինչ մնացեալ մասը դաստիարակին հետ կ'երգէ:

ՇՐՋԱՆԻ ԽԱՂԵՐ

Ինչպէս մանկապարտէզի բոլոր խաղերուն, նմանապէս ասոնց մէջ դպրոցական խստութիւն գործ դնելու հարկ չիկայ: Ընկերական խաղերու մէջ, խաղին օրէնքին ամէն ոք կը հպատակի:

Օրէնքը՝ խաղին գաղափարը, անտեսանելի և անբաժան միութիւնն է: Տեսանելի և արտաքին զանազանութիւնը երեւան կուգայ բոլոր խաղացողներուն վրայ, որոց իւրաքանչիւրը իր անհատականութիւնն ունի:

Միութիւն, զանազանութիւն և անհատականութիւն. ահա երեք տարրեր որոնք բուն մարզախաղերուն երեք բնորոշ գիծերը կը ներկայացնեն: Շրջանի խաղերուն մէջ երբ տղայ մը իր ընկերներէն կը զատուի, տարրեր շարժում մը ընելու համար. կարծես կ'առանայ անդգալաբար տպաւորութիւնը այն յարաբերութեանց, որոնք գոյութիւն ունին անհատին ու ամբողջութեան, կեղրոնին ու շրջագծին, մասնաւորին ու ընդհանուրին մէջ: Խաղին ոգին կը պահանջէ որ տղան իրեն յատուկ գերը կատարելով հանդերձ, ընդհանուրին հետ իր համերաշխ գործակցութիւնը պահէ: Անհատը ազատ է, բայց միութեան ընդհանուր օրէնքի սահմանին մէջ, ան ամբողջութիւն մըն է ինքն իր մէջ, բայց միեւնոյն ժամանակ մասն է ամբողջին: Անհատը կատարեալ անկախութիւն կը վայելէ, բայց իր ամենափոքր շարժումներուն մէջ անգամ—ինչպէս քայուածքը—ենթակայ է չափին, օրէնքին, դաշնաւորութեան: Ամէն տեսակ խաղերու մէջ, պարզ թէ բաղադրեալ տղայք սիրով կը հպատակին օրէնքին: Դաստիարակութիւնը կեանքին պատրաստութիւնն ըլլալով՝ կրնանք ըսել որ, այս ընթացքով տղան կը բարձրանայ իր վայրենի վիճակէն քաղաքացիի աստիճանին:

Մէն մի խաղի գործադրութիւն ունի իր նախնական պատրաստութիւնները: Պարտիզանուհին փոքրիկ խօսակցութիւն մը կը բանայ խաղին գաղափարը վեր հանելու համար: Տղոց մէջ կ'արթիննայ փափաքը երեւակայուած շարժումները կատարելու: Այդպարագային տղոց կը պատմենք երգին խօսքերը. անոնք կը փա-

Քաքին գոց սովորիլ : Վերջապէս դաստիարակը կ'երգէ երգը որ կուգայ վառել աշակերտաց փափաքը, խնդրոյ առարկայ եղող խաղն ու երգը գործադրելու : Ա'լ հասած է վայրկեանը որ խոր հըրդակցութիւն մը կատարուի տղոց հետ, թէ ինչպէս պիտի կատարուի խաղը և ինչ օրէնքներու պիտի հպատակի իւրաքանչյուր ոք : Տղայոց հետ խորհրդով որոշուած օրէնքը անքակտելի է : Բուլոր այս պատրաստութիւնները կը վառեն հետաքրքրութիւնը տղայոց, որոնք լաւ մը ըմբռնած են խաղին բուն ոգին .

Այս ընթացքով դիւրին է իրական կեանքի զանազան երեւոյթներուն վրայ խաղեր յօրինել : Օրինակ .

Ա ՂԱ Խ Ի Ն Ի Ն Ե Ր

Բանանք մենք դուռն աղաւնետան

Աղաւնիներ զուարբ խայտան :

Դաւս ու պարտէզ, մարգեր, անտառ,

Կը ոստոսեն բողունք կայտառ :

Փըշեց զեփիւռն երեկոյեան ,

Աղաւնիներ ալ տուն դարձան :

Ամենն ահա հոն ներս մրտան ,

Գոցենք մենք դուռն աղաւնետան :

Աշակերտաց շրջանածեւ պարին մէջ աղաւնիները նս ած կը մնջեն «Վ՛ւ, վ՛ւ, վ՛ւ» : Երգը սկսուածին պէս շրջանը կ'էնդարձակուի և ձեռքերը կը բարձրանան : «Աղաւնիներ զուարթ խայտան» ըստած ժամանակ աղաւնիները ամէնը մէյմէկ ծակէ դուքս կը թռչին : «Ներս մտան» խօսքին՝ աղաւնիները ներս կը խուժեն ու շրջանակը կը սեղմուի - աղաւնետունը կը գոցուի :

ԽՈՍԱԿՑՈՒԹԻՒՆ . . . Աղաւնիներ, եկեղեցւոյ արծաթ աղաւնին, ջրօրհնէք, մեռոն-թափ :

Ն Մ Ա Ն Ո Ղ Ո Ւ Թ Ե Ա Ն Ե Ր Գ Ե Ր

Նմանողութեան երգերն անոնք են, որոնց մէջ տղայք զանազան անձերու, առարկաներու և կենդանիներու գերը կը կատարեն և Նմանողութեան երգերու մէջ շատ գեղեցիկ են . Երաժիշները, մեղուները, ծիածանը, երկրագործը, տնարարութիւն, քրուրը, երկարագործը, ծխանազինզը, արհեստաւորները և լւ .

ՁՈՐՍԷՆ ՎԵՑ ՏԱՐԵԿԱՆ ՏՂՈՑ ԴԱՍԻԱՐԱԿՈՒԹԻՒՆԸ

Ֆրեօպէլի Գ. Նուէրը (Տախտակ Գ. Դ.)

» Դ. » (» b.)

Ասկէ առաջ տեսանք որ մինչև չորս տարեկան տղոց համար Ֆրեօպէլի կրթական նիւթը աղքատ էր այդ հասակի տղոց իմացական ու բարոյական գաստիարակութեան համար։ Ատոր բոլորովին հակառակը կը տեսնուի այս հասակի տղոց յատկացուած խաղերուն ու խաղալիկներուն մէջ։ Այս տեղ նիւթի այլազանութիւնն ու հարստութիւնը այնքան աչքառու է, որ ձախող գործածութիւնը կը դնայ ծանրաբեռնել տղոց միտքը։ Ուստի ուշագիր ըլլալու է որ տղայք չի բանադատուին ծանրածանը աշխատութեանց, ու չի վնասուի անոնց ազատ զարգացումը։

Պարտիզանուուչիք զիրար գերազանցելու անյագ փափաք մը ունին, որքան հնար է շուտով և ի գին ամէն զոհողութեանց, արագ սովորեցնել Ֆրեօպէլի բոլոր նուէրները, յաջորդաբար մշակել բոլոր մեքենական գրաղումները, հոն տեսնելով տղոց զարգացման ու երջանկութեան միակ գրաւականը։

Ֆրեօպէլի Գ. Նուէրը մեծ խորանարդ մըն է 8 խորանարդիկներու բաժնուած, իսկ Դ. Նուէրը գարձեալ խորանարդ մըն է 8 զուգահեռոտներու կամ աղբաներու վերածուած։ Երկու նուէրներն ալ կը ծառայեն իբր նիւթ շինութեան։

Շինութեանց այս նիւթը կը ծառայէ վերարտադրելու։

1. — Կեանիք ձեւեր, (Միջավայրէն առնուած)

2. — Գեղեցկազիտական ձեւեր

3. Թուաբանական ձեւեր, Թուերու յարաբերութիւնը ըմբռունելու համար։

Շինութեան մէջ պիտի օրինակուին միայն այն բաները, զորատղան տեսած է կամ կը տեսնի իր աչքին առջեւ։ Վերջին բառերը կ'ստորագծենք վասն զի շատեր տղայոց բոլորովին անծանօթ բաներ շինել կուտան։ ինչպէս՝ յաղբական կամար, փափուղի, քարենի սինազարդ դուռը, դղեակ ևլն։

Շինութեանց մէջ երկու կանոն կայ որ պիտի պահուի։

Ա. Նէնքի մը համար ամբողջ շինուածանիւթը պիտի գործածուի։

Բ. Շէնք մը երբէք չի պիտի աւրուի այլ մասնակի փոփոխութիւններով նոր շէնքի մը պիտի վերածուի :

Այս օրէնքին համեմատ փոքր խորանարդները այնպէս մը կը շարենք որ մեծ խորանարդ մը կաղմուի : Եթէ մէկ ծայրէն խորանարդ մը վերցնենք ու հակառակ կողմը դնենք՝ կ'ունենանք բազկաթու մը . դարձեալ եթէ խորանարդ մը առնենք ու նախորդ վերցուցածնուս քով դնենք կ'ունենանք բազմոց մը (Տես տախտակ Գ.), որ երկուքի բաժնելով կ'ստանանք երկու աթուներ : Այսպէս ուրբեմն շէնքը առանց աւրելու թեթեւ փոփոխութեանց կենթարկենք որով ձեւերու անվերջ շարք մը կունենանք : Բան մը շինուածին պէս պէտք է հարցնել տղուն թէ ի՞նչ բանի կը ծառայէ անիկայ, ու անոր վրայ շահաւոր խօսակցութիւն մը բանալ : Դեղեցկագիտական ձեւերու մէջ ալ աւրելը արգիլուած է : Այս վերջինները տղուն աշքը գեղեցիկ ձեւերու, համադրութեան կը վարժեցնեն : Թուարանական ձեւերը կը գործածուին թիւերու որոշ սահմանի մը մէջ չօշավելի նիւթերով չորս գործողութեանց վարժութիւններ ընելու համար :

Դ. նուէրը խորանարդիկներէն վերջը կը տրուի : Նախ բազդատութեան կը դրուին աղիւմներն ու խորանարդները, անոնց նմանութիւններն ու տարբերութիւնները գտնելու համար : Շինութեանց պայմաններն ու խօսակցութեան անհրաժեշտ պէտքը կը շեշտենք նաև այս նուէրին համար : Դ. նուէրով նմանապէս պիտի շինուին կեանքի, գեղեցկութեան ու բուազիտութեան ձեւեր :

Գ. ՆՈՒԷՐ

Պարտիզանուհին ցուցասեղանին վրայ կը դնէ Դ. նուէրին տուփը և կ'ըսէ : Այսօր ձեզի սիրուն խաղալիկ մը բերի որովհետեւ շատ գոհ մնացի բարի վարքերնէդ : Ասի մեր Դ. խաղալիկն է : Ըսէ, Արա՞քս, ի՞նչ ձեւ ունի այս տուփը : — Խորանարդի : Քանի՞ երես ունի, համրենք : — Մէկ, երկու, երեք, . . . վեց երես : Քանի՞ անկիւն ունի : — Ութ : Քանի՞ կող ունի, համրենք : — Տամներկու : Ուրեմն մեր խորանարդը 6 երես, 8 անկիւն և 12 կողեր ունի : Խորանարդին ո՞ր երեսը աւելի լաւ կը տեսնէք : — Առջեւինը : Ո՞ր չէք տեսներ : — Ետեւինը : Ո՞ր երեսները քիչ կը տեսնէք : — Աջն ու ձախը : Երեսներէն ո՞րը աւելի մեծ է : — Ամէնն ալ հաւասար են : Խորանարդին երեսները ի՞նչ ձեւ ունին . . . Քառակուսի :

Տղա՛ք, հիմայ պիտի հանեմ մէջի խաղալիկը, նայեցէք։ Պարտիզանուհին ուշադրութեամբ կը պարզէ տուփին մէջինը։ Տղաք միաբերան կը պոռան խնդալով, խորանարդ, խորանարդ։

Հսէ՛ք տեսնեմ այս խորանարդը քանի՞ անգամ կտրուած է վերէն վար, աջէն ձախ։ — Մէջմէկ անգամ։

Պարտիզանուհին վրայի մասը կը վերցնէ ամբողջ և տակի մասէն քիչ մը հեռու կը դնէ։ Հսէ՛ք, տեսնեմ քանի՞ կտոր եղաւ։ — Երկու։ Այս կտորը խորանարդին որ՞ մասն է։ — Կէսը։ Երկու կէսերը եթէ միացնեմ ի՞նչ կունենամ։ — Ամբողջ խորանարդ մը։

Դարձեալ պիտի բաժնեմ երկու մասի, աջ ու ձախ։ Քանի՞ կէս ունիմ։ — Երկու։ Միացուցի, ի՞նչ եղաւ։ — Ամբողջ մը։ Մէկ ամբողջը քանի՞ կէս կ'ըլլայ։ — Երկու կէս։

Պարտիզանուհին կէսերն ալ իրենց կարգին կը կիսէ։ Այս մասը խորանարդին ի՞նչն է։ — Այդ մասը խորանարդին քառորդն է։ Քանի՞ քառորդ ունիմ։ — Զորս քառորդ։ Երկու քառորդ կ'ընէ մէկ կէս։ Երկու կէս=Մէկ ամբողջ։

Առաջին անդամ այսքան ծանօթութիւն կը բաւէ, որմէ յետոյ աշակերտաց իւրաքանչիւրին Գ. նուէրի տուփերէն մէյմէկ հատ կը բաժնուի։ Վարժուհին իր ըրած վարժութիւնները տղոց կրկնել կուտայ։

Մէկ ամբողջ= Երկու կէս։ Մէկ կէս= Երկու քառորդ։ Երկու կէս= Զորս քառորդ։ Մէկ ամբողջ = 4 քառորդ։ Զորս քառորդ = Մէկ ամբողջ։ Այնուհետև խորանարդը 8 մասերու կը բաժնուի և տղայք կը հասկնան որ մէկ խորանարդիկը մեծ խորանարդին չն է։ Տղաք, համբենք տեսնենք քանի՞ ութերորդ ունի մեծ խորանարդը։ — Ութը ութերորդ։ Ամբողջ խորանարդը երկու կէս ըրէք։ Երկու կէսերը՝ չորս քառորդները՝ ութ ութերորդ։ Երկու ութերորդ՝ մէկ քառորդ, երկու ութերորդ՝ մէկ քառորդ, երկու ութերորդ՝ մէկ քառորդ, երկու ութերորդ՝ մէկ քառորդ։ Դարձեալ միացուցէ՛ք, երկու քառորդ՝ մէկ կէս։ Երկու քառորդ՝ մէկ կէս։ Երկու կէս՝ մէկ ամբողջ։ Մէկ ամբողջին մէջ կայ երկու կէս, չորս քառորդ, ութը ութերորդ։

Տուփին պարունակութիւնը լաւ մը ծանօթացնելէ յետոյ շինել կուտանք կեանքի ձեւեր — Սեղան, աթոռ, երկու աթոռ, անկողին, պահարան, բազմոց, բազկաթոռ, վառարան, երկու խաչ, ջրհոր և լուն։ (Տես տախտակ Գ.)։

Է՛, տղա՛ք, կուզէ՛ք շինել սա աթոռը : Լաւ գիտեցէք : Ի՞նչ բանի կը ծառայէ աթոռը : Նստելու : Ուրեմն նստելու տեղը պիտի շինուի և կրթնելու համար յենարան մը :

Տղայք ուշադրութեամբ կը դիտեն աթոռը ու կ'աշխատին անոր ձեւը շինել, նախ կը դժուարսնան բայց վարժուհին օգնութեան կը հասնի և գործը կը լրանայ :

—Ա՛խ, օրիորդ, ի՞նչ ալւոր աթոռ է . ճիշտ մերինին կը նմանի :

—Ո՛չ, բոլորովին նման չ'է, Վահէ՛, նայէ ի՞նչ տարբերութիւն կայ աթոռին ու քու շինածիդ մէջ :

Տղան կը տեսնէ որ իր աթոռը նստոցի հիւսք և ոտքեր չ'ունի, կը հասկնայ որ առարկայի մը ձեւը կաղմելու համար պէտք է օրինակել էն կարեւոր մասերը . ինչպէս աթոռին նստոցն ու յենարանը : Այսպէս տղայք երկու աշխատութիւն կ'ունենան ,

1. — Կեանքի ձևու մը կազմած ատեննին լաւ դիտել թէ որո՞նք են էն էական ո կարեւոր մասերը :

. 2. Շինելէ յետոյ բաղդատել շինուածը օրինակին հետ :

Հիմայ ի՞նչ պիտի շինենք կը հարցնէ տղոց մէկը : Նախ էն կարեւորները, կ'ըսենք, որ մեր տան մէջ կը գտնուին : Մտածէ՛, ի՞նչ կ'ընենք մենք առաւօտէն մինչև երեկոյ ու ապա գիշերը : —Կ'աշխատինք, կ'ուտենք, կը քննանանք : Առանց քունի մարդս չ'ապրիր, օրուան տաժանելի աշխատութիւններէն յետոյ պէտք է հանգստանալ : Մեզի պէտք է սեղան մը, աթոռ մը և անկողին մը : Միտք բեր, Արա՛, քու անկողինդ ի՞նչպէս է . անոր երկու կողմերը վանդակներ կան վար չ'իյնալու համար : Ինչո՞ւ ասանկ եղաւ : Ես կ'ուզէի կատարեալ անկողին մը շինել բայց խորանարդ չի մնաց : —Այդ անկարելի է, մինչև իսկ եթէ խորանարդներ ալ ունենայիր դարձեալ քու անկողնիդ պէս չի պիտի ըլլար : — Ի՞նչո՞ւ . ասի քիչ մը փոքր պիտի ըլլայ, աւելի լաւ : — Բայց դարձեալ քու անկողնիդ բոլորովին նման չ'ըլլար : — Ա՛խ, այո՛, օրիորդ, (տղան կը յիշէ) ոտքեր չ'ունենար, հիւսքը պակաս է որուն վրայ մայրիկս խոտկուոը կը դնէ . . . էհ, թող ասիկայ ալ գիւղական անկողին մը ըլլայ :

Ուրիշ առթիւ կը հասկցնենք որ միշտ այն սենեկին մէջ ապրող մարդ մը անհրաժեշտ առարկաներ կ'ունենայ, որոնց համար պահարան մը պէտք է : Տղան կ'սկսի զանազանել կեանքի անհրա-

Ժեշտ առարկաները զարդի յատուկ առարկաներէն, ու կը չինչ պահարաններ, դարակներ, մնտուկներ, բազմոց բազկաթոռ ևլն։ Այս աշխատութեանց կարեւոր պայմաններն են նաշակ և նշղուրիւն։

Դուք ըսիք թէ սեղանին վրայ կ'աշխատին ու կ'ուտեն. բայց ես կը յիշեմ որ սեղանին շուրջը նստողները ուրիշ բան մըն ալ կ'ընեն։ Երբ մեծերը մինակ նստին՝ գիրք կը կարդան, իսկ երբ պղտիկներ ալ գտնուին մեծերն անոնց հանելուկներ կ'առաջարկեն, հէքեաթներ կը պատմեն։

— Օրիորդ, դուք ալ մեզի պատմեցէք, կ'ազաշենք։

Եթէ չորս տարեկանէն պղտիկ տղոց համար հանելուկները կանխահաս կը սեպուին, այս հասակին համար անոնք կրնան օգտակար ըլլալ ու մարզել միտքը։ Ամէն հասակ իր խաղն ու զբաղումը ունի և տղայք կը ձանձրանան, կը թմրին եթէ երեւակարութիւնը չ'զբաղի իրեն յատուկ մնունդով։ Այս հասակի տղայք չափազանց կ'ուրախանան երբ ծնողներ կամ դաստիարակներ մտերմութեամբ կը խօսակցին անոնց հետ, պատմութիւններ կը պատմեն, հանելուկներ կ'առաջարկեն, Հանելուկները որոնք անշուշտ մնը կեանքէն առնուած են կը ծանօթացնեն տղան նաև մայրենի լեզուի դարձուածներուն։

— Հիմայ ես ձեզի հանելուկ մը պիտի ըսեմ նայիմ ո՞վ պիտի գտնէ։

«Զորս եղբայրներ մէկ գլխարկի տակ։ — Ի՞նչ է արդեօք, կը հասկնամ բայց չ'եմ կրնար ըսել։

— Եթէ հասկնամ կ'ըսես, նայէ անկէ երկու հատ կայ այս սենեակին մէջ։ Սեղան կը պոռան աշակերտները մէկէն ի մէկ։

— Ըսէք, տեսնեմ ի՞նչ է «Զորս կողմը փուշ, միջուկը նուշ»։
— Աչք։

Այս՝, աչքին չորս կողմը թարթիչներ կան կոպերուն վրայ, անոնք փուշի նման կը պատեն աչքը որ նուշի ձեւով պառկած է անոնց մէջ։

Քանի տաշես կը հաստնայ, քանի կտրես կ'երկնայ։ — Այդ շատ դժուար է ի՞նչ է արդեօք։

— Մեր պարտէզին մէջ ունինք, ամառը կը գործածենք։ Հոր կը պոռայ տղուն մէկը։

Այս՝, ջրհորը, որ հողին մէջ կը փորեն գործաւորները։ Քանի փորեն խորութիւնը կ'աւելնայ, չորս կողմէն ալ որչափ տաշեն՝ լայ-

Նութիւնը կ'աւելնայ անոր համար ըսեր են — քանի կտրեա կ'երկընայ, քանի տաշես կը հաստնայ :

Հանելուկներ շատ կան, բայց ամէն հանելուկ չ'առաջարկուիր . անոնցմէ շաաերը մտացածին առարկաներու շուրջը կը դառնան, գուեհիկ բացատրութիւններով : Հանելուկն նիւթը տղուն ծանօթ ըլլալու է :

Խորանարդիկներու զրաղումը .— Առարկաներ, գեղեցիկ ձեւեր, թուագիտական ձեւեր, խօսակցութիւն, հանելուկ, այս ամէնը 40—45 վայրիեանէն աւելի չի պէտի աւեւեն : Դեղեցիկ ձեւերը իրարմէ կը բղխին այսպէս . բոյոր խորանարդները կը դրուին սեղանին վրայ այնպէս որ չորս հատով քառակուսի մը կազմուի և միւս չորաը քառակուսիին չորս կողերուն կը միացնեն (Տախտակ Զ . թիւ 1) : Վերջին անգամ դրուած չ'որս խորանարդները պարբերաբար կը շարժէն կէս կէս խորանարդ գէպի առաջ և այդ շարժումնէն զանաշան ձեւեր առաջ կուգան : Թուաբանական վարժութիւնները զննական կերպով չորս գործողութեանց շուրջը պիտի դառնան մինչև 8 թիւերով :

Դ. ՆՈՒԷՐ

Դասատուն հանդիսաւոր լոռութեան մէջ գոգնոցին տակէն դուրս կը հանէ Դ. նուէրի տւիր և կ'ըսէ, առա ձեզի դարձեալ խաղամիկ մը նուէր ձեր բարի վարքին, աշխատափրութեան ու քաղաքավարութեան համար : Տեսէ՞ք, ինչ ձեւ ունի : — Խորանարդի : Դասատուն կրկնել կուտայ երեսները, կողերը, անկիւնները : Քանի՞ երեսներով չինուած են այդ անկիւնները : — Երեք երեսներով : Երեսով անկիւնները եռակոպար կ'ըսուին :

— Ահա պարպեցի տուփը : Քանի՞ անգամ կտրուած է վերէն վար, աջէն ձախս : (Դ. նուէրի վարժութիւնները կէս, քասորդ, ութերորդ) :

Պարտիզանուէրն ձեռքը կը բռնէ աղիւս մը ու կ'ըսէ : — Ասիւ կայ խորանարդին կը նմանի : — Ոչ : Բաց եթէ լաւ զիտէք պիտի աեսնէք որ բաներ կան որ երկուքն ալ ունին հաւասարապէս : (Համբել կուտայ երեսները, անկիւնները, կողերը) . Հիմայ կրնանք ըսել թէ ինչո՞վ իրարու կը նմանին աղիւսն ու խորանարդը :

Խորանարդն ալ 6 երես ունի աղիւսն ալ

» » 8 անկիւն » » »

» » 12 կող » » »

Խորանարդն ալ վայտէ յինուած է, աղիւսն ալ :
Հիմայ տնանենք թէ ի՞նչ տարբերութիւններ կան խորանարդին
ու աղիւսին մէջ :

Խորանարդին երեսները հաւասար են, աղիւսինները հաւասար
չեն : Աղիւսին ո՞ր երեսները իրարու հաւասար են : Վրայի և տակի
երեսները, այն ու ձախը, առջեւի և ետևի երեսները զոյդ զոյդ
իրարու հաւասար են : Այս ու ձախ երեսներուն՝ պղճիկ երեսներ
կ'ըսնենք, առջեւի և ետևի երեսներուն՝ միջակ և վրայի ու տակի
երեսներուն՝ մեծ երեսներ կ'ըսնենք, Աղիւսը ունի 2 պղճիկ, 2 մի-
ջակ և 2մեծ երես :

2 Պղճիկ երես = 1 միջակ երես : 4 պղճիկ երես = 1 մեծ երես :
2 միջակ երես = 1 մեծ երես :

Դ. նուէրին վրայ այսքան ծանօթութիւն տալէն յետոյ կ'ան-
ցընինք կեսանքի ձեւերուն : Զրոյցներ, պատմութիւններ ու հանե-
լուկներ անբաժան են կեսանքի ձեւերէն :

Գեղեցիկ ձեւերը Գ. նուէրի ուղղութեամբ (Տես տախտակ Զ.
գեղ. ձեւեր Գ. և Դ. նուէրներով) : Այս ցշանին մէջ թուազիտա-
կան վարժութիւնք դարձեալ 1—8 թիւերով պիտի բյլան . վերա-
ցական ու և է բան արգիւուած է, զործողութիւններէն չորսն ալ
իրենց բաժինը պիտի ունենան . զբալման ժամանակը քիչ մ'աւելի
կընայ երկարիլ⁽¹⁾ :

Պատմութիւններ ու խօսակցութիւններ կազդուրող դեր մը կը
կատարեն թուարտանական վարժութիւններէն յետոյ, որոնք բաւա-
կան կը լարեն տլոց ուշագրութիւնը : Երբ տղան հինգ տարեկան
ըլլայ ո՞չ միայն կարելի, այլ նոյն իսկ անհրաժեշտ է խօսակցութիւն-
ներէն դատ երբեմն սկասմել նաև հետեւներ : Զուր տեղը կ'աշխա-
տին կարդ մը մանկավարժներ ապացուցանելու համար թէ՛ հէքեաթ-
ները բնութեան վրայ կեղծ դաղափար մը կուտան : Անիկայ Պար-
անէղի տղոց համար չ'է որոնք ամէն ժամանակ իրական դաղափար-
ներ կ'սասանան բնութեան և երեւոյթներու վրայ : Մենք չ'ենք ու-
րանար թէ հէքեաթները աւելի կը վնասեն քան թէ կը նակասան
տղոց զարդարյան եթէ դաստիարակներ չեն գիտեր օգտուիլ
անոնցմէ :

(1) Եւսոյ լոյս կը տեսնէ «Մայրիկին Թուարանութիւնը» ուր պարտիզանունիք
առաս նիւթ պիտի զանեն Թուազիտական ձեւերու :

Երշէք տղոյ պատմուելու չին այնպիսէ՝ հէքեա՞ներ, ուր վախ-
աղդու, սարսուեցուցիչ յ'րիւ բանքներ կը վխտան։ Մենք ունինք
առնմային հէքեախներ, որոնց մէջ բանաստեղծական քողի մը տակ
ժամկուած են կեանքի անհերթիկի ճշմարտութիւններ, հասուն
խորուրդներ, բնութեան կենդանի և ՛աւ Նկարագրութիւններ։
Հէքեախները զրաւիչ բնոյթ մը ունին. չափահամներն իսկ մնձ սի-
րով կը լսեն ու կը կարդան բնագաւառի ընտիր հէքեախները։ Ու-
միթէ կարելի՞ է ուրանալ անոնց օգատակարութիւնը, երբ տա՛ ամէն
քայլի կը հանդիպի գեղակերտ ու պատկերուա բնիկ դարձուածքնե-
րու, բնորոշ ու սրամիս մակդիրներու, սեղմ ու զօրաւոր սահման-
ներու ելն։ Հէքեախները կը զարդացնեն լեզուն, հնարամտութիւ-
նը, բնասասնեղութիւնը, երեւակայութիւնը. կը ծանօթացնեն մար-
դոց ու կենդաննեաց բնաւորութեան էն նուրբ գիծերը, կը նպաստեն
մարդասէր ու արդարասէր զգացմանց զարդացումին, կ'արթնցընեն
կարեկցութիւնը՝ թշուատին ու հարուածեալին, սէր՝ տկարին,
զգուանք՝ կեղծաւորութիւն, խարդախութեան, ստութեան, չա-
րութեան հանդէս ելն։ Սակայն այս արդիւնքը ձեռք կը բերուի
միայն ճաշակով ընարած հէքեախներէն⁽¹⁾, որոնք կ'աւանդուին ձե-
ռնիսաս ու կարող զաստիարակէ մը։ Վնասակար են այն հէքեախ-
ները ուր գեւեր, սատանաներ, ու մեռելներ զեր կը խաղան, ուր
գովուած են մարդոց յոտի յատկութիւնները, ուր անբարոյ արարք-
ներ կը ջատագովուին։ Ընդունելի չեն նաև կարդ մը հէքեախներ
ուր աղոց համար անըմբանելի հանրային թիրութիւններ ձաղկուած են։
Առարկողներ կան թէ բարիին վարձատրութիւնը և չարին պատիքը
որոնք հէքեախներու մէջ կը պատահին ամէն անգամ այնքան չեն
համարատասխներ կեանքի ճշմարտութեան, որ դաստիարակին
գլխաւոր նպաստակը պիսի ըլլայ։ Եթէ տղան աղղուի հէքեախնե-
քէն միայն վարձատրութեան համար բարի պիսի ըլլայ. . . . Իրա-
ւոնք ունին սակայն, հէքեաթի մը օգուտը բաղդատել կը սակին
այնքան մնձ է, որ այդ վոքք չարիիին կարելի է աչք դոցել, մա-
նաւանդ որ տղայք չուտով կը հասկնան թէ՝ այդ կարդի վարձա-
տրութիւններ ու պատիմներ միայն հէքեախներու մէջ գոյութիւն
ունին։ Անոնց մէջ բարին ու առարինին իրը վարձք կ'ստանան մն-
ատագսեայ գորգեր, դղեակներ, հրեղէն ձիեր որոնք իրէնց սլացքին

(1) Տես «Մանկական Պարտէկ» ընթերցարան Կ. Ղ. Պալատին

մէջ ամպերու հետ կը խաղան : Հսն ուղղութիւնը , բարութիւնը՝ արդարութիւնը , հեղութիւնը , համրերութիւնը , աշխատութիւնը և քնաւորութեան ուրիշ գեղեցիկ զիծերն այնքան համակրելի գոյներով նկարուած են , որ անոնց աղղեցութիւնը անջինչ կը մնայ յափառեան մանուկ սիրուերու մէջ :

Հէքեաթներու ծանօթութիւնը ո՛չ մի կերպով կրնայ ետ ձգել ընտոթեան ղննութիւնը , այլ լնդհակառակից կ'արծարծէ այդ զննութեան սէրը : Բնապատմական խօսակցութեանց յաջորդող սիրուն հէքեաթ մը աւելի կենդանութիւն կուտայ նիւթին : Հէքեաթներու էն մնծ գերը երեւակայութիւնը զարդայնելն է , երեւակայութիւնը՝ որ ստեղծագործութեան հիմն է և առանց որոյ մարդ միայն երեսյթներու մանր խուղարկու մը կ'ըլլայ , անկարող՝ բարձրանալու գաղափարէն , ըմբռնելու կեանքն իր ընդհանուր զիծերուն մէջ :

ՎԵՅԷՆ ՈՒԹԸ ՏԱՐԵԿԱՆ ՏՂՈՑ ԴԱՍԻԱՐԱԿՈՒԹԻՒՆԸ

ՖՐԷԿՈՊէԼԻ Ե. ԵՒ Զ. ՆՈՒԷՐՆԵՐԸ

Ե . Նուէրը խոշոր խորանարդ մըն է երկայնութեամբ և լայնութեամբ երկու անդամ կարուած և 27 խորանարդի բաժնուած : Հատուածները երեք են : Մէն մի հասուածին մէջ $3 \times 3 = 9$ խորանարդ կայ : Սակայն տուփին պարունակութիւնը 27 կտոր չէ այլ՝ 39 , որովհետեւ խորանարդներէն Յը՝ անկիւնապիծերով երկերկու եռանկիւն պրիսմակներու բաժնուած են և Յը՝ կրկին անկիւնապիծերով չորս չորս եռանկիւն պրիսմակներու բաժնուած են : Ուստի ամբողջին մասերն են :

Ա.մբողջ խորանարդներ 21 հատ

Մեծ պրիսմակներ 6 »

Փոքր » 12 »

Ա.մբողջութիւնը 39 հատ

Այս նուէրներուն մէջ ուղիղ գծով ստուար բայանումներուն պացած են նաև նաև շեղ կտրուածքներ որով տղայք նիւթի առաջնութեւն մը ունենալով հանդերձ կը ծանօթանան նաև պրիսմակներուն : Ասով չէնքերն աւելի որոշ գուշ կ'ուղան , գեղեցկագիշական ձևերն աւելի բաղադրեալ կ'ըլլան և քառակուսիներուն ու

եռանկնանց դուդորդութիւնը այլազան երևոյթներ կրտսան դեղեցիկ ձեւերուն։ Մաթեմաթիքական ծանոթութիւննանց համար Ե. Նուբէրը այնպիսի նիւթ մը կը մատակարարէ, որով տղաք կը ծանօթանան նաև երկրաչափական սկզբունքներու։

Բազդգատութիւնը խորանարդին ու եռանկիւն պրիսմակին, քառակուսիին ու եռանկեան, զանալան խորանարդներու, պրիսմակներու և ուրիշ մարմնոց չխոռութիւնը, անոնց ձեւին, - ծաւալին բազդգատութիւնը — այս ամենը կրնան զբաղեցնել նոյնիսկ 12—13 առցեկան տղաքը. մանաւանդ որ թուաղիսական ծանօթութեանց համար 8 խորանարդներու տեղ աւելի հարուստ նիւթ ունինք:

Ե . Նուէրը Գ . Ին Ընդլայնումն է : Խակ Զ . Նուէրը Գ . Ին Ընդլայնումն է :

Դ .ին մէջ խորանարդը 8 աղիւաներու բաժնուած է . Զ .ին մէջ անիկայ բաժնուած է 27 աղիւաներու հետեւեալ կերպով .

21 ամբողջ աշխատ 21

Յ աղիւս ևրկերկու քառակուսեակներու բամնուած . (6)

3 » » սիւներու » 6

Թէ և թուարանական վարժութեանց համար չափաղանց բարդէ Զ. Նուելը, սակայն շինութեան սքանչելի նիւթ մը ունի, որով աւելի որոշ ու գեղեցիկ իրեւան կուզայ իրավանք :

Մեր բալոր զբաղումները՝ կեանքի, գեղեցկոթեան, մաթեմատիքական ձեւեր՝ աւելի ընդարձակ պիտի լրացն 6—8 տարեկան տղոց համար։ Պարտէզի մէջ աղաք առաւօսները կ'զբաղին շինուաթեանց առովներով, բայց այնպիսի կարգով, որ օր մը կազմուին իրական կեանքէ առնուած պատկերներ, օր մը գեղեցիկ ձեւեր և ուրիշ օր մյն այ մաթեմատիքական ձեւեր։

Ե . Նուէրը տղոց ձեռքը տուած ատենախս պէտք է բացատրել պարունակութիւնը—համրել խորանարդներուն կարգերը, դիրքը, պրիսմակին ու խորանարդին տարրերութիւնը : Թէև չէն յանկարծ 39 Կտորներու անցնիլը քիչ մը չափազանց է, բայց օրերու ընթացքին մէջ այդ դժուարութիւնը կը հարթուի : Առաջին անդամ բաւական է զգացնել որ տուփին մէջ 8½ աւելի խորանարդ կայ, թէ խորանարդներէն զառ եռանկիւն մարմիններ ալ կան, խորանարդին շեղ հատուածներէն կադմուած :

Այս նուէրներով տղայք պիտի չինեն իրենց միջավայրէն ծառ առարկաներ և մերիթ ընդ մերիթ պէտք չէ մոռնալ աղդարառնու որ շենքերը չի փլցուին այլ իրարմէ բղինին թեթև փոփոխութիւններով։ Ընուանի խօսակցութիւնք դոյդ պէտի ընթանան շնութեանց։

Նախորդ 8 խորանարդներով վիճացինք սեղան, ամսոռ, պահարքան և լն։ և շաս քիչ անդամ կրյանք երկու առարկայ միանուագչինել։ Հիմայ չինուած անիւթը առատ է, նոյն առարկաներն աւելի կատարեալ կերպով կրնանք ներկայացնել և նոյն իսկ սէնեակ մրգարդարել ամրով կարաւիներով։ Տղան կը խորհրդածէ։ «Անկողին մը ինծի, անկողին մը մամային, պահարան մը . . . հոս կը դնենք ձերմակները, լոգամանը . . . շաս աթոռի պէտք չիկայ բայց սեղան մը կ'ուղեմ խաղաղիներուու համար։»

... Մեղանատունը . . . Մեղանատանն համար պէտք է երկար սեղան մը և աթոռներ . . . լայն պահարան մըն ալ պէտք է պնակներուն հա հար։ Ես աթոռները կը շարժմ։ հոս պիտի նսակ մալրիկո հայրիկին դիմայը։» . . . Պարտիզանուհին կը հարցնէ։ Ի՞նչ ամաններ կ! գործածենք ճամի ժամանակ։ Ի՞նչպէս կը շինեն զանոնք։ Կը պատմէ։ Սակայն միայն պատմելը բառ ական չէ պէտք է երրեմն տղոց ցուցնել երկաթաղործին, ատաղձագործին, լրուտին գործատեղին, որպէս զի աղայք վեր ի վերոյ տեղեկութիւն մը ունենան այդ առաջկաներու շինութիւնն վրայ։ Պատկերները երբէք իրականին տեղը չին կրնար բանել. անոնք տւելի անդամ մը տեսածք վերաբատադրելու կը ծաւայեն։ Վարժուհին կը շարունակէ։ «Է՛, չային համար պացամատ պէտք է, ո՞վ պիտի առնէ»։ — Ես։ «Պաքցամատը ինչո՞վ շինուած է։ Ո՞վ կը շինէ։ Ա՛իւրը ո՞վ կը պատրաստէ։ Յորենը ո՞ւր կը բուսնի։ Ո՞վ կը ցանէ» ելն։ Զբանանքներու ժամանակ պէտք է ցուցնել հողմաղացը կամ ջրաղացը, ծանօթացնել գաշտի աշխատութեանց։ Հագուստի պահարանը առիթ կ'ընծայէ։ Խօսելու ամէն տիսակ կնրագաններու և անոնց պատրաստութեան եղանակին վրայ։ Այս խօսակցութեանց մէջ շատ հեռուն պէտք չէ։ Երթալ և խօսիլ պէտք է միայն այն առարկաներուն վրայ դորս կը նանք ի հարկին ցուցնել։

— Դեռ ո՞ր, են՛ակը չէ չին ուան։ — Գրասնեակը։ Հոս երեւան կուգայ բազկա՛յոռը, աթուը, զրադարսնը, գրասեղանը։ Այս.

գրասեղանը սեղանատան մէջ գործածուածին չի նմանիր . ասոր վրայ կը տեսնուին թանաքաման , թուղթ , զրիչ , մատիտ , զրավէմ և լն . : Ո՞ւր կը չինուին ասոնք : Հիմայ որ բոլոր սենեակներուն պատրաստութիւնը տ' ս անք , պատը բարձրացնենք և պատռեհաններուն տեղը բաց թողունք : Պատռհանները ի՞նչ բանի կը ծառային : Շըշանակները ո՞վ կը չինէ : Շըշանակներուն մէջ ի՞նչ կը զրուի : Ապակիին տեղ կարելի՞ է ուրիշ առարկայ մը դնել : Ո՞վ կ'անցնէ ապակին : Ապակեղործը ի՞նչպէս կ'անցնէ ապակին : Վար իշնանք բակը բայց սանդուխ մը պէտք է : Բակին մէջ ի՞նչ կայ : Փայտանոցը : Փայտը ուսկի՞ց կը բերեն : Հապա ածուխը : Ի՞նչպէս կը ինեն :

Եթէ պարտիզպանուին իր պաշտոնին ճեռնհաս անձ մըն , է այս խօսակցութիւնները կը չարունակուին հետաքրքրութեամբ մինչ մէկ կողմէն զանազան չէնքեր կը բարձրանան յաջորդաբար :

Ինչ որ ըսուեցաւ Ե , նուէրին համար նոյնը կարելի է գործադրել նուե Զ . լն մէջ : Զ . Նուէրի չէնքերը աւելի նուրբ ու իրականին մօտ ըլլապով մնե հաձոյք կը պատճառեն աղոց :

Գեղեցիկ ձեւերու մէջ պիտի մտնեն բոլոր խորանարդները : 8 խորանարդներէն յետոյ այս սուատ նիւթով ; ինուած զեղեցիկ ձեւերը բաւական յօդնութիւն կը պատճառեն . ուսափի չատ պարզ ձեւ մը հիմ բռնելով հետզնետէ բարդելու է համաչափութիւնը պահելով :

Ե . և Զ . Նուէրնեռով կասարուած վարժութեանց մէջ կարելի է ամփոփել ամբողջ երկրաչափութիւնը : Հ . ս կաշելի է բաղդատել ձեւերը , բաղդատել մարմիններ՝ նոյնաձեւ բայց այլածաւալ , նոյնածաւալ բայց այլածեւ ելն . : Այս վարժութիւններն իրնան օգտակար ըլլալ չափաւորութեան սահմանին մէջ : Մաթեմաթիքական վարժութիւնները պիտի չարսւնակուին աւելի մնե թիւերով :

(Տախտակ է . Ը . Թ . Կիանքի ձեւեր , Ժ . և Ժ. Պեղեցիկ ձեւեր :)

Է . ՆՈՒԷՐ — ՄՈԶԱՑԻԿ
(Տախտակ Ժ. .)

Նախորդ վեց նուէրներուն մէջ տղաք ծանօթացան զանազան մարմիններու . ա'լ ժամանակին է ծաւալներին մակերեսոյթներուն

անցնելու : Մակերեւոյթներու ծանօթութեան համար Ֆրէօպէլ կռւ-
տայ իր է . նուէրը = խաւաքարտով կամ տախտակով պատրաս-
տուած գունաւոր մակերեւոյթներ : Այս մակերեւոյթներոն դիսա-
ւոր ձեւերը հետեւեալները են :

- 1.— Քառակուսի
- 2.— Ուղղանկիւն հաւասարակով եռանկիւն
- 3.— » անհաւասարակող »
- 4.— Հաւասարակող եռանկիւն
- 5.— Բրանջիւն եռանկիւն
- 6.— Սուրանկիւն »


Ինչպէս ըստինք է . նուէրը փայտէ կամ թղթէ կ'լլայ ծիածանի
7 գոյներով : Գաւառայի պարտիզանուհիք է . նուէրը իրենք ալ
կրնան պատրաստել , փայլոն գունաւոր խաւաքարտով :

Քառակուսի մակերեւոյթին դադախարը տղոց մէջ լաւ տպա-
տրելու համար կ'առնենք 15—20 մազայիք (քառակուսի) և իրա-
րու վրայ դնելով կը կաղմննք խորանարդ մը զոր յետոյ կը ցըր-
ռենք : Տղան այս գործողութեամբ կ'ըմբռնէ որ խորանարդը կա-
րելի է լերածել րազմաթիւ մակերեւոյթներու և թէ այդ մակե-
րեւոյթները իրարու վրայ շարուելով կրնան վերստին կաղմնը խո-
րանարդը : Մողայիքի տարրեր ձեւերը յաջորդաբար կը տրուի տղոց ,
որոնք նիւթին ծանօթանալէն յետոյ կը կաղմնն զեղեցիկ ձեւեր առ
կեանքի պատկերներ : Քառակուսիներով ու եռանկնանց տեսակնե-
րով շնուած այս պատկերները շատ կարեւոր են , վասն զի տղուն
միտքը թանձրացեալէն կը բարձրացնեն վերացեալին : Առաջ աղան
առարկաներուն ձեւերը կը յորինէր ծաւալներով , հիմոյ այդ պատ-
կերները մակարդակի մը վրայ կը տեսնուին : Տղուն կատարածը
նկարչութեան պէս բան մըն է : Մողայիքի զբազմանց ժամանակ
կարեւորը համաշափութիւնն է : Ասոր համար կարելի է գեղեցիկ
ձեւի մը կէոը կաղմնը և թողուլ որ մնացեալ կէմն ալ ինքը կազմէ :
Մողայիքի վարժութեանց մէջ տղան կը տրովի նաև դասաւորել
գոյները , որ ճաշակը աղնուացնող զործ մըն է :

Մողայիքի դասերուն խօսակցութիւնները կը շարունակուին
ըստ առաջնոյն :

ՆԵՐԿՈՎ ԳԾԱԳՐՈՒԹԻՒՆ

Տղայոց գոյներու ծանօթութիւնը, մինչև 5 տարեկան, ծիածառի 7 գոյներէն անդին չանցնիր։ Սակայն կուղայ ժամանակ մը, երբ կարգ մը զբաղումներ— մողայիք, հիւսուածք, կար ևն . . — գոյներու դասաւորութեան մէջ ճաշակ կը պահանջնին։ Հնդհանրապէս պարտէղներու մէջ վարժուհիք առարկայի մը կամ կենդանւոյ մը պատկերը կրող խաւաքարտը ծակոտել կուտան։ Տղուն կը պատուիրեն— «Այս ըրդով անցիր ծակերուն վրայէն», երբ բուրգդ վերջանայ քոլս եկուր որ ուրիշ գործ մը տամ»։ Շատ աեղ տեսած եմ տղոց տետրակիներուն մէջ չափազանց բարդ ու զեղեցիկ նկարներ զարմանալի ճշտութեամբ ու ճաշակով կարուած, մինչդեռ անժնք այդ աշխատութեանց տէրը չեն։ Գոյներու ծանօթութիւնը աւելի հիմնաւոր պարտի ըլլալ։ Գոյներու ճաշակաւոր դասաւորութեան պարզագոյն միջոցը հետեւեալն է։



Կ'առնենք երեք գոյն ներկ— կարմիր, կասրոյ, դեղին։ Տղան առանձին պահկներու մէջ կը մարէ այդ գոյները։ Ապա թերթ մը մաքուր թղթի վրայ եռանկիւն ձեւով կը չինէ երեք յրջանակներ։ Եռանկեան ու յրջաններուն մէջ տեղերը չորս հատ քառակուսիներ կը չինէ։

Ա. յրջանը կը ներկէ դեղին, Բ.ը՝ կասրոյտ և Գ.ը՝ կարմիր։ Այսուհետեւ տղան պնակի մը մէջ իրար կը խառնէ դեղինն ու կապոյտը և կ'ատանայ կանանչը։ Այս գոյնով կը ներկէ է. քառակուսին։ Դարձեալ կապոյտը կարմիրին հետ կը խառնէ և կ'ունենայ մանիւսկագոյնը, որով կը ներկէ ե. քառակուսին։ Վերջապէտ կարմիրը զեղինին հետ խառնելով կ'ատանայ նարնջագոյնը, որով

Կը ներկէ Դ. քառակուսին : Բոլոր գոյներու խառնուրդովը՝ սեւով կը ներկէ Զ. քառակուսին : Այս գործողութենէն յետոյ տղան շատ լաւ կ'որոշէ գոյներուն հիմնականն ու բաղադրեալը : Այնուհետև պարզ ու փորձնական կերպով տղոց կրնանք հասկցնել որ բաղադրեալ գոյները կը կազմուին ո՛չ մեայն հիմնական գոյներուն խառնուրդովը, այլ նոյն իսկ եթէ երկու հիմնական գոյն միանուագաղդեն մեր աչքին վրայ, բաղադրեալ գոյնին տպաւորութիւնը կ'ատանանք : Ասիկայ ապացուցանելու համար խառաքարտէ Յըշանակի մը երկու կէսերը կը ներկէք հիմնական երկու գոյներով ու արագ կը դարձնէք տղաք երկու գոյնի աեղ բաղադրեալ . գոյն մը կը տեսնեն : Միեւնոյն ժամանակ կրնանք զգացնել տղոց որ բառագրեալ գոյն մը զինքը բաղադրող հիմնական գոյներուն հետ լաւ շերբար, օրինակի համար կանանչը չի վայեր ո՛չ գեղինին և ոչ կապոյտին քով որոնցմէ ինքը բաղադրուած է : Նկարի մէջ իրարու կը յարմարին կարմիրն ու կանանչը, նարնջագոյնն ու կապոյտը, գեղինն ու մանիչակագոյնը :

Առարկաներու գունաւոր գծագրութիւնը, գոյներու ճաշակաւոր գասաւորումի զիտակյութիւնը կուտայ աղող : Պարտէզի տղայք ջրաներկով կրնան աշխատաիլ իրենց տետրակներուն մէջ, միայն թէ արուած օրինակները շատ սրարզ պիտի ըլլան : Գունաւոր նկարի նախախորձերը շատ պարզ են . նախ քառակուսիներ, եռանկիւններ, ու . Յըշանաններ ներկել կուտանք, ապա՝ մողայիքով կազմուած գեղեցիկ ձեւերը և վերջապէս պարզ առարկաներու պատկերներ :

Ը. ՆՈՒԷՐ — ՍԱԼՔԻ ԹՈՒՂԹ

(Տես տախտակ ԺԴ Եւ ԺԴ)

Մողայիքներուն մէկ ճկուն և կերպունկալ տեսակն է ծալքի թռղթը : Ասով տղաք աւելի բաղմակողմանի ձեւերով կը ներկայացնեն միշավայրի առարկաները : Մալքը շատ զրաւիչ աշխատանք մըն է, նոյն իսկ ամենափոքր աղոց համար : Մալքը մեծ ճաշակ, ճշտապահութիւն և մասներու ճկունութիւն կը պահանջէ, և որովհետև ուշադրութիւնը չափազանց կը լարէ, աշխատանքը երկար չի պիտի տեսէ : Մալքի աշխատութեան ժամանակ երկրաչափական

զիտելիքներու կը վարժուին, կը սորվին քառակուսին, եռանկիւնը, եռանկիւնաց տեսակները, թշագիծ, անկիւններ, անկիւնագիծ բնողրնն են, նոյն իսկ կը լուծեն կարդ մը երկրաչափական խնդիրներ։

Մալքի թուղթը երկու երեսը գունաւոր, 1 գմ. տարածուած թեամբ քառակուսի մընէ : Պարտիզանուանին աշխատութեան նիւթը լաւ մը ծանօթացնելէն յետոյ (ձև, գոյն, կող, անկիւններ անոնց անունները, երեսներ են.) խրաքանչիւր աղու մէյմէկ հատկուայ։

— Տղաք, եկէք միացնենք մեր թուղթերուն վարի աջ ու ձախ անկիւնները վերիններուն։ Այս ձեւը քառակուսիի կը նմանի։ — Ոչ։ — Ի՞նչ տարրերութիւններ ու նմանութիւններ կան երկուքին մէջ։

— Երկուքն ալ չորս կողմ ու չորս անկիւն ունին բայց քառակուսիին կողերը իրարու հաւասար չ'են։ — Քանի քառակուսին դրուած է իրարու վրայ։ — Երկու։ Ի՞նչ բանի կը նմանի։ — Հայրիկին թղթապանակին։ — Թղթապանականքը ինչ բանի կողերը իրարու վրայ դրէք ու ծալլեցէք։ Ի՞նչ ձեւ ստուա։ — Քառակուսիի։ Քանի քառակուսի իրարու վրայ դրուած է։ Ի՞նչի կը նմանի։ — Հայրիկին թաշկինակին։ Թաշկինակը ի՞նչ բանի կը ծառայէ։ Ի՞նչէ չինուած է։ Բացէք հիմայ այդ թաշկինակները տեսէք վրան ի՞նչ չինուած է։ — Խաչ մը։ Քանի զիծով։ — Երկու։ Երկու գիծերուն իրար կտրած տեղը կեղրոն կ'ըստի։ Այդ գիծերը ուսկից ուր կերթան։ — Մէկը վերի կողին մէջ տեղէն վարի կողին միջավայրը և միւսը աջ կողին մէջ տեղէն ձախ կողին միջավայրը։ Տղաք, վերի աջ անկիւնը վարի ձախ անկիւն վրայ դրէք ու ծալլեցէք։ Այս ինչ ձեւ է։ — Եռանկիւն։ Ի՞նչի կը նմանի։ Ծաղարարին շինած խմորեղէնին։ Եռանկիւնը քանի անկիւն ու կող ունի։ Բացէք եռանկիւնը և անուէ ք ի՞նչ աւելցնի է։ — Նոր դիծ մը որ վերի աջ անկիւնէն վարի ձախ անկիւնը կերթայ։ Ատոր անկիւնագիծ կ'ըսեն։

Քառակուսի թղթին ծալքերը իրարու վրայ բարդելով տղաք զարմանալի ճատութեամբ կը ինեն աղաման, չապիկ, զլխարկ, կաթսայ, երկու կանթով կաթսայ, սակառ, ձի, բադ, հացագործին ձին իր զոյգ կողովներով են։ (Տախտակ ԺԴ և ԺԴ.)։ Պարագանանուհիք գեղեցիկ ձեւերու բազմաթիւ օրինակներ կրնան հընարել։ Գալով կեանքի ձեւերուն, անմնք չաւ տարածուած են մանր

տղոց մէջ, որոնք, դասագրքի մէջ բայցատրութիւնը անհնար եղող դարձուած քններով ու ծալքերով, յառաջ կը բերեն ամսն տեսակ առարկաներ մատներու դարձանալի ճարտարութեամբ :



Թ. ՆՈՒԷՐ — ԿՏՐԵԼ ՈՒ ՓԱԿՑՆԵԼ

(Տես տախտակ Ժէ)

Ա.Ան տղայ ի բնէ մկրատոլ թուղթ կտրելու փափաք մը ոնի ։ Փօխսոնակ արգիլելու այդ գործիքին գործածութիւնը որ կրնայ երբեմն վտանգաւոր ըլլալ, աւելի աղէկ կ'ըլլայ գործածութեան կերպը սորվեցնել, որպէս զի տղոց մատները զօրանան, աչքը ճշդութեան վարժուի և երեւակայութիւնը հարստանայ :

Երեքէն չորս տարեկան տղոց թուղթ կտրելու աշխատութիւնը ձեռքով կ'ըլլայ քանի որ դեռ մկրատ չ'են կրնար բռնել. անոնք թուղթը երկու կամ չորս անդամ եւանկիւն ծալելէն յետոյ եղնզով կը կտրատեն ու ծակեր կը բռնան :


5-6 տարեկան աղոց մկրատ գործածելու ժամանակը հասած է, միայն թէ գործիքին ծայրը կլոր պիտի ըլլայ, որպէսզի վասնգ մը չի պատահի :

Կտրելու թղթին մէկ կողմը փայլուն գունաւոր է, և միւս կողմը ճերմակ. երկու կողմէ գունաւորներ ալ կան. տարածութիւնը 1 քմ է :

Այս զբաղման համար պէտք է ունենալ գունաւոր քառակուսի թղթեր, կլոր ծայրով մկրատներ, արարական խէժ, վրձիննար և մոխրագոյն կամ կապոյտ ստուրաթղթէ չինուած տետրակիներ, որոց մէջ պիտի փակցուին կտրատուած ձեւերը իրենց ամնամանք կտորներով ։ Աշխատութեան համար նախ պէտք է պատրաստել քառածալ կամութածալ ուղղանկիւն եռանկիւն մը : Պարտիղպանուածին կը սորվեցնէ ուղղանկիւն եռանկեան մասերը — ուղիղ անկիւն մը, երկու սուր անկիւններ, մէկ հակուղիղ և երկու եզէր : Աչակերտները ծալլուած ուղղանկիւն այնպիսի գիրք մը պիտի տան սեղանին վրայ, որ միծ էջը ուղղածից և փոքրը հորիզոնական ըլլայ, իսկ հակուղիղը ձախ կողմը իյնայ : Հրամանները շատ որոշ ու գործադրելի պիտի ըլլան փոքր տլայոց համար : Ի՞ բաքանչիւր աղայ վար-

Ժուհին առաջարկած գիծը մատիտով՝ կը քաշէ եռանկեան վրայ, զոր պիտի կտրէ մկրատով։ Օրինակի համար. հակողիդին զուգա- նեռական դիմ մը քաշեցէք, կ'ըսէ վարժուհին։ Կտրեցէք եռան-

կիւնը այդ գիծին ուղղու-



թեամբ։ Բացէք։ Տղայք խաչ մը կը տեսնեն իր կտրո- ներով, զորս կը փակցնեն ճաշակով իրենց ձևուագործի տեարին մէջ։ Կտրուածքի դասին մէջ ամեն նոր ձև խօսակցութեան առիթ պի-

տի ըլլայ։ Մենք այստեղ կը դնենք քանի մը օրինակներ, մնացածը դաստիարակին հնարամտութեան թողլով։

1. Հակողիդէն զուգանեռական գիծ մը։
2. Փոքր էջին » » »
3. Մեծ էջին ու հակողեղին զուգանեռական դիմեր
4. Երկու էջերուն զուգահեռական գծեր, վերի մասը միացած։
5. Մեծ էջին ու հակողեղին զուգանեռական դիմեր
6. Փոքր » » » » »
7. Հակողիդէն և մեծ էջին վերի քառորդները միացնել փոքր էջին միջավայրին հետո եւլն։

Այս և ասոնց նման ձեւերէն զատ աղայք կրնան խաւաքարտի վրայ սիրուն ձեւեր կտրատել (տես Տախտակ Ժ. և Ժ.): Ասոր համար վարժուհին կանխու կը գծէ գունաւոր խաւաքարտերու վը- րայ զանազան առարկաներու զրջագիծերը, զորս տղայք կը կտրեն և ստացուած սլատկերը կը փակցնեն ձեւուագործի տետրին մէջ։

Ժ. ՆՈՒԷՐ — ՀԻՒՍՈՒԱԾՔ

(Տախտակ Ժ. և Ժ. Ի. Ի.Ա.)

Թղթի հիւսուածքը կամ ոստայնանկութիւնը փոքր տղոց ամե- նէն աւելի սիրած զբաղունքն է։ Այս գործը, որ համաչափութեան ճաշակը, թիւի և զոյնի ծանօթութիւնը կուտայ կարելի է սկսիլ

Նոյն իսկ 4 տարեկանէն, 6—7 տարեկան տղոյ տրուած օրինակ-ները աւելի բարդ են:

Հիւսուածքի նախնական նիւթերը են—առէջը, թեղանր և փայտէ կամ պողպատէ ասեղը: Ա. Առէջը գունաւոր, քառակուսի կամ քառանկիւն թուղթ մըն է որ եղերքներէն մէկ սանթիմէթր ներակն քտմնուած է 3տո—5տո չերտերու: Երրեմն չերտերը աւելի լայն կ'ըլլան: Մանր տղոյ գործածած տուէջները 1 գեմ ատրածութիւն ունին: Ա. Ելի մեծ ու զանազան ձեւերով առէջներ կը ծախուին 6—8 տարեկան աղոյ համար:

Բ. Թեզանց թղմէ չերտերու շարք մըն է, որոնք մէկ կողմէն միայն իրարու միայած են: Թեղանի տարածութիւնն ու չերտերուն զայնութիւնը առէջին համապատասխան կ'ըլլայ:

Գ. Ասելի.— Յիշուած նիւթերէն զատ հիւսի համար պէտք է ունենալ փայտէ կամ պողպատէ ասեղ մը, նուրբ հիւսուածքներու համար պողպատէ ասեղը յարմարագոյնն է:

Աշխատութեան ժամանակ տղան թեղանէն չերտ մը կը փրցնէ ու կանցնէ ասեղին ծայրը. ասեղը աջ ձեռքով կը բռնէ սուր ծայրը դուրս և թուղթը բանող ծայրը ափին մէջ: Զախ ձեռքին մէջ բռնած է առէջը, որուն չերտերուն մէջնէն կ'անցնէ ասեղը փոխն ի փոխ տակէն, վրայէն, մինչև որ ծայրը համար: Վերջապէս ասեղը կազատէ և առէջին մէջ հիւսուած թեղանը դէպէ եղրը կը հրէ: Երկրորդ անգամ նոյն գործողութիւնը կը կրկէ հակառակ ընթացքով և այսպէս շարունակ՝ մինչև որ առէջը լիցուի: Մանր տղոյ պղտիլ առէջներ պէտք է տալ. հակառակ պտրագային ձանձրոյթը կը ափրէ. գործի մը շուտ լմնալը էն պղտիկին հինուանէ կ'աղդէ:

Հոյ կը զնենք հիւսուածքի ցուցակ մը դասախրակներուն դիւրութեանը համար: Ցուցակին մէջ տեսնուած վարժութիւնները իրարմէ կը լողինին, որովհետև հիւսուածքի մը հակառակ երեսի պատերը կընայ նոր հիւսուածքի մը օրինակ լլլալ:

Այս զրադումին մէջ ալ պարտիզանուհիք մոռնալու չ'նն որ զուարթ և օդտակար խասակցութիւն մը անհրաժեշտ է:

ՑՈՒՑԱԿ.

1 վրայէն 1 տակէն	հակառակը	1 վրայէն 1 տակէն
2 » 2 »		2 » 2 »
» 1 »		1 » 2 »

3 վրայէն 3 տակէն
3 » 1 »
3 » 2 »

հակառակը

3 վրայէն 3 տակէն
1 » 3 »
2 » 3 »

1 վրայէն 1 տակէն 2 վրայէն 2 տակէն
1 » 1 » 2 » 1
1 » 1 » 3 » 3 և հակառակը :

վերջացած աշխատութիւնները կամ կը պահուին տեսրակներու մէջ և կամ անոնցմով զանազան առարկաներ կը գարդարուին : Այսպէս խաւաքարտի վրայ փակցուած հիւսուածքներով կը չինուին, անձեռոցի կապեր, լամբարտակալներ, ձեռնոցի տուփեր եւայն : Հաւագոյն օրինակները քաջալերութեան համար սրահին մէջ կը կախուին :




ՈՒԼՈՒՆՔ ԵՒ ՑՈՂՆԱՇԱՐ

Պարտէզի տղոց սիրելի գործերն են նաև ուլունքի և ցողունի շարանները : Մանր առուփերու մէջ պարափանուհին կը բաժնէ 3—4 գոյն ուլունքներ, որոնք չատ խոչոր չի պիտի ըլլան :

Տղայք բռնթ ասեղով մը դերձանի վրայ չարաններ կը կազմնաթիւի և գոյնի նմանութիւնները պահելով : Այս գործին մէջ գոյնի և թիւի ծանօթութիւնը կը հաստատուի :

Ցողնաշարը ցորենի ցողուններով ու խաւաքարտի կտորներով կ'ըլլայ դերձանի վրայ : Եթէ ցողունները և խաւաքարտի կտորները գունաւոր ըլլան աւելի աղէկ կ'ըլլայ :



Շարանի համար ցողունները կանխաւ կը թրջեն ու կը միրաւանն երկու սանթիմէթր երկայնութեամբ . նմանապէս կը պատրաստեն հաստ թղթի կտորներ կլոր կամ քառակուորի մէջտեղերը ծակուած : Այս նիւթերը ասեղ դերձանի մը հետ տուփի մը մէջ կը դրուին, զբաղման ժամանակ մէն մի աշակերտ իր առանձին տուփին ունի :



ԺԱ. ՆՈՒԷՐ — ԳԱԽԱԶԱՆԻԿ

(Տախտակ Խ՞.)

Ֆրեօվելի գաւաղանիկները բաղմակողմանի զբաղմանց նիւթ կը մատակարարեն և տրամարտանական հետեւութիւնն են նախորդ խաղաղիկներուն։ Խնչպէս տեսանք նախ զբաղման նիւթ եղան ծաւալները, ապա մակերեւոյթները, վերջապէս հասած է ժամանակը անցնելու գիծերուն—գաւաղանիկներուն։ Գաւաղանիկները պատրաստ գիծեր են տղոց համար, միջաղայրի առարկաները գծելու համար։ Գաւաղաններով կ'ուսանին նաև թուաբանական դիտելիքներ խնչպէս միաւորները, տաննաւորները (տանոց խուրձեր) եւայն։ Գաւաղանիկներու երկայնութիւնը 5—20 սանթիմէթր կ'ըլլայ։ Զբաղման ժամուն պէտք է բաժնել 2—3 տեսակ երկայնութիւններ որպէս զի առարկաներու գծերյն պատկերը որոշ ու գեղեցիկ ըլլայ։

Խրագանչիւր դասի զբաղման նիւթ կ'ըլլան։

Ա. Կեանքի պատկերներ։

Բ. Երկրաշալիական ու գեղեցիկագիտական ձեւեր։

Գ. Թուաբանական վարժութիւններ։

Դաւագանիկները 5 տարեկանէն առաջ տալու չ'է տղոց ձեռքը։

Գաւաղանիկի զբաղմանց համար մհնք անյարմար կը գանենք առաջին օրէն դրաստիտա՛լի վրայ գծուած պատկերները։ Տղաք պէտք է նախ ուշաղրութեամբ զննեն իրենց չուրջը գտնուած առարկաները, գանեն անսնց ընդհանուր գիծերը և որքան հնար է գծեն զանոնք գաւաղանիկներով։ Պարափղպանունոյն օգնութիւնը կարեւոր է այս պարագային՝ չափաւոր սահմանի մը մէջ, որպէս զի տղոց անձնաղատ գործունէութիւնը չի խամրի։ Պէտք է լաւ դիտնալ որ, աղայոց դիտելու կարողութիւնը, մտածողութիւնը և ստեղծող ուժը զօրացնելն է մեր միակ նպատակը։ Տղայք երբ բաւական վարժութիւն ծանօթ առարկաները գծելու, կարելի է տալ պատկերներ որպէս զի երեւակայութիւնին զօրանայ։

Դաւաղաններու համար 20—25 վայրկեան զբաղումը կը բաւէ,

Պարտիզանուհին կ'ըսէ «Տղաք, նայեցէք հոս ծաղկաման մը ունիմ, կրնա՞ք ձեր գաւաղաններով անոր պատկերը չինել»։ — Նայինք . . , յատակը անկիւնաւոր պիտի ըլլայ։ — Բայց ի՞նչ վեաս բա-

ւական է որ ծաղկամանին նմանի : Ահա ես ծաղկին տեղ ճիւղ մը պիտի դնեմ ու մանրոստեր , տերեները գաւազանիկով չ'են շինուիր . ծաղկամանը շինուեցաւ : Մտածեցէք տեսնեմ պղտիկ փոխիսու-թեամբ մը ուրիշ՝ առաջըլրաց մը կը շնուի :

Մաղկամանին յատակը և կողերը կը հանեմ , ճիւղելին ալ վար կը դաքանեմ կունենամ կալանդին ծառը : Տօնածառն է ասիկայ , որուն վրայ կաղանդին ամեն տեսակ խաղալիկ ու միրգեր կը կա-խենք : Եթէ պատուանդանը վերցնեմ ծառը կը մնայ միայն ինչպէս անտառին մէջն էր , արմատը չի տեսնուիր որովհետև հողին տակն է Միայն ոստերն ու բունը կը տեսնուին :

Երբ տղայք իրենց ծանօթ առարկաները կը ձեւացնեն , առար-կաներ՝ որոց պատկերն առաջ խորանարդներով կը շինէին կամ ա-ղիւմներով , կը դադայլին ո՛չ միայն իրենց ճարտարութեան վրայ , այլ նաև անոր համար որ այս նուէրով պատկերներն աւելի նուրբ գծերով երեւան կուգան մակարդակին վրայ :

— Խնչու համար , աթոռը , սեղանը . . . ու այն ամեն բաները , որոնք խորանարդներով կը շինէինք ասոնցմէտ տարբեր տեսք ու-նէին : Իրնա՞ք ըսել ի՞նչ տարբերութիւն կայ գաւազանիկին ու խո-րանարդին մէջ : Ի՞նչ բաներ կը շինուին գաւազանիկով , որոնք ան-կարելի է շինուլ խորանարդներով : — Բահը , բրիչը , ուրագը , գա-ւաթը . . . թէև ո՛չ բոլորովին ճիշտ բայց գոնէ կրնանք ձեւացնել գաւազանիկներով , մընչդեռ ատոնք խորանարդներով չեն շինուիր :

Ծինեցէք տեսնեմ գաւաթ մը , սկահակ մը . ցուցուցէք ո՞ւր է սկահակին ոտքը , ուր կը լեցնեն դինին : — Տես , օրիորդ , կըսէ մէկը , ես ասիկայ վրան դրի (գաւազանիկ մը) կափարիչ եղաւ . . . հիմայ ամառ է , դինին լեցնելուս պէս ճանճերը մէջը կը թափին անոր համար խուփ մը դրի :

Տղան շատ լաւ կը հասկնայ որ գաւազանիկով շինուած սկահա-կին մէջ գինի չի զրուիր , սակայն ամէն բանի մէջ իրականը երե-ւակայել վարժուած է : Պարտիզանսուհին պիտի հասկըցնէ սր մենք գաւազանիկներով առարկային միայն գլխաւոր գիծերը , եզերքները , ուրուադիծը կը ներկայացնենք , իսկ խորանարդներով՝ մակերե-ւոյթները : Գաւազանիկներով շինուած ձեւերը կրնան նկարուիլ աետրակներու մէջ մատիսով :

ԺԲ. ՆՈՒԷՐ — ՕՂԱԿԱՆԵՐ

(Տախտակ ԻԳ.)

Արդէն ըսուեցաւ թէ Ֆրեօպէլի մէթոռը բնական աստիճանանաւ տորումով մը կը յառաջանայ և տղոց հոգեկան կարողութեանց յաջորդական զարգացումին համեմատ կը հասցնէ խաղն ու խաղալիկը :

Պատրաստ գիծերով պատկերներ ու կազմութեան մէջ կոր զիծերու պէտքը զդալի կը լլայ : Տղոց այդ պահանջին զոհացում տալու համար է որ Ֆրեօպէլ կուտայ իր ԺԲ. նու էրը :

Բնդհանրապէս զործածուած օղակները երեք աստիճան մեծութիւն կունենան և երեք տեսակ կ'ըլլան — ամբողջ, կէս և քառորդ . շատ անգամ ութերորդներ ալ կը գործածուին : Բնականարար այս ամենը միասնուագ չ'են տրուիր տղոց : Ամենէն փոքրներուն կը տրուին ամբողջներ (մեծ) և կէսէր, ու այնունետե աստիճանարար հասակի և կարողութեան համեմատ կը տրուին միւս մասերը :

Օղակներով կը շինուին հարթ պատկերներ կոր գծերու հաճելի զուգորդութեամբ մը . անոնք կը ծառայեն նաև ամբողջին ու իր մասերուն ծանօթութեան : Երեք մեծութեան օղակները ու անոնց մասերը ունենալով կարելի է շատ բեղեցիկ պատկերներ կազմել . Այս զբաղմանց մէջ կը բացատրուին օղակին ձեւը, նիւթը, անոր նման առարկաները — մատանի, տակառ, շրջանակ, անիւ, պնակներուն եղերքը, շերեփին շրջագիծը . . . — ու այդ առարկաներուն վրայ տեղի կունենան հաճելի խօսակցութիւններ :

Օղակներով կը շինուին կեանքի ձեւեր, գեղեցիկ ձեւեր ու կը կասարուին թուարանական վարժութիւններ :

ՖԲԷԹՊԷԼԻ. ԺԳ. ՆՈՒԷՐԸ — ՍԻՍԵՐԻ ԳՈՐԾ

(Տես տախտակ ԽԵ և ԽԶ.)

Ահա զբաղում մը . որ մեծ ծախքի կարօտ չ'է . Այս մը սիսեռ և կազ մը գաւազանիկ կը բաւեն դեղեցիկ ձեւեր և առարկաներու

պատկերներ պատրաստելու : Հոս գծային ծաւալներ կը տեսնուին
Նիւթէն մերկացած : Միսեռի գործը միայն այն ժամանակ կը արտք
երբ տղայք լաւ ծանօթացած են ծաւալներուն ու գծերուն : Գծ-
ազանիկներով շինուած ձեւերը քանի մը վայրկեան միայն հաճոյք
կաղդէին տղոց, մինչդեռ սիսեռի գործերը տեւական են ու տղայք
կրնան զանոնք միշտ աչքի առաջ ունենալ զբաղման սրահին պա-
տերէն կախուած : Միսեռով կը շինուին նախ ուղիղ զիծերով առար-
կաներ, սակայն կուգայ ժամանակ մը, երբ կրնանք տալ նաև կար
զիծեր (օղակ) : Յաճախ պատրաստուած առարկաները կը հիւսուին
գունաւոր թղթի երիզներով : Միսեռի տեղ կարելի է գործածել նաև
սունկի մանր խորանարդներ :

Զբաղումը սկսելէն առաջ նիւթին ծանօթութիւնը կարեւոր է :
Դասէն Յ-է ժամ առաջ սիսեռը կը թրջին պաշ ջուրով և ջորէն
հանելով լամի մը վրայ կը սիփունոր ջուրը քաշէ, հակառակ պարա-
գային մաշկը չի տոկար մէջը մլուած դաւազանիկներուն ու կը պատոի :
Միսեռին համար զործածուելիք գաւազանիկներուն երկու ծայ-
քերը սուր պիափի ըլլան : Այս սշխատութիւնը կարելի է տղոց յանձ-
նել որպէս զի զանակի գործածութեան վարժուելով հանգերձ, շին-
ուածանիւթին մէկ մասն ալ իրմանք պատրաստուած ըլլան :

ԺԴ. ՆՈՒԷՐ — ԿԱՏՎՐ

(Տես տախտակ ԻԵ. ԻԲ.)

Կաւարները 1 սանթիմէթր լայն, 20 սանդիմէթր երկան գու-
նաւոր ձկուն փայտեր են, որոցմավ կը հիւսուին գեղեցիկ ձեւեր : Թէ՛
պարզ փայտէ ճերմակ կաւարներ կան, սակայն նախորդ ծանօթա-
թիւնները նորոգելու համար լաւագոյն է գունաւորներ գործածել :
Գաւառներու մէշ այս նիւթը շատ աժան կը պատրաստուի պրոտե-
շերաներով :

Կաւարի զբաղումը շրջահայեցութիւն, համբերութիւն և մտա-
ներու ճարտարաւթիւն կը պահանջէ, սւստի 5-6 տարեկան տղայց
կը յարմարի : Գաւազանիկներով շինուած պատկերները տղան չ'էք
կրնար վերցնել կամ տեղափոխել, մինչդեռ կաւարով շինուածները
բաւական հասուատուն են ու կրնան նոյն լակ պահուիլ՝ պատէն
կախուած :

Հռա ալ նոյն կարգը պիտի պահուի, այսինքն նախ պիտի շինաքանակին կեանքի ձեւեր, ասկա գեղեցիկ ձեւեր և վերջապէս պիտի նորինուին թուադիստկան վարժանքներ :

Հաստատուն ձեւ մը առաջ բերելու համար առ նուազն չորս կաւար ունենալու է : Գէտք է զգացնել տղայոց թէ՝ ինչպէս պատրաստ ձեւ մը կրնայ փոփոխութիւններ կրել եղերքներու և անկիւններու լնդարձակումովն ու սեղմումովը : Կաւարի աշխատութիւնը մինչեւ կողովաշխնութեան կը տանի : Աշխատութեան գլխաւոր պայմանն է որ լայնութեան կաւարները պարբերաբար անցնին երկայնութեան կաւարներու տակին ու վրային :

ԺԵ. ՆՈՒԷՐ — ԵՐԻՉՉԱՆԵՐ

(Տես տակածակ իթ. 1.)

Կաւարին չէնքերը որքան ալ գեղեցիկ ըլլան տետրակներու. **մէջ**
չ'են պահուիր. ասկէ զատ կաւարին չ'ենք կրնար տալ բոլոր այն
նուրը ծալքերը. որ թզմէ երիզը կ'ստանայ իրը աւելի ձկուն ու
ենթարկալ նիւթ :

Հիւսուածքի համար գործածուած երիդղները 1 սանթիմէթր Հիւսուածքի և առ նուազն 30 սանթիմէթր երկայնութիւն պիտի ու լայնութիւն և առ նուազն 30 սանթիմէթր երկայնութիւն պիտի ու նենան : Երիդղներով կը հինուին երկրաչափական ու գեղեցկագիտական ձեւեր : Պատկերներն աւելի սիրուն կը լլան եթէ ձեւերն իրական ձեւեր : Արդիզ ըլլան : Երիդղագործութեան մէջ աշխատելու է որ բու մէջ հիսուած ըլլան : Երիդղագործութեան մէջ աշխատելու է որ երիդղները փոխն'ի փոխ վրան ու տակը զ աւանան ամենն անգամ բան մը կորուցնելով իրենց երկայնութենին : Գործին նպատակին է մարմի կորուցնելով իրենց երկայնութենին : Գործին նպատակին զեղոց մասները, զարգացնելով միանդամայն գեղեցկագիտական զեղ աղոց : Ա-Ա տարեկանէն կարելի է սկսիլ երիդղագործութեան : Տաշակի տնօքամ կը հինուին առանց առեղի, հիւսուածքի կարգ մը ձեւեր, յեռոյ կառաքի առարկաներ և վերջապէս գեղեցկագիտական առ երկրաչափական ձեւեր :

ԺԶ. ՆՈՒԷՐ—ԴԵՐՁԱՆ ՌԻՔԵԼ

Տես տախակ լԱ. եւ լԲ.

Մնչովէս գաւաղանիկը ուղիղ գիծերու, այնպէս ալ դերձանք կոր ձեւերու գծագրութեան պատրաստութիւնն է։ Տղոց մէջ, դերձանքով զբաղելու փափաքը բնական է։ Կանգուն մը դերձանը երդուազոյ ձեռք զուարձութեան անսպասու աղբիւր մըն է։ Դերձանին երկու ծայրերը կցուածին պէս բոլորակ մը կ'ստացուի։ այդ պատրաստ բոլորակն է որ մատերնուն վրայ տարրեր առումներով կը ներկայացնեն իրարու, կ'առնեն իրարմէ և երեւան կուղան օրուացներ, ծովեր, ձուկեր, սղոց, տարանկիւն եւայլն։ Տղոց վառերեւակայութիւնը դերձանին առած զանազան ձեւերուն ու իրական առարկաներու մէջ նմանութիւններ կ'ստեղծէ, որոց վրայ անվերջ խօսակցութիւններ կը բացուին։ Իրականէն զատ կը չինուին նաև գեղեցիկ ձեւեր։ Պարտէզի մէջ այս ձեւերը գրավէմի վրայ կը շինուին ու կը գծուին։ Դեղեցիկ ձեւերու համար բամպակէ առնոլոր ու թաց գերձան կը գործածուի, որուն երկաւ ծայրերը աննըշմարի հանդուցով մը միացած են։ Դերձանին ձեւը գրավէմին վրայ պատրաստուելին վերջ, քար-զրիչով շրջագիծը կ'առնուի։ Այս աշխատութեան մէջ ձեռքին ու աշքին զուգընթաց գործունէութիւնը կը դորանայ։

6-8 տարեկան աշոց գերձանի տեղ կը տրուի նաև երկաթէ կակուզ թելեր։ Առարկաներու ձեւերը թելով պատրաստելու համար կը տրուի ազռաւ ըստած գործիքը։



ԺԷ ՆՈՒԷՐ — ԳԱՎԳՐՈՒԹԻՒՆ

(Տախտակ Լ.Դ. Լ.Դ. Լ.Յ. Լ.Ե.)

Մէջ գծադրութեան ուսումը մինչև հիմայ լիւքոի կարգ անցած է. եթէ տղան դպրոցին մէջ սորվեցաւ՝ աղեկ. իսկ եթէ ո՛չ բան մը չի կորսնցներ. Նոյն իսկ դաստիարակներէն շատերը դեռ լու ուսումնասիրած չեն կրթութեան այդ կարեւոր ուժը: Դպրոցներու մէջ զրատախտակին վրայ կը գծուի պատկիր մը, կամ ուսուցչին սեղանին վրայ կը դրուի գաճէ կաղապար մը. ամբողջ գասարանը, նոյն իսկ ուղիղ դիմ մը քաշելու անվարժ տղայք, կը մրտաեն իրենց տետրակները: Դասատուն՝ գրիծին բերմամբ ժամանակէ: մը ետք ընտրեալներու սակաթիւ խումբ մը կունենայ, որոնք ընկորինակութեամբ կ'զբաղին. մնացեալ մասին ուշադրութեամբ դարձնող չիկայ: Ուսուցչին զիխաւոր նսպատակին է ամառ վերջի քննութեանց առթիւ, ասրեկան ախտառութեանց իրը արժ պիւնք ներկայացնել քանի մը պատկերներ, որոց մնած մասը իր ձեռքէն նլած է:

Ու սակայն որքան զեղեցիկ յատկաթիւններ կը մշակուինք գծադրութեան դասին, եթէ նսպատակին յարմար աւանդուի: Գծադրութեան դասին տղան կը դիտէ՝ առարկաներուն ձեւը, կը վարժեցնէ աչքը տառերաց տարրեր երանգներուն, կը զարդացնէ դիւ, տածը կենդանի սպատակերելու ձիրքը, այսինքն, կը սրէ յիշողութիւնն ու երեւակայութիւնը եյլն: Գծադրել՝ աղուն բնական փափաքն է: բաւական է ձեռքը տալ կատոր մը թուղթ եւ մատիած մը, տեսնելու համար թէ՝ ի՞նչպէս բոլորանուէր անձնատուր կ'ըլլաց այդ զրամումին: Տղայոց այդ փափաքը կը լրացնէ մանկական պարտէքը: Ցրէօպէլի ամբողջ դրութիւնը, ինչպէս են կարը, կիտանկարը, գաւաղանիկները, կաւարն ու օղակները գծադրութեան պատրաստութիւններ են:

Ցրէօպէլի գծադրութեան տետրակները քառակուսի ցանցերով ծածկուած են, որոց մէջ պիտի գծէ տղան զանաղան առարկաներուն գեղեցիկ ձեւեր:

Ի՞նչպէս եւ երբ պէտք է սկսիլ գծադրութիւնը. ահա՛ հարաբեկ շատերուն մտածել կուտայ: Այս խնդրոյն մէջ անձը

մւշաղրութեան կառնուի : Թէ երեք տարեկան տղու մը մէջ բաններն մը մրոտելու փափաքը արթնցած է , հասած է նաև ժամանակը գըտ ֆնդրութեան :

Գծագրութեան համար երկու տետրակ կը գործածուի . մինչ ցանց ցաւոր եւ միւսը անցանց : Առաջինին մէջ ցանցի օդնութեամբ գըծ ուածը , տղայք կ'անցնեն երկրորդին մէջ առանց օդնական գիծեիու :

ՆՈՒԷՐ ԺԸ. — ԿԻՏԱՆԿԱՐ

(Տախտակ ԼԸ. ԼՊ. Խ. ԽԲ.)

Մաւալներէն , մակերեւոյթներէն ու գիծերէն վերջը , բնական էր անցնիլ կէտերուն : Ֆրէսպէլ խաւ աքարտի ծակուումը կը մաշը նէ իր պարտէզին մէջ , 6—7 տարեկան տղոց ծակուտելու աւնջին գոհացում տալու համար : Ամէն ծնողք տեսած է որ այդ հասակին մէջ տղայք թուղթ ու գնդասեղ կուղին շարունակ , անոնք այդ չնչին նիւթերով բազմատեսակ նկարներ կը յօրինեն ծակերու գեղեցիկ ու համաչափ շարքով : Կիտանկարի համար կը ծակուին ձերմակ կամ գունաւոր քառակուսի հաստ թուղթեր 1 մետ . տարածութեամբ : Խիստ մանր տղոց այս զբազումը չի յարմարիր , սրովչետե բաւական դժուար է ու ճշգութիւն կը պահանջէ : Կիտանկարի դաշը կը տրուի 6—7 տարեկան տղոց ցերեկի էն պայծառ . ժամուն , առ առաւելն չ ժամ : Կիտանկարի նպատակն է կենդանիներու , ծաղիկներու , զանազան առարկաներու և տեսարաններու պատկերները ձեւացնել ուռուցիկ կէտերով : Աշխատառթեան նիւթերն են 1.— քառակուսի ընտիր խաւուքարտ , 2.— օրինակի պատկեր , 3.— ուկորէ կամ փայտէ կոթով ասեղ մը : Խաւաքարտը օրինակելի պատկերէն քիչ մը պղտիկ պիտի բլլայ , որովհետև վերջինին եղերքները խաւաքարտին տակը պիտի դաւնան , որպէս զի զբազումք ժամանակ չի շարժի և նկարը չ'աւրուի : Եյս ձեւով պատրաստուած խաւաքարտն ու պատկերը թաղիքի քառակուսի կտորի մը վրայ կը դրուի աշխատուելու համար : Ասեղը այնպէս պիտի բռնուի որ ցուցամատը կ'թին գագաթը ըլլայ , բթամատը ծախ կողմը և միջամատն ու մասնեմատը՝ աջ կողմը : Տղայք ծակեր կը բանան նկա-

ըին ումէն մէկ դժին վրայ իրարմէ հաւասար հեռաւորոթեամբ : Ուշագրութիւն ընելու է որ ծակերը, կլոր և հաւասար ըլլան իրարմէ հաւասար հեռաւորոթիւն ունենան : Ասոր համար ասեցը աղջահայեաց բռնելու է :

Եթէ օրինակին տակէն խաւաքարտը հանսնք, վրան կը տեսնանք պատկերին ամբողջ շրջագիծը կէտերով նկարուած : Խաւաքարտին հակառակ կողմը, ուր պատկերին ծակոտկէն շրջագիծը կը տեսնուի նոր աշխատութիւն մը կուզէ : Շրջագիծին ամբողջ ներքին մասը մասը կէտերով պիտի լեցուի : Այս վերջին գործողութիւնը միայն այն կէտին կը կատարուի երբ նկարին ուռուցիկ երեւոյթ մը տալ ուզուի :

Մակոտումը կ'ակսի նախ այնպիսի խաւաքարտերու վրայ որոնք քառակուսի զիծեր ունին :

Առաջին անգամ կը ծակոտենք քառակուսիներուն անկիւնները, ապա երկու անկիւններ միջավայրը, վերջապէս քառակուսիներուն կեղրոնք : Կը ծակոտենք ուղղահայեաց, հորիզոնական, ու չեղ գիծեր, անկիւններ, կոր գիծեր, գծագրութեան տետրակին օրինակները — գիւղական չէնքեր, երկրագործական գործիքներ, զանազան առարկաներ ևլն . : Կոր գիծերու կիտանկարը լնականարար կը յաջորդէ ուղիղ զիծերուն : Կիտանկարով կը մարզուին ձեռաց միանները և աչքերը, որոնք կը վարժուին ուշագրութեան առնել մանր գարդերը և չափել երկու մորձաւորագոյն կէտերու հեռաւորութիւնը : Մեր պատկերներուն մէջ կը տեսնուին կիտանկարի աւելիքարդ ձեւերը : Նախնական պարզ ձեւերը պէտք է առնել գծագրութեան օրինակներէն :

Տկար աչք ունեցող տղոց արգիլուած է այս գրաղումը :

ՖՐԷՇՊԵԼԻ ԺԲ. ՆՈՒԷՐԸ — ԽԱԽԱԳՐՏ ՎՐԱՅ ԿԱՐ

(Sh'u sw̄jusw̄i, h̄ll. h̄f. l̄f. h̄.)

Տղոց հաճելի զրադումներէն մէկն ալ խաւաքարտի վրայ կարգնէ : Կարի նախապատրաստութիւնը կը տեսնուի կիտանկարի դասին և Նկատեցով որ կարը կիտանկարին կը յաջորդէ , նկատելով որ կիտանկարը 5—6 տարեկան տղոց միայն կրնանք տալ , ազդակաները այս հաճոյքին չի զրկելու համար կրնանք գործածիլ ծակուտած խաւաքարտեր , որոց վրայ տղայց կարի ձեւերը կանուխէն պատրաստած ենք :

Կարը կ'ըլլայ մնտաքով կամ բուրդով։ Կարին ասեղը քանազայի 23—24 թիւ ասեղն է։ Կարելու պարզագոյն ձեւն է ծակերուն մէկ վրայէն մէկ տակէն անցնել ասեղը, ու թէև պարապ միջոցներ կը մնան, բայց հակադարձ կարով մը կը դոցուին անոնք։

Կարի օրինակներ պատրաստեցու համար պարտիգզանուհին գծագրութեան պէտք ունի . անոնք որ զուրիլ ևն այս կարեւոր ուսումնէն կրնան գործածել «Կարի Դպրոց» անուն տեսարակները , որոց մէջ բաղմաթիւ օրինակներ կան թէ կարի և թէ կիտանկարի : Կան նաև կարի նիւթեր պարունակող տուփեր : Ասոնց մէջ դանագան մեծութեամբ ու գոյնով խաւաքարտեր կան ծակելու համար . կան ծագիկներու , բոյսերու , զանազան առարկաներու պատկերներ . և կրկնոյոր գունաւոր բուրդեր :

Ու է նկար խաւաքարտին վրայ հանելու համար կը գրծածեն
papier á calquer:

Մեր կարծիքով կարի գործը կիտանկարէն առաջ կարելի է տալ միայն այն պարագային, եթզ ո և է պատճառով զբաղումի պակասութիւն կդգանք:

Տղայոց հաճոյք պատճառելու և ցոյց տալու համար թէ՝ իրենց աշխատութիւնն ալ իր արծէքը ունի, կարուածներէն կը պատրաստենք զանազան առարկաներ—պատկերականներ, ձեռնոցի տուփեր, ժամանակակից գործեր, ափսէններ և յու։

Ի. ՆՈՒԷՐ — ԿԱՒ

Ցեխի կամ կաւի խաղը ամէն երկրի տղոց հաճելի ժամանցն է : Տղայոց այս բնական հակումը շահագործուած է պարտէզին մէջ զբաղումովը կաւին, որ ցեխէն աւելի կաղապարուելու յարմարութիւն ունեցող նիւթ մըն է : Այստեղ կաղապարումի պատկերներ չենք դրած, որովհետեւ համոզուած ենք թէ՝ կաղապարումը միայն այն ատեն օգտակար ու զարգացուցիչ կ'ըլլայ երբ օրինակը բնութենէն առնուի :

Կաւը կարելի է գտնել ամէն անզ ուր որ բրուտի գործարան կը գտնուի : Պօսոյ մէջ լաւագոյն կաւը կրնանք ստանալ Գեղարվեստից վարժարանէն :

Զբաղման կարեւոր նիւթերն են,

Ա. Կաղապարիչը — փայտէ փոքրիկ թիակ մը :

Բ. Գլանակ մը — ճիշդ այն զլանակին նման որով գաւառները խմոր կը բանան :

Գ. Գնակը — փայտէ քառակուսի տախտակ մը, որուն վրայ կաւը կը գործուի :

Դասէն առաջ կաւը կը թրջուի, կը շաղուի ձեռքով, կը բացուի ու կը ծալլուի դլանակով :

Պարտիզանուհին տղոց կը բաժնէ մէյմէկ պնակ, կաղապարիչ և քիչ մը կաւ :

Կաւին վրայ կարեւոր ծանօթութիւններ տալէն յետոյ, չինել կուտայ գունտեր, օղակներ, կոճակներ ելն . ասոնցմէ յետոյ կանցնի աւելի բարդ ձեւերու : Ծանօթ առարկաներու կաղապարումն կը յաջորդէ ընտանեկան խօսակցութիւնը :

Երկրաչափական մարմինները — գունտ, խորանարդ, զլան, աղիւս, պրիսմակ ելն . չի պիտի մոռցուին նմանապէս :

Բաւական վարժուելէն յետոյ կը չինեն խոհանոցի կարասիններ, պտուղներ, տակառներ ելն ., որոց ամենէն աւելի յաջողուածները քաշալերութեան համար կը չորյուին ու կ'եփուին պահելու համար :

Կաւի զբաղումը 4 տարեկանէն կ'սկսի :

ԻՄ ՆՈՒԷՐՍՄԱՆ ՏՎԱԿԱՆ

Հիւսուանքի ամենէն յարմար նիւթը մեր դաւառներուն մէջ ցողենի ցողունն է : Ցորենի ցողունը աշխատութեան ժամանակ չի կոտրիր, միւս բոլոր նիւթերէն աւելի ճկուն է , ասկէ դատ այնքան ճերմակ ու նուրբ է , որ անով պատշաճուած հիւսուած քները սիրուն տեսք մը կ'ունենան : Ցողունները դաշտերէն յատկապէս ժողովել տալու է , վասն զի կալին մէջ կամնուելէն յետոյ գործի չեն գար :

Հասկերէն մաքրուած ցողունները խուրձ մը ընկերով զով տեղ մը պահելու է : Դասէն քանի մը ժամ առաջ պէտք եղածին չափ ցողուն պազ ջուրը կը դնէք , ջուրէն հանելէն եաքը լաթի մը վրայ . կը փուէք որ քիչ մը չորնայ , վերջապէս ծանր ու տափակ աւարկայով մը կը հարթէք , որպէս զի հիւսուած քին մէջ պառկին :

Խւրաքանչիւր տղու Յ ցողուն կրտաք . ատոնց մէկ ծայրը հաստատուն առարկայի մը կապերով կ'սկսին հիւսել կանանց մաղի հիւսեկին նման . միայն ուշադրութիւն ընելու է որ ցողունները իրենց հարթ վիճակը պահնեն : Երբ ցողուններէն մէկը հատնի կարելի է երկայնել սպառածին ծայրի ծակին մէջ նոր ցողուն մը մղելով . Բաւական վարժուելէն յետոյ կը սորվեցնէք թէ ասնցմավ ինչպէս կը շինուին գլխարկներ , կողովներ , զամբիւզներ և լն . : Ասոր համար հիւսուած քները իրարու վրայ պիտի դրուին այնպիսի ձեւով մը նր տակի կարգը կէս մը դուրս մնայ վրայի կարգէն : Այս ձեւով երկու հիւսեկէն իրարու վրայ դնելով կը կարեն բարակ դերձանով : Կարգերը տակաւ իրարու կը յաջորդեն յիշուած կարգով :

ԱՌԱԿՆԵՐՈՒ ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹԻՒՆՆԵՐ

Մանկական պարտէղներու մէջ տղոց առողջանութիւնը ուղղեց և Հայ լեզուի ծանօթութիւնը զօրացնելու համար , պէտք է տալ տոհմային առակներ ու բանասեղծութիւններ :

Տոհմային առակներ թէև չեն պակսիր մեր մէջ , սակայն անոնց մէկ կանոնաւոր և ճոխ հաւաքոյթը չունինք : Ռւնինք օտար առաջ կախուաներու թարգմանութիւններ , որոց մէջ ամենէն ընտիրն է «Քոիլովինը» : Քոիլովի առակները եթէ ընտրանօք տրուին շատ կը

շարմարին պարտէզի աղայոց։ Պարզ ու նկարուն ոչ, սրամիւ ու կենդանի պատմութիւն, գեղարուեստական սարք, համառօտութեան մէջ նիւթին բազմակողմանի պատկերացումը, խիստ թանկագին յատկութիւններ են ըստ մանկավարժութեան։ Առակներ սորովեցնելու մէջ կանոն ընելու է.

Ա. Բայ թողուլ առակներուն սկիզբը կամ վերջը տեսնուած բարոյական քարոզը։

Բ. Ընտրել այն առակները, որոնց մէջ գործողները տղոց ծանօթ կենդանիներ կամ առարկաներ են։ Քոյլովի բոլոր առակները չեն յարմարիր տղայոց, անոնց մէջ այնպիսիներ կան, որ սրամիտ երգիծանքի նիւթ կ'ըլլան, տղոց համար անըմբոնելի կենցաղի զանազան երեւոյթներ։ Գալով բանաստեղծութեան՝ մանուկ կեանքն է որ պիտի փայլի անոնց մէջ, լեզուն ու դասաւմները մանկական, նիւթերն ու երեւոյթները ծանօթ, ոճը ժողովրդական պիտի ըլլայ։ Այս պահանջներուն գոհացում տուող բանաստեղծութիւններ մեր պրականութեան մէջ չատ չեն գտնուիր, որովհեռու մանուկ կեանքով զբաղող գրիչներ կը պակին։ Նատեր տղոց ուղեղը պարապ պաման մը կը կարծեն, ուր կարելի է լեցնել ամեն բան և ամեն ժամանակ։ Ասիկայ բնութեան հակառակ է։ Ո՞ր մայրն է որ տղուն ակռաները չելած կաթի մասունդը միսի կը փոխէ։ Մենք որ նիւթականին մէջ այդ քանի համակերպող ենք բնութեան, ինչո՞ւ իմացականին մէջ չենք հետեւիր նոյն շաղին։ Մեր մէջ մրցում մը կայ տղոց պահն բան սորվեցնելու, մանաւանդ հանդէմներու համար։ Ցաւալի է լսել 5—6 տարեկան և աւելի փոքր տղոց բերնչն — գիտական բարձր ծանօթութիւններ, ընկերական կարգուսարքի վրայ դատումներ, բարոյական պարզ քարոզներ։ Ասոնք մանուկ-ծերունիներ են կեղծ զգացումով, դատումով և դիտութեամբ զարդարուած։ Տղոց պէտք է սորվեցնել ժողովրդական-մանկական բանաստեղծութիւններ, կամ այդ ուղղութեամբ դրուածները նշանաւոր մանկավարժներու կողմէ^(*)։

Տղուն՝ իր չիհասկցածը սորվեցնելը կրկին վնաս ունի, նախ կը վարժուի չըմբռնածը, չի հասկցածը կրկնելու կեղծիքին։ Երկարորդ՝ յումպէտն կը վատնուի ժամանակը, որ աւելի օգտակար գործի մը կրնար յատկացուիլ։

(*) Տես ընթերցարան «Մանկական Պարտէզ» Գալապան։

Միանգամ ընդ միշտ ըմբռնելու է որ տղայք ամևն րան իրենց համար կը սորվին. անոնք դերասաններ չեն, ու պէտք չունին ու թիշներու հաճոյք պատճառելու համար զրկուիլ իրենց մտքին դիւ բալափ մնունդէն^(*):

ԵՐԳ

Ինչպէս խաղը իրեն համապատասխան շարժումներով, նոյնական մանկական երգը իր դաշն ու մեղմ եղանակով կննդանութիւնն առողջ տարրն է Մանկական պարտէզներուն:

Մարդկային կենաց անհրաժեշտ տարրերէն մէկն է երդը, ոք մանկութեան երգերէն կը փախուի պատանեկութեան, առնութեան. և ծերութեան երգերու: Ա. Բ. Հ. Համար համար իր ուրոյն զգայումները յոյզերն ու յաւերն ունի, յեզուն չի զօրեր իր բաւերով բացատրել ներքին կիրքերն և յուզումները, երգը օգնութեան կը հասնի անոր: Երգերու տպաւորութիւնը լեզով չի բացատրուիր: Երգը՝ հոգին բարձրացնող, սիրող աշնուայնող դեր մը ունի մանաւանդ մանուռ կին համար, որ առանց երգի չի կրնար ապրիլ: Մանկական երգերը իրենց բովանդակութեամբ ու եղանակով տարբեր են չափահան ներու երգերէն: Տղայք դեռ ճաշակած չեն կեանքի զառնութիւնը, դեռ մղած չեն գոյութեան պայքարը; անոնց անծանօթ է յուսահատութիւնը, ապերախստ սէրը, հեռաւոր պանդուխտին ու երկրին կարօտը, մահուան անողոք հարուածը, մարդասիրական բարձր զգացումներ, կեանքի թախիծն ու վիշար. անոնք կ'ասրին երկինքի թռչուններուն պէս անհոգ ու անսորառում. անցեալն ու ապագան. գոյութիւն չունին անոնց համաք. անոնք իրենց ակտողաւթեամբ նու իրուած են ներկային:

Ուստի մանկական երգերը իրենց մէջ չի պիտի բովանդակեն. անցեալին ու ապագայի ակնարկութիւններ, ոչ ալ չափահան ները. շահագրգոտով զգացումներ ու կիրքեր: Երգը ալոց ներկայ կեանքը պիտի պատկերէ իր բոլոր մանրամասնութիւններով: Եղանակին մէջ ձայնի յանկարծական անկումներ ու բարձրացումներ չի պիտի ըլլան և

Պարտիղպանուհին երգ սորվեցնելէն առաջ անոր բովանդակութիւնը իրը պատմութիւն պիտի աւանդէ ու կրկնել տայ. այնուհետեւ տղայք սիրով ու գլւրաւ կ'ուսանին բանաստեղծութիւնը:

Երգերուն եղանակները համաշափ քայլի վարժութեանց ժամանակ սորվեցնելը ամենէն ընտիր միջոցն է:

(*) Մանկապարտէզի ընթերցանութեան ու զրութեան միթուը տեսակապան Մանկապարտէզ լնթերցանի յառաջարանին մէջ:

ՊԱՏԿԵՐՆԵՐՈՒՆ ՑԱՆԿԸ

Ա. ՏԱԽՏԱԿ

- | | |
|--------------------------|-------------------------------|
| 1. Ազատ գնտակ | 8. Հարուած |
| 2. Եղիսակներ | 9. Անկում |
| 3. Օրօրօյին գնտակը | 10. Շրջանակի դարձ |
| 4. Ճօնանակ | 11. Նոյն գիծին վրայ ելեւէջ |
| 5. Կոր շարժում | 12. Ուսում առարկայի մը վրային |
| 6. Վեր, վար, կամաց, արագ | 13. Կարճ ու երկայն նօնանակներ |
| 7. Զուզահեռական | 14. Անլիլնեներ |

Բ. ՏԱԽՏԱԿ

- | | |
|----------------------------|----------------------------|
| 1. Գունդ, զլան, խորանարդ | 5. Խորանարդը առանցքին վրայ |
| 2. Երիգաւոր Գնդակ | դարձնել |
| 3. Գլան ա. բ. ս. օղակներ | 6. Խորանարդին առած ձեւերը |
| դարձնելու համար | 7. իր շրջանակին |
| 4. Խորանարդ ա. բ. ս. օղակ- | 8. դարձին մեջ |
| ներ դարձնելու համար | |

Գ. ՏԱԽՏԱԿ (Ա. ՏՈՒՓ ՇԻՆՈՒԹԵԱՆ)

- | | |
|----------------|----------------------------|
| 1. Սեղան | 8. Վառարան |
| 2. Արոռ | 9. Երկու խաչեր |
| 3. Երկու արռո. | 10. Զինոր |
| 4. Անկողին | 11. Դարպաս |
| 5. Պահարան | 12. Խոճիք |
| 6. Բազմոց | 13. Դարպաս ու դռնակ |
| 7. Բազկարոռ. | 14. Պարտեզին պատճ ու դուռը |

Դ. ՏԱԽՏԱԿ

- | | |
|--------------------|----------------------------|
| 1. Զոյգ դռներ | 7. Աւերակ Տուն |
| 2. Բարձր դռը | 8. Խանութներ |
| 3. Դուռ աշտարակով | 9. Խաչ մը պատուանդանով |
| 4. Տուն | 10. Մահարձան |
| 5. Ամարանց | 11. Ճամբու սիւն (Ծիլօմեքր) |
| 6. Շոգեարժ մեքենայ | 12. Մեծ հաչ |

Ե. ՏԱԽՏԱԿ (Բ. ՏՈՒՓ ՇԻՆՈՒԹԵԱՆ)

- | | |
|--------------|------------------------------|
| 1. Սեղան | 7. Վառարան |
| 2. Արոռ | 8. Ջրնոր |
| 3. Անկողին | 9. Սանդուխ |
| 4. Բազմոց | 10. Դարպան ու դռնակը |
| 5. Պահարան | 11. Պատճակ մը կլոր սանդուխով |
| 6. Բազկարռու | |

Զ. ՏԱԽՏԱԿ

Քիւ 1—16. Գեղեցկագիտական ձեւեր խորանարդներով
» 1—12. » » » աղիւսներով:

Է. ՏԱԽՏԱԿ

1. Գիւղ մը իր եկեղեցիովն ու մատուռովը. 2. Գործարան.
3. Աւազան: 4. եւ 5. Քաղաքի շենքեր — երկու տուններ:

Ը. ՏԱԽՏԱԿ

6. Մահարձան. 7. Գերեզմանին խաչը. 8. Տղուն անկողինը. 9. Քազմոց: 10. Ճաւասեղան մը երկու արոռով եւ երկու սարքով:

Թ. ՏԱԽՏԱԿ

1. Քարուկիր տան մը ճակատը. 2. Ֆրեզերելի յիշատակարանը որ կը տինուի թ. Եւ Զ. նուերներով:

Ժ. ՏԱԽՏԱԿ (ԳԵՂԵՑԻԿ ԶԵՒԵՐ)

Առաջին չորս ձեւերը Ե. նուերի խորանարդներովը օխնուած են. մնացեալները՝ թիւ 1. եւ 2. Զ. նուերի աղիւսներովը կազմուած են:

ԺԱ. ՏԱԽՏԱԿ

Զ. նուերի աղիւսներով տինուած գեղեցկագիտական ձեւեր թիւ 1—8:

ԺԲ. ՏԱԽՏԱԿ

Գունաւոր մակերեւոյթներով (մոզայիսներով) կազմուած գեղեցկագիտական ձեւեր: Այս ձեւերուն մեջ կը զենուին բառակուսին, եռանկիւնը, հաւասարակող եւ ուղղանկիւն եռանկիւններ:

ԺԴ. ՏԱԽՏԱԿ (ՄԱԼՔ)

1—10 թիւերուն մեջ բառակուսի բուղբը կը վերածուի պօտիկ բառակուսիի մը, որուն մեկ մողմի երեք հաւասարակող ուղղանկիւն եռանկիւններ կը տեսնուին: Թիւ 11 հակառակ կողմն է թիւ 10ին: Թիւ 12. 13. 14. 15 բառակուսոյն անկիւնները լերսին կենդրուին վրայ կը ծալլուին մինչեւ որ նոր ու աւելի մանր բառակուսի մը (15) ստացուի: Թիւ 16—19 երրորդ անգամ բառակուսոյն ծալլերը կը ցուցնեն, որով կ'որոշուի ամենամանր բառակուսի մը (19): Թիւ 20ը մեկնանկիւն է զանազան ծալլի շենքերու, որոց մեջ կը տեսնուին նաւակ, տափառ, սակառ, զիխարկ, շապիկ եւն:

ԺԴ. ՏԱԽՏԱԿ

1. Բառակուսի մը որուն անկիւնները ծալլուած են կենդրոնին վրայ: 2—28. Դեղեցիկ ձեւեր:

ԺԵ. ՏԱԽՏԱԿ ԵՒ ԺԶ. ԺԷ. ՏԱԽՏԱԿՆԵՐ

Կտրուածքի օրինակներ. ԺԵ. բ բարակ բղրի վրայ իսկ ԺԶ. եւ ԺԷ. ստուարարղրի վրայ:

ԺԸ.—ԻԱ. ՏԱԽՏԱԿՆԵՐ

Հիւսուածքի ձեւեր: Թիւ 1. Առեջ: Թիւ 2. Թեզան: Թիւ 3. Փայտի ասեղ:

ՏԱԽՏԱԿ ԻԲ.

Դաւազանիկներ:

ՏԱԽՏԱԿ ԻԳ.

Օղակներ:

ՏԱԽՏԱԿ ԻԴ. ԵՒ ԻԵ.

Սիսեռի գործ: Վերջին տախտակին 5. 6. 12. թիւերուն վրայ տեսնուած հարք մակերեւոյքները խաւաքարտի կտորներ են:

ԻԶ. ՏԱԽՏԱԿ

1—9. Նրկաչափական մարմիններու գծակողմբ. 10. Բազկարու. 11. Պարտէզի նստարան. 12. Գրասենեկի կողով. 13. Մրճադաց:

ՏԱԽՏԱԿ ԻԷ, ԵՒ ԻԸ,

Կաւարի հիւսուածի:

ՏԱԽՏԱԿ ԻԹ, ԵՒ Լ,

Նրիզագործութիւն:

ՏԱԽՏԱԿ ԼԱ, ԵՒ ԼԲ,

5էն 6 տարեկան տղոց համար դերձանի գործ, իսկ 6—8 տարեկաններուն համար նոյնը երկար քելով:

ՏԱԽՏԱԿ ԼԳ,—ԼԷ,

Գծագրութիւն:

ՏԱԽՏԱԿ ԼԸ,—ԻԲ,

Կիտանկարի եւ կարի օրինակներ:



ԿԱՐԳԱՑՈՅՑ ԶԲԱՂՄԱՆՑ ՊԱՐՏԵԶԻ
Հ Մ Ե Ռ

ԺԱՄ	ԿԱՐԴ	ԲԵ.	ԳԵ.	ԴԵ.	ԵԵ.	ՈՒԲ.	ՃԲ.		
		Ա. Բ.	Դիտողական ուսուցում						
		Ա. Բ.	Մարմնամարզական խաղեր սրահին մէջ						
9—12		Ա.	Շինութեան սուփեր	Հիւսուածք	Գաւա- զանիկ	Ջօղնաշար	Դերձանի գործ.	Կարդալ զրել	
		Բ.	Հիւսուածք	Ծալք	Գծագ- րութիւն	Թուղթ կտրել	Կար	Կազապա- րում	
	2—4	Ա.	Գաւա- զանիկ	Ուլոնք կամ ցօդնաշար		Բ. տուփ կամ նուեր	Մողայիք		
		Բ.	Շինութեան սուփեր	Օղակներ		Հիւսուածք	Յարդի գործ.		
		Ա. Բ.	Մատներու խաղ						
		Ա. Բ.	Գատմութիւն						
						Գատմութիւն			

Ա. Մ Ա. Ռ.

	Ա. Բ.	Դիտողական ուսուցում							
	Ա. Բ.	Մարմնամարզական խաղեր պարտէզին մէջ							
9—12		Ա.	Շինութեան սուփեր	Գործո- ղութիւն	Հիւսուածք	Գաւա- զանիկ	Ծալք	Կաւար	
		Բ.	Ծալք	Կարդալ զրել	Գծագ- րութիւն	Կարդալ զրել	Կտրել փակցնել	Յարդի գործ.	
	2—4	Ա. Բ.	Ազատ խաղ						
		Ա.	Գատմութիւն						
		Բ.	Շինութեան սուփեր	Միսեռի գործ.			Կաւար	Օղակներ	
		Ա. Բ.	Մատներու խաղ						
							Մատներու	խաղ	

(1) Կարգացոյցին զբաղսւմներն ըստ կամս կը փոխուին :

ՄԱՆԿԱԿԱՆ ԵՐԳԵՐԸ ՀԵՏԵՒԵԱԼՆԵՐԸ ԵՆ (1)

- | | | | |
|----|--------------------------|----|-------------------|
| Ա. | Մուտքի երգեր | Զ. | Մատներու երգեր |
| Բ. | Քայլերգ | Է. | Գնտակի երգեր |
| Գ. | Վազելու եւ նստելու երգեր | Ը. | Արձակման երգեր |
| Դ. | Շրջանի երգեր | Թ. | Մանկական աղօրբեր: |
| Ե. | Նմանողութեան երգեր | | |
-

ՄԱՏՆԵՐՈՒ ԽԱՂ

Ա հա մեր մեծհայրիկ, ա հա մեր մեծմայրիկ, ա հա մեր հայ ըիկ
ա հա մեր մայ ըիկ, աս ալ տղան մեր փոքրիկ ալ ամ ըսղչ է ընտանիք:

Թ Ռ ՈՒ Ի Ց Ի Կ

Երկնի վրայ պահակի պէս, Թռչունի պէս կայտառ ու ժիր
Քրոռուցիկ, հոտ ի՞նչ կ'ընես. Ամենեւին չես հանգչիր.
Մերը դեպի վեր, մերը դեպի վար, Մերը դեպի վեր, մերը դեպի վար,
Կը քափառիս հողմավար: Ցատկե քոի՛ր, անդադար:

Դարձիր, դարձիր, իմ քրոռուցիկ Ու դառնալուդ ամեն անգամ
Գրլուխոդ վեր ուղղաձիգ, Ըսէ՛, հովերն ուսկից կու զան
Ու դառնալուդ ամեն անգամ
Ըսէ՛ հովերն ուստի կու գամ:

(1) Տես երես 93:

Երկնի վրայ պահակի պէս Թոռւցիկ հոտ ի՞նչ կ'ընես մերթ դէպի վեր մերթ դէպի վարկը Թափա
ոիս հող մավար դարձիր դարձիր իմ Թըռու ցիկ, զը լու խըդ վեր, ուղղաձիգ ու դառնա
լուդ ա մեն ան գամ, ցոյց տուր հովերն ուսկից կու գան, Թըռ չունի պէս կայտառ
ժիր ա մե նեւին դու չես հանզիր մեթ դէպի վեր մերթ դէպի վար ցատկէ
Թը ոիր ան դա դար, ու գատնալուդ ամէն ան գամ ըսէ՛ հովերն ուսկից կու գան
ՄԱՆՈԹ.— Տղագք սեղաններուն վրայ կը դնեն արմաւկնին ու գրօշի մը պէս
բացուած ձեռ քերով կը ձևացնեն թռուցիկին շարժումները, խաղին առաջին
մասին մէջ աջ՝ և երկրորդին մէջ՝ ձափ ձեռ քեր կը կատարեն շարժումները:
Այս խաղին մէջ բազուկը, ձեռ քերն ու մատները կը մարզուին

ՔԱՅԼԵՐԳ

Օն առաջ օն առաջ մենք էայլ կ'առ նենք ձախու աջ օն առաջ բաջալանց զոյգ զոյգ զալենեն աղջիկ մահչ
Անցաւ օրը այ առաջ զիօներն հասմաւ անյապաղ զիօներ ցերեկ լսյս խաւար կը յաջորդեն միօտ լրաք



Գարուն կուզայ նախ սփռել ծաղկները մեր անբաւ ապա ամտու աշուն ձմեռ կը յաջորդեն միօտ կարգաւ



Զոյգ մը կ'երթայ առջեւէն կրհետելինք մենք կարգաւ, նոյնը միօտ կը գործադրեն զիւեցերեկ եղանակ

- | | |
|-------------------------|---|
| 1. Օն, յառաջ, օն առաջ, | 3. Գարուն կու գայ նախ սփռել
Մեկ ժայլ կ'առնենք ձախու աջ, Մաղկըները մեր անբաւ |
| Օ՛ն առաջ, ժաջալանջ | Ապա ամտու, աշուն, ձմեռ
Զոյգ, զոյգ, ժալենք աղջիկ մանչ: |
| | Կը յաջորդեն միօտ կարգաւ: |
| 2. Անցաւ ցերեկն ալ աւաղ | 4. Զոյգ մը կ'երթայ առջեւէն
Գիւերեն հասաւ անյապաղ Կը հետեւինք մենք անբակ
Գիւեր, ցերեկ, լոյս, խաւար Նոյնը միօտ կը գործադրեն
Կը յաջորդեն միօտ իրար: |
| | Գիւեր, ցերեկ եղանակ: |
-

ՃԱՄԲՈՐԴԵՆՔ



Օդնէ զով հովն առուակ կը մրմնչեն ներդաշնակ ճամբորդենք լեռն ի վեր ձեռք ձեռ



բի միշտ անվեմեր թող մեր երգ մեղմանուշ արձագանք տայ քնքուշ այս՝, քալենք, քալենք



զոյգ առ զոյգ այսէ մեր մեծ հաճոյք, այս քալենք, քալենք զոյգ առ զոյն այսէ մեր մեծ հաճոյք

ՕՐԻ է զով, հովն առուակ,
Կը մրմնջեն ներդաշնակ.
Ճամփորդենի սարն ՚ի վեր,
Զեռք ձեռքի միւս անվեհիւր:

Թող մեր երգ մեղմանոււ
Արձագանք տայ բընքոււ:
Այո՛, ժալենի, ժալենի զոյգ առ զոյգ
Այս է մեր նանոյի:

ԿԱՏՈՒՆ ՈՒ ՄՈՒԿԸ

The musical score consists of three staves of music. The first two staves are in common time (indicated by 'C') and the third is in 2/4 time (indicated by '2/4'). The lyrics are written below the notes.

Ճեր մակ փի սիկ բըռնել եկաւ մկնիկ, ճեր մակ փի սիկ բըռնել կուզայ մըկ նիկ
մուկ նա ուաւ ձոյն թաթե րուն փա խաւ զը նացշատ հե ռուն ճերմակիի
մու կը մըտ նել ուզեց ծակ բայց սուր ճանկին մը նաց տակ > > >
սիկ փախցուց ձեռքէն մըկ նիկ ճեր մակ փի սիկ փախ ցուց ձեռքէն մըկ նիկ
> բըռ նեց դըժբախտ > > > > բըռ նեց դըժբախտ > >

Ճերմակ փիսիկ կամ,
Թոնել կու զայ մըկնիկ Մուկը մտնել ուզեց ծակ
Մուկն առաւ ձայն քաքերուն Բայց սուր ճանկին մընաց տակ
Փախաւ զնաց շաս հեռուն ճերմակ փիսիկ
Ճերմակ փիսիկ փախցուց ձեռ- Բոնեց դժբաղդ մըկնիկ:
նեն մըկնիկ :

ՀՈՎԻՒՆ ՈՒ ՌԶԽԱՐԸ

The musical score consists of three staves of music. The first two staves are in common time (indicated by 'C') and the third is in 2/4 time (indicated by '2/4'). The lyrics are written below the notes.

Եր բե կոյեան վերչա լուսին հո զի ւը մա խաղն ու սին բը շեց հօ տը



Ա. Խումբը.

Երեկոյեան վերջալուսին
Հովիւն առած մախաղն ուսին
Քրօց հոտը գեղին ճամբան
Փողին ձայնով սիրական -

Բ. Հօսր

Բարի հովիւ շատ ուրախ ենք
Վերապառնանք ուտով տուն.
Թէ ուշանանք որս կ'ըլլանք մենք,
Արիւնարբու գայթերուն :

Մէ, մէ, մէ, մէ . . .

Դէ'ն, ոչխարներ դէպի տուն, Մէ, մէ, մէ, մէ . . .

Մէ մէ մէ մէ . . .

Գառնուկներս, դէպի տուն: Մէ, մէ, մէ, մէ . . .

Գ. Հովիւ

Դէ'ն, ոչխարներ դէպի տուն

Գառնուկներս դէպի տուն:

Ա Դ Ա Ւ Ն Ի Ն Ե Ր





ձան ա հա ա մե նը ներս մը տան զո ցենք մենք դուռ նա զաւ նե տան

Բանանք մենք դուռն աղաւնեան Ցուրել փրչեց Երեկոյեան
 Թող աղաւնիք ուրախանան Թոչունիք իրենց բոյնը դարձան :
 Տեսէք ամենը դուրս քրուան Ահա ամենը ներս մըսան
 Դաւս ու պարտէզ, զուարբացան: Գոցենք մենք դուռն աղաւնեան :




Ճ Ա Գ Ա Ր


Ախ պըզ տիկ ճա զար նըս տեր ես ան կար իսեղ ճը չունի կեր ան տա ռին
 մէջ ալ չի ցատ կեր ցատկէ, ցատ կէ, ճա զար ցատկէ իմ պզտիկ ճա զար:


- | | |
|---------------------------|------------------------|
| 1. Ա'խ, պզտիկ ճազար | 2. Իմ պզտիկ ճազար, |
| Նստեր ես անկար | Դու շանեն վախցար |
| Խեղնը չունի կեր | Թէ խածնէ նեզի |
| Պարտէզին մէջ ալ չի ցատկեր | Սիրս պիտի շատ ցաւի: |
| Ցատկէ, ցատկէ ճազար, | Վազէ շուտ, վազէ շուտ |
| Ցատկէ իմ պզտիկ ճազար: | Զարանինի շունեն շուտ : |




U












5






5


1.




2.




3.



4.




5.




C


8.



9.





10.




7.


6




1.




2.




4




414





df





47










dh




45






dfc







ରୁହ




hp




۱۴




17




hb







HT




१८




10




L




44




LP




L9




57




5




L.R




45




L6








Lp





NU







ՑԱՆԿ ՆԻՒԹՈՑ

Երես


- 9 Ներածում
20 Մայնենի դասիարակութիւն (Տղոց զիտակցութիւնը արքեցած օրէն միջէւ
3.4 տարեկան դշանիին:
44 Մամկանան պարտ! զի շէնքը!
44 Մարզական խաղիրու սրանը!
45 Մեքենական զբաղմանց սրանը!
47 Պարտէզ
48 Մանկապարէզի պաշտօնէութիւն
50 « դասիարակութեան միջոցները»
51 Ա. խաղ:
57 Ոստումբ խաղ:
58 Շշանի խաղիր:
60 Զորոն վեց տարեկան տղոց դասիարակութիւնը.
61 ♀. նուէր:
65 ♀. նուէր:
68 Վեց! ունք ասրեկան տղոց դասիարակութիւնը:
71 Է. նուէր (մողայիկ):
73 Ներկով զծագրութիւն
74 Բ. նուէր (ծալիի բռւղը)
76 Փ. նուէր (կտնել ու փակցնել):
77 Ժ. նուէր (հիւսւած):
79 Աւլունք եւ ցոյնաշար:
80 ԺԱ. նուէր (գաւազանիկ):
82 ԺԲ. նուէր (օղակներ):
82 Ֆրէօպէլի ԺԴ. նուէրը. (սիսեռի զործ):
83 ԺԴ. նուէր. (կաւար):
84 ԺԵ. նուէր. (երիզներ):
85 ԺԶ. նուէր. (Դերձամ ու թել):
86 ԺԵ. նուէր (զծագրութիւն):
87 ԺԲ. նուէր. (կիտանկար):
89 Ֆրէօպէլի ԺՓ. նուէրը (իսաւայրտի վրայ կար):
90 Ի. նուէր. (կաւ):
91 Իմ նուէրս (ցողնիկ):
91 Առակներու բանաստեղծութիւններ:
93 Երգ:
94 Պատկերներու ցանկը:
98 Կարգացոյց զբաղմանց պարտէզի.
99 Մանկական երգեր.





1

1



—

